

88

p. 36

84

50 Երևան 1919

R-36

396-ԱՂ

Ի Ա Ր Ո Յ Ե Կ Ե Ն

Պ Ե Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն Ն Ե Ր

Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ե Ց Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Գ Ր Գ Ե Ր Է

Յ Ո Վ Ս Է Փ Պ Ե Տ Ր Ո Ս Թ Ա Վ Ո Ւ Գ Ե Ա Ն



1915
1750
0072

Ի Կ Ո Ս Տ Ա Ն Դ Ն Ո Ւ Պ Օ Լ Ի Ս

Ի Տ Պ Ա Ր Ա Ն Ի Ա Ր Ա Պ Ե Ա Ն

1841 = Ռ Մ Ղ

12004

5061-ukh



3805-Ж

Որովհետև տղայք բնական հակա-
 միտութի մը ունին իրենց հետաքր-
 քրութիւնը գրգռող և երեակայութի
 նին զքօսացրնող շինծու պատմութի
 ներ լսելու, հարկ կը լայ խրատը հազ-
 վեցրնել պատմութե զգեստներով որ
 խաբէ անոնց ձանձրութիւնը: Այս բա-
 րեբաստիկ հնարքով խրատը տղայոց
 առջևը չեւած՝ կը հաշտուի անոնց ըմ-
 բոսա բարուցը հետ, կը յաղթէ մըտ-
 քերնուն, երբեմն կը տանի դէպ ՚ի ա-
 ռաքինութի իր լուսափայլ օրինակ-
 ներովը, և երբեմն ալ կը փայփայէ ա-
 նոնց տկարութիւնը անմեղ զուարճութե-
 րայց միշտ զէնք մը կուտայ ձեռվրնին
 որ գործածեն թիւնաւոր և պատրու-
 զական մոլութիւններուն դէմ:

Այս հնարքով շինված գրքեր մեր
 ազգին մէջ ալ պակաս չեն, ինչպէս՝
 Ոսպէնասն Քալիզօէ, Սատենա-
 դարան մանկաց ևն, որոնց բարեյաջող


խրատներովը կըզբօսանան և կըկըր-
թըվին մանկուհիք ազգիս : Այսպիսի
յաջողութի սիրտ առնելով այս հա-
տընտիր բարոյական պատմութիները
այլ և այլ դրքերէ ժողովելով ու խրատ-
ներ ալ էվելցընելով, կընծայեմք իբ-
րև զբօսարան մը մեր մանկահասակ ազ-
գակիցներուն : Ալ զի՛ ՌԻՍՌԻՄ-
ՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ալ նը-
պատակին յարմար է, արժան դասեց
ի լոյս ընծայել տպագրութի իբրև ա-
ռաջին արդիւնք և իբր առհաւատ-
ջեայ իր ազգասէր խնամոցը :

Ուստի ո՛վ իմ դեռահասակ ազգա-
կիցներս, և մանաւանդ ո՛վ առաքինի
ծնողք կը ցանկիամ որ հաճելի ըլլայ
ձեզի այս իմ դուզնաքեայ գործս, և
կը խնդրեմ ներէք իմ գրելու ան-
վարժութիս, որուն տեղը կը յուսամ
որ կը լեցընէ բարի կամեցողութիս որ
ունիմ կըցածիս չափ օգտակար ըլլա-
լու ազգիս :

Յ Ա Ն Կ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

ա	Բարեկամութիւն :	Էրես	1
բ	Հիւրընկալութիւն վարձաարեալ :		14
գ	Հայրասպան :		25
դ	Օջրութիւն Հայրենասիրութեան :		39
ե	Չար ընկերութեան խրատին հե- տևութիւնը :		47
զ	Մաւաջք Էրևոյթներ :		55
է	Եղբայրասէր ու եղբայրաեաց :		60
ը	Երախտագիտութիւն :		68
թ	Կնկան ճարտարութիւն :		78
ժ	Հաւատարմութիւն առանց փոխարինի :		85
ժա	Չախորդութենէ հետևած յաջո- ղութիւնը :		89
ժբ	Գժբաղդութիւն :		108
ժգ	Նախախնամութիւն անծային :		117
ժդ	Սէր և պարտիք :		131



ԲԱՐՈՅԱԿԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ . Ա :

ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆ

Քարեկամուկութիւնն է կիրք դիւցազնա-
կան , գորով վեհանճներու և երջանկուկթի
աշխարհի , ասոր առջևը բոլոր թշուառու-
թիւները աներևոյթ կըլլան կամ կըտկա-
րանան , և ամմէն բարիք կը գեղեցկանան
ու կաճին : Իր մարբուր և անարատ հուրը
միշտ կը բորբոքի գորովանքով և ուժ կառ-
նէ ընտանուկութեամբ : Մ. յս միտթարիչ և
երկնային առաքինուիւր արարիչը շնորհեց

մարդուս՝ մոլորեալ բանաւիանութե՛տ աղէ-
տալի հեռեանքներուն մնասը փոխարինե-
լու համար , և ազնուացընելու բոլոր մեր
գոյութիւր . որով ուրիշ բանի համար չենք
ապրիւր բայց միայն բարեկամին , որ մեր
սիրտը կընտրէ :

Մէկ մարդ մը որուն սիրտը կը բորբոքի
քաղցր բոցերով սրբազան բարեկամուէ ,
ամենեին չէ զգացեր աւելի սաստիկ գո-
րովանք մը՝ երբոր սիրելի բարեկամը կա-
րօտ է իր օգնութեանը : Չի ձգեր զանի
պինտ ցաւագին աղէտներուն մէջ . կը մե-
անայ հետը մէկմալ չի զատվելու համար .
և եթէ անկէց ապերախտութիւն մը կամ
անհաւատարմութիւն մալ տեսնէ , ցաւակից
կըլլայ կընտրէ բոլոր անկէց հասած չա-
րիքներուն , մինչև կը զոհէ անոր բոլոր իր
երջանկութիւր : Աւելի մահը զատելով
զանոնք մէկըլմէկէ , բառնայ իրարմէ գո-
րովալից և անմահական կրից առարկան ,
կընկերանայ անոր հետ քաջասրտուք մին-
չև մահահոտ գերեզմանին եզերքը : Անկէ
ետև կեանքը անտանելի բեռ մը կը թուի
իրեն և չի կրնալով դիմանալ կորուստին
դառնութիւր , վերջապէս կընկճի իր ցա-
ւերէն և կը մեռնի բարեկամին անունը
արտաբերելով :

Երկու նաւավար մէկը Սպանիացի ու միւսը Վաղղիացի, Ղեզայիւրի մէջ գերի էին ինկեր, առջինը կը կոչվէր Մնատօն, ու երկրորդը Հոռոգեր: Վիպուածը անանկ բերաւ որ երկուքը մի և նոյն գործի վր ըլլան: Եւ ըստ որում բարեկամութիւնը մտիթարութիւն է տառապեալներուն, Մնատօնը ու Հոռոգերը վայելեցին բոլոր անոր քաղցրութիւր, իրենց վիշտն ու կսկիծը մէկզմէկու կը բանային, կը խօսէին մէկ տեղ իրենց ընտանեացը, հայրենեացը, նաև ուրախուէր վր որ երբեմն կը զգային եթէ քիչ մը հանգչէին իրենց ծանր աշխատանքէն: Ա երջապէս գլուխ գլխի տրված մէկ տեղ կուլային ողորմելի վիճակնուն վր, և այս դառն մտիթարութիւր հերեք կը լար իրենց շղթայները աւելի քաջասրտութիւր կրելու, և դիմանալու աշխատութեց որոնց դատապարտը վաճ էին:

Մտնք կաշխատէին ճամբու մը շինութե մէջ որ լեռան մը մէջէն կանցնէր: Մնատօնը կայնեցաւ մէկ օր մը, ձգեց ձեռվըները վար թուլութիւր, և երկար հառաչանքով մը նայեցաւ դէպ ՚ի ծովը, ,, Սարեկամ, ,, ըսաւ Հոռոգերին, բոլոր իմ իղձերս կը ,, նային այս ջուրին ընդարձակ տարածու ,, թեանը ծայրը, 65 . չի պիտի կըրնանք

,, արդեօք քեզի հետ անցնիլ երթալ :
 ,, Վիտես թէ միշտ կը տեսնեմ կընիկս ու
 ,, զաւկընէրս որոնք ձեռվընին ինձի կեր-
 ,, կընցընեն լալագին՝ Վատիչէի եղերքէն ,
 ,, կամ իմ մահուանս վրձ դառն արցունք
 ,, կը թափեն , , : Մնասնը միշտ ընկղմած-
 էր այս վշտալից տեսիլքին մէջ . քանի որ
 կելէր այն լեռը , տխրագին աչվընէրը կը
 պըտըտցընէր այն անհուն անսահման ծո-
 վուն տարածութիւնը վրձ , որ զինքը կը զա-
 տէր իր երկրէն , ու արիւնէ արցունք կը
 վազցընէր :

Մէկ օր մը բուռն կիրքով պըլըվէցաւ
 իր գերութիւնը ընկերին , նայէ՛ բարեկամ ,
 ըսաւ , Նշուպացիի նաւ մը կերեաց , չէ՞ն
 տեսնէր ինձի պէս . իրաւ է որ հոս չի մօ-
 տենայ պիտի անիկայ վն զի միշտ կը փախ-
 չին բարբարոսաց ծովեղերքէն . բայց վա-
 ղը , եթէ դու կամիս , Հոնգեր , մեր թըշ-
 ուառութիւնէրը վերջ կըլլան կազատինք .
 այն վաղը աս նաւը ցամաքէն երկու փար-
 սախի չափ հեռու պիտի անցնի . և ան ա-
 տէնը մէնք ալ այս ապառաժ լեռանը ծայ-
 րէն ծովը նետվելով , կամ կը հասնինք նա-
 ւուն և կամ կը խըխտըլինք . մի թէ մահը
 դժնդակ գերութիւնն աւելի նախապատիւ
 չէ՞ : Նթէ դու կըրնաս ինքըղինքդ աղա-

տեր, պատասխանեց Հոռոգեր, ես աւելի
 համբերութեամբ կը տանիմ իմ անգութ
 բաղդ.ս. դու աղէկ գիտես Մ'նտօն, թէ
 ո՞րչափ սիրելի ես ինձի. այս բարեկամու-
 թիւ որ զիս կը կապէ քեզի հետ, իմ կե-
 նացս հետ միայն պիտի լամըննայ. միայն
 մէկ շնորհք մը կը խնդրեմ. քենէ բարեկամ,
 գնահ հայրս գտիր Եթէ զիս կոր-
 սընցընելուն կսկիծը ու իր ծերութիւնը դեռ
 չի մեռուցին զինքը, ըսէ անոր Ինչ,
 պօռաց Մ'նտօն, երթամ հայրդ գտնե՛մ.
 Ինչ է միտքդ. կարելի՞ է ինձի երջանիկ
 ըլլալ, ապրիլ մէկ րոպէ մը միայն, եթէ
 ձգեմ զքեզ շողթաներուդ մէջ . . . Բայց,
 Մ'նտօն, ես քեզի պէս լողալ չեմ գիտեր.
 Ես գիտեմ զքեզ սիրել, պատասխանեց
 Մ'նտօն լալով ու պըլըվէլով Հոռոգերին.
 իմ կեանքս քեզի կը նուիրեմ մենք եր-
 կուքս ալ կազատինք. բարեկամութիւն ու ժ-
 կուտայ ինձի. դու սա գօտիիս ծայրէն
 կը բռնես ու ետևէս կուգաս կըրցածիդ
 չափ լողալով: Մնօգուտ է Մ'նտօն, պա-
 տասխանեց Հոռոգեր, մտածել ատոր վր.
 ես չեմ կրնար պատճառ ըլլար իմ բարե-
 կամիս խըխարվելուն. մտած մունքը միայն
 կը սարսափեցընէ զիս. այդ գօտին կըրնայ
 ձեռքէս փախչիլ, և կամ քեզի ծանրուի

տալով՝ իմ հետս յատակը կիջեցրնեմ ու
քու կորստեանդ պատճառ կըլլամ: Ահ
ինչո՞ւ ատանկ կը վախնաս հռոգեր, ըսաւ
Մնտօն. ես քեզի ըսի, բարեկամութիւնը
ուժ կուտայ իմ քաջասրտութիւս. ու քեզ
այսչափ սիրելովս՝ հրաշքներ կը գործէ ա-
նիկա. դադարէ իմ խորհրդոցս դէմ կե-
նալէն որովհետեւ վերջին վճիռս ըրեր եմ:
Ես կը տեսնեմ որ մեր անգութ պահա-
պանները մեզ կը դիտեն. նաև մեր ընկե-
րակիցներուն մէջ կան անանկ նենգաւոր-
ներ որոնք մեզ կը մտանեն: Մնաս բա-
րով. կը լսեմ զանգակը որ մեզ կը կան-
չէ. պէտք է զատվինք մէկմէկէ, մնաս բա-
րով սիրելի հռոգեր, վաղը տեսնուինք:

Կացին գոցվեցան իրենց բանտը. Ան-
տօն գիշերնիլուս քնանալու տեղը միշտ
ողջածե կընէր այս առաջադրութիւն վր.
և իրեն այնպէս կուգար որ արդէն ինքը
անցեր է միջերկրական ծովը, ազատ՝ և իր
հայրենակիցներուն քովը, իր կնոջը ու
զաւկրներուն մէջը: հռոգեր կերեւակայ-
էր խիստ տարբեր պատկերմը. բարեկամը՝
զոհ եղած իր վեհանձնութիւն, հետը իջած
ծովուն անգունդը. վերջապէս գուցէ մե-
ռած, երբոր անիկա ուրիշ բանիմը չինայե-
լով բայց միայն իր բարեկամին ազատու-

Թեանը , կըրնար ինքը ազատիր ու երթալ
 հասնիր մէկ ընտանիքի մը որ երևոյթքին
 նայելով՝ կը հեծէր ու գերութէ ողբալի
 հեռանքները կը կըրէր : Չէ՛ , կըսէր ինք-
 նիրեն ողորմելի հոգեւորը , ես չի պիտի
 անձնատուր ըլլամ՝ Վնտօնին յորդորմունք-
 ներուն . ես անոր մահուանը պատճառ չեմ
 կըրնար ըլլար այս վեհանախան բարեկա-
 մութէր փոխարէն որ ինծի նուիրէր է .
 Թող ազատի անիկա . իմ խեղճ հայրս գոնէ
 պիտի իմանայ որ ես դեռ ողջ եմ ու կը
 սիրեմ զինքը միշտ . ո՛հ , ես իր ծերութէր
 գաւազանը պիտի ըլլայի ու մխիթարէի .
 ես անոր շատ հարկաւոր էի . գուցէ՛ այս
 վայրկենիս՝ չքաւորութե մէջ հոգին կա-
 ւանդէ , փափագելով տեսնելու և գրկելու
 իր տղան Վ՛հ , Թող Վնտօնը ըլլայ
 երջանիկ , ես Թեթև ցաւով մեռամ կըլլամ :

II աղվան օրը սովորական ատենին չե-
 կան հանելու գերինները բանտէն : Վնտօն
 անհամբերութե կը մաշէր , սիրտը կէփէր
 կեռար ու հոգեւորն ալ չէր գիտեր Թէ
 արդեօք ուրախանալու էր Թէ արամելու
 այս տարածամ գիպուածէն : II Երջասպէս
 կը բերեն զանոնք աշխատելու տեղը . չէին
 կըրնար մէկմէկու հետ խօսիր վն զե ան
 օրը տիրաւորանքին հետերնին էին եկէր :

Մնտօնը բաւական կը համարէր նայիլ չու
 գերին ու հառաչել . երբեմն աչքով կը
 ցըցընէր անոր ծովը , ու անոր տեսիլքէն՝
 չէր կրօնար բըռնէր իր կրից շարժմունք-
 ները որ պատրաստ էին երևան ելլելու :
 Իրիկուն կըլլայ , տիրվրտանքնին կերթան ,
 իրենք մինակ կըմընան , առիթը ձեռքէ չի
 փակցընենք , պօռաց Մնտօն դառնալով
 իր ընկերին , եկօ՛ հետս : Չէ՛ բարեկամ
 չէ՛ , ըսաւ Հոռոգեր , խելքս չի պառկիր
 բնաւ որ քու կեանքդ վտանգի մէջ դնեմ .
 երթանս բարով , երթանս բարով , . Մնտօն
 ահա վերջին անգամ կը գրկեմ զքեզ , փա-
 խիր , երդում կը ձգեմ վըրադ , ժամանակ
 մի՛ կորսընցընէր . միշտ միտքդ բեր մեր
 գորովական բարեկամութիւր , միայն այս կը
 խնդրեմ քենէ որ դու , ինչպէս ինձի խոս-
 տացեր ես , հօրս օգնես , շատ ծերացած
 պիտի ըլլայ անիկա և արտասուելի վիճակի
 մէջ . գնա՛ զանի միտքարելու , եթէ օգ-
 նութե մը կարօտ է , . բարեկամ . . . :

Հոռոգեր այս խօսքերէն ետև պըլըվե-
 ցաւ Մնտօնին գետի պէս արցունք թա-
 փելով սիրտը կը ճըզմըվէր կը կըտըրտէր :
 Գու կուլանս Հոռոգեր , ըսաւ Մնտօն .
 հիմա լալու ատեն չէ՛ , քաջասրտութի պէտք
 է , եթէ վայրկեանմընալ սպասենք , գուցէ

կը կորսը վինք էր կուքս ալ ու մէկմալ տասնկ
առիթ չենք կըրնար ձեռք ձգեր . հիմակ
ընարէ՛ , կամ ինքը զինքդ ինծի յանձնէ , և
կամ ես գլուխս սա ժայռերուն զարնեմ
ՉախՉախեմ :

Հոռոգեր ինկաւ Մնատնին ոտքը . նորէն
ուզեց անոր համողիչ բաներ զուրցել ,
ցուցունել յայտնի վտանգները , որոնց
մէջ ինքը կիշնար եթէ ոտք կոխէր զինքը
աղատել ուզելու իրեն հետ : Մնատն նայե-
ցաւ անոր գորովանօք , գրկեց զանի , ու
ալ չի կըրնալով համբերել՝ ուզես չուզես
հետս պիտի գաս ըսելով , առաւ հետը
Հոռոգերը , վազեց ելաւ ժայռիմը գագաթը
ու երկուքը մէկ տեղ նետվեցան ծովը :
Մռջի բերանը շիփ շիտակ գացին ծովուն
տակը , ետքը ելան ալիքներուն վր : Մնատն
իր բոլոր ուժովը կը լողայ Հոռոգերին ձեռ-
քէն բռնելով , որ կը թուէր թէ դեմ կը
դնէր իր բարեկամին ջանքերուն և կը վախ-
նար որ ինքը ծովին տակը երթալովը՝ զա-
նի ալ հետը պիտի տանի :

Նաւուն մէջի եղողները շուարեցան
մնացին այս տեսիլքէն որ աղէկ մը չէին
կըրնար տեսներ , կը կարծէին որ ծովային
հրէշ մը կը մօտենար իրենց նաւուն : Մէկ
ուրիշ նոր տեսիլք մը՝ փոխեց իրենց հետա-

քրքրուիլ , տեսան մէկ նաւակ մը որ կը
 ջանար ցամաքէն հեռանալ և արտօրնօք ե-
 տեէն իյնալ ծովային հրէշ կարծրվածին :
 Մտնք էին գերիներուն պահապան զին-
 ուորները , որոնք ջանք կրնէին բռնելու
 Մնտօնը ու հոգեբը : Հոգեբ տեսաւ
 նաւակը և միանգամայն աչքը զարկաւ իր
 բարեկամին վր որ սկսէր էր տկարանալ .
 ամիէն ուժը վրան բերելով թոթվեց ու
 զատվեցաւ Մնտօնէն ըսելով Մհա ետե-
 նուս կուգան կը հասնին , ազատէ զքեզ ,
 ու թող որ ես մեռնիմ . ես կը խափանեմ
 քու լողալդ : Հաղիւ ըսէր էր այս խօս-
 քերը՝ գնաց ծովուն տակը : Մէկ նոր
 բռնուի մը բարեկամական կրից սիրտ ար-
 վաւ Մնտօնին . նեայվեցաւ դէպ ՚ի հո-
 գեբին , նորէն բռնեց զանի ան առէնը որ
 վերջին շունչը պիտի տար , և երկուքը մէկ
 տեղ աներևոյթ եղան :

Նաւակը չի գիտնալով որ կողմը եր-
 թալ , անշարժ կեցեր էր , նայիս մակոյկ մը
 նաւէն իջեցուցած՝ ճամբա ելաւ նայելու
 թէ ինչ էր տեսածնին . ակերները կրսկսին
 նորէն շարժիլ . վերջապէս յայանի կը տես-
 նեն երկու մարդ որոնք մէկմէկու փաթ-
 արված՝ կը ջանային լողալով հասնիլ դէպ
 ՚ի մակոյկը : Թխավարները օգնելու համար

անոնց՝ բոլոր ուժերնին ՚ի գործ դրին :
 Մնտօն ձգելու վր էր Հռոգերը , մէկմալ
 լսեց որ իրեն կը պօռային սիրտ կուտայ-
 ին մակոյկէն , սրխմեց իր բարեկամը , վերջե
 ճիգը բանեցուց ու հասաւ դողդոջուն
 ձեռքով մը բռնեց մակոյկին շթունքէն :
 Քիչ մնաց նորէն անդուսդը ինջնելու .
 բայց նաւավարները երկուքն ալ բռնեցին
 մակոյկին մէջը առին . Մնտօնին ուժը բո-
 լորովին հատեր էր . միայն այսչափ պօռա-
 լու ժամանակ ունեցաւ . ” () գնեցէ՛ք բա-
 րեկամիս . ահա ես կը մեռնիմ ” , և բոլոր
 մահուան արհաւիրքները երեսին վր նկար-
 վեցան : Հռոգերն ալ որ մարեր ինկեր էր ,
 կըբանայ աչվըները , կը վերցընէ գլուխը ,
 և կը տեսնէ որ Մնտօնը իր քովը երկրն-
 ցուցեր են ու ամենեւին կենաց նշան մը չէր
 իտար . կընեովի անոր մարմնոյն վր , կը գըր-
 կէ , կը թրջէ արցունքներովը ու աղէկը-
 տուր ձայնով կը կոչէ . Ո՛հ բարեկամս ,
 բարերարս , ես եղայ քու մահուանդ պատ-
 ճառ . սիրելի Մնտօնս դու ա՛լ չէս լսեր
 ինձի . ուրեմն տսիկա է վարձը իմ կեանքս
 ազատելուդ . ո՛հ , առէ՛ք ինէ շուտով այս
 թշուառ կեանքը . ալ չեմ կրնար տանիը
 զանի , ես կորուսի իմ բարեկամս :

Հռոգեր կուզէր ինքը զինքը սրով մեռ-

ցընել, ձեռքէն կառնեն սուրը որ ինքը
 յափշտակեր էր մէկուն վերայէն. իր հեծ-
 կըլտանաց մէջ կեղվերայ կը հասկըցընէ իր
 դիպուածին պատմութիւնը մակոյկին մէջէ
 եղողներուն, նորէն կիյնայ Ղնտօնին մարմ-
 նոյն վր: Սի արգելէք ինծի մեռնիլս .
 այն բարեկամ ետեւէդ պիտի գամ, կըսէր,
 ծածկելով դեղնած մարմինը համբոյրնե-
 րով ու արցունքներով. գթացէ՛ք յանուն
 նայ. թող արվէք որ մեռնիմ:

ՂԾ, որ անտարակոյս կողորո՞ծ մարդոց
 արցունքին երբոր անկեղծ ըլլան, գիտես
 թէ մասնաւոր նշան մը տրվաւ իր բարե-
 բարութիւնը ասանկ հազուագիւտ բարեկա
 մութեան մը վր: Ղնտօնին սրտէն երկար
 հառաչանք մը փրթաւ: Հոռուքեր ուրախու
 թեան ձայնով պօռաց: Ղմմէնը միացան
 օգնելու խեղճ Ղնտօնին: Ա երջապէս
 հոգեվարքի աչքերը բացաւ ու պըտըտ-
 ցուց Հոռուքերը փրնտըռելով. ու զանի
 տեսնելուն պէս՝ պօռաց. ()ըհնեա՛լ է
 ձե՛ծ. կըրցայ ազատել իմ սիրելի Հոռուքերս:

Սակոյկը հասաւ նաւին, նաւավարներ
 րը շատ ահնածուք և պատուով կընայէ-
 ին այս երկու մարդոց երեսը. այնչափ կը
 տիրապէտէ առաքինութիւնը բոլոր սիրտե-
 րուն վր: Կը ջանան կը փութան ամմէնն ալ

օգնելու ու ծառայելու անոնց : Հոռոգեր
 հասաւ Վաղղիա , վաղեց հօրը գիւրկը , որ
 մաղ մնաց ուրախութենէն պիտի մեռ-
 նէր , ու ետքը Սէրսայլի պալատին նա-
 ւավարը եղաւ : Ընտօն , որուն մէկ շահա-
 ւոր պաշտօն մը խոստացան իր վիճակին
 համեմատ , լաւ սեպեց երթալ իր կրն-
 կանը ու զաւկրներուն , բայց հեռաւո-
 րութիւնը չի նուազցուց բնաւ իր բա-
 րեկամութիւնը ու միշտ Հոռոգերին հեա-
 կըթղթակցէր : Ըստ թուղթերը գլուխ
 գործոց կը համարվին աննենգութեան և
 գորովանաց կիրքին որ այնչափ դիւցաղ-
 նական գործքեր արտադրեց :



Պ Ա Տ Մ Ո Ի Թ Ի Ի Ն . Բ :



Հ Ի Ի Բ Ը Ն Կ Ա Լ Ո Ի Թ Ի Ի Ն Վ Ա Ր Ձ Ա Տ Ր Ե Ա Լ

Եւ յս առաքինութիւնը եթէ քննելու
 ըլլանք, կը գտնենք իր սկիզբը ու այլևայլ
 գործածութիւն հին ժամանակներուն մէջ
 որ կը թուի թէ միացեալ է աշխարհիս ար-
 ղայութեան աստեղին հետ: Հիմակ ալ այս
 առաքինութիւնը աւելի ան տեղւոյնքը կը բա-
 նի ուր սովորութիւնները պահած են իրենց
 սկզբնական պարզութիւնին, ինչպէս են Հայ-
 աստանու բնակիչները, վրանաբակ ժողո-
 վուրդները և ուրիշ շատ երկիրներու գիւ-
 ղականները որոնց մէջ կը գրանդվին հին
 նահապետական սովորութիւններ: Վիտեա
 թէ դեռ կերևի մէջերնին Մ. բրահամ,
 մոռնալով տարիքին ծանրութիւնը կը վազէ
 անձանօթ ճամբորդներուն առջին և եր-
 դում կը ձգէ վերանին որ անարժան չի
 համարին իր բնակարանը. կամ այն բարե-
 պաշտ խորայէլացին (Տօբիդը), օրինակը
 բարեգործութիւն որ կը մեղմացնէր իր գե-

բուժեան դառնութիւնը՝ օգնելով իր
եղբարցը խղճութեանը :

Եւ յն տեղրանքը ուր ասանկ կը նկար-
վի կենդանի պատկերը այս հին սովորու-
թիւններուն , սոսկալի ակէկոծութիւներէ
ետեւ ճորով ցամաքը ինկած ողորմելին մը-
խիթարութի կը գտնէ , անտանելի ցուր-
տէն մըսած վաստակեալ ճանապարհորդը
իր կըզկրտած մարմնոյն դարման և սովաց-
եալ որովայնին սնունդ կը գտնէ : Կը փա-
փագի որ թշուառուիը չի կըրնայ մտնել
իր առատասիրտ հիւրընկալուին տունը .
իր բարերարը ամենևին չի հասնի այն վե-
ճակին պօռալու : } Երբայ պէս իր չափա-
զանց վշտացը մէջ ճըզմըվելով . " Եւ այց
սակայն չի թողուցի օտարականը բնակա-
րանէս դուրս , և իմ դուռս միշտ բաց ե-
ղաւ ճամբորդներուն , :

Իւվան վասիլէվիչ Է * կայսր Ռուսիոյ
որ կը թագաւորէր դէպ 'ի ԺՊ դարուն մէ-
ջերը , եղաւ բարերար իշխաններուն մէկը

* Այս կայսրը եղաւ իշխան մը անուանի ու քաջ
դիւցազուն մը : Կրթեց իր զօրքը որ մինչև ան
ատենը անկանոն բանակներ էին : Տիրեց Ղա-
զանու , Ասդրախանի թագաւորութե և ուրիշ շատ
երկիրներու թաթարներուն : Հաստատեց Սդրե-
վիցները որ ետքը բնաջինջ ըրաւ Մեծն Պետրոս :

ոչ միայն այն գահը նրատողներուն մէջ ,
 այլ նաև բոլոր Աւրոպայու թագաւորնե-
 րուն : Միկա սովորուի ունէր Տպտեալ
 պրտըտելու ուն զի չի ճանչցրվելով աւելի
 դիւրութիւն իմանայ թէ ինչ կարծիք ունին
 հպատակները իր անձին և իր կառավարու-
 թիւր մը : Մ. յս կերպով օգոստափառ իշ-
 խանը կրօցաւ ճանչնալ շատ անիրաւութի-
 ներ որ իր պաշտօնակալներուն մէկ քանին
 կրնէին իր անուանովը : Մ. զնուականներուն ,
 վաճառականներուն , զինուորներուն , աղ-
 քաաններուն , նաև պինտ հեռաբնակ հպա-
 տակներուն էր անաչառ դատաւոր և հայր
 գորովասիրտ : Հետեւեալ պատմութիւնը հերիք
 կրլայ մեզի հասկընալու թէ ինչ սասի-
 ճանի հասեր էր իր վեհանձնութիւնը ա-
 ռաքինութիւն ու բարերարութիւն :


Մէկ իրիկուն մը երբոր կայսրը սասանկ
 Տպտեալ կը պրտըտէր Սօսքայու մօտերը
 (որ ան ատենը մայրաքաղաքն էր տէրուէ) ,
 մաածեց երթալ մէկ մօտ գեղ մը հիւրըն-
 կալութի խնդրելու : Այց ինչպէս եղաւ
 իր զարմանքը երբոր վըռընտեցին զինքը
 այն անգութ բնակիչները փոխանակ շնոր-
 հելու անոր ուզած սպաստանարանը , թէ-
 պէս երեսանց ողորմելի մուրացկան մը կե-
 րևար : Մ. յս կապիտ գեղացիներուն սաս-

285088

տիկ բարեկանալով՝ գեղէն դուրս ելլելու վրէ էր, մէկմալ տեսաւ մէկ տնակ մը որուն դուռը դեռ զարկած չունէր. բայց որովհետեւ ասիկա պինտ աղքատուկ տունն էր գեղին, կը կարծէր որ պարապը պիտի ելլէ իր փորձելը: Այսու ամիւ սիրտ առնելով բարեյաջող նախազգածուէ մը՝ կը մտենայ տնակին, կամացուկ մը կը զարնէ դուռը, և իսկոյն գեղացի մը դուրս կելլէ կը հարցընէ թէ ինչ կուզէ: Կաղաչեմ որ, պատասխանեց կայսրը, գոնէ միայն այս գիշեր զիս ընդունիս: Ա՛հ, ըսաւ գեղացին, դու շատ անհանգիստ պիտի ըլլաս հոս վն զի բոլոր ընտանիքս իրարանցումի մէջ են օգնելու համար կրնկանս որ քանի մը վայրկեան կրնէ մանչ աղայ մը ծնաւ. նաև այս նորածին երախային սուր աղաղակները արգելք պիտի ըլլան քու քննալուդ: Բայց եթէ յանձդ կառնես ասոնք, յօժարու թեամբ կրնդ ունիմ զքեզ: Ես ալ չափազանց շնորհակալ կըլլամ քե՛նէ, պատասխանեց կայսրը:

Տնէն ներս մտնելուն պէս, գեղացին հարցուց կայսեր թէ ինչ կերպով եկեր է Քառուորով * : Կայսրը պատասխանեց,

* Այսպէս կը կոչվէր գեղացիներ գնաց կայսրը հրկորնկալու թիւն ընդունելու:



Թէ ուղեւորվ քաղաքը երթալ՝ դիշերը վր
 հասաւ . ու հոգնած և ցուրտէն ալ սաս-
 աիկ մըսած ըլլալով՝ պարապ տեղը սպաս-
 տանարան խնդրեց դեղին մէջ . վն զի ամ-
 մէնն ալ զինքը վըռնաեցին անարգելով :
 Ուստի գեղէն դուրս ելլելու վր էի , շա-
 րունակեց կայսրը , մէկմալ նայիս որ քու-
 տունդ տեսայ . սիրտ ըրի զարնելու դու-
 ուր , ու ընդդէմ ամմէն երևոյթքի՝ գտայ
 մէկ մարդ մը Թէպէտ աղքատ , բայց առա-
 քինի և բարեբար : Գեղացին այս խօսքե-
 րը մտիկ ընելէն ետե բերաւ դրաւ կայ-
 սեր առջին կտոր մը սև հաց հաւկիթ ու
 մեղրաջուր , ըսելով Թէ բոլոր կերակրե-
 ղէնս աս է ու յօժար սրտով կընծայեմ
 քեզի : Այսքը շնորհակալ եղաւ իր հիւ-
 րընկալուին , ապահովցընելով Թէ ան-
 ուստօրէն վարձահատոյց պիտի ըլլայ իրեն
 ասանկ առաքինական գործքի մը համար :
 Ընկէ ետե Ա ջլշին , որ գեղացին ա-
 նունն էր , կայսեր ներկայացուց նորածին
 երախան . կայսրն ալ գիրկը առնելով զա-
 նի՝ ու շաղրուէ նկատեց ու ետքը ըսաւ :
 Ըյս տղեկին դէմքը շատ բարեգուշակ է
 ուստի կը մարգարէանամ որ շատ հարուստ
 պիտի ըլլայ : Ա ջլշին որ այն իր վեճակին
 մէջն ալ զինքը երջանիկ կը համարէր , չէր

ձգելը զինքը շողոքորթիչ յոյսերու ձեռ-
 քը . վն որոյ սկըպէց խընտալ կայսեր գու-
 շակութէր վր ըսելով՝ ՎՃ ու իմ երկու
 բազուկներս ու պրզաբախի արտս մինչև
 հիմա զես անօթի չի թողուց ուստի չեմ
 ցանկար աւելորդ հարստութի : Այսորը
 հարցուց իր հիւրընկալուին թէ քանի հո-
 գի կան իր ընտանեացը մէջ , և լըսելով որ
 ունէր հինգ զաւակ հայր և մայր , սաստիկ
 զարմանքէն պաղէցաւ մնաց թէ ինչպէս
 կըրնան բնակիր անանկ պրզաբախի խըճի-
 թի մը մէջ : Վեղացին պատասխանեց թէ
 ըստ բաւականին մեծ էր որովհետև ամ-
 մէնն ալ մէջը կըրնային հանգիստ բնակիր .
 և թէ՛ չէր ուղեր երեսի վր ձգել իր ծեր
 ծնողքները , ինչպէս կընեն ոմանք ան-
 գութ և քուռ զաւկըներ որոնք կը մոռ-
 նան հայրական ու գորովալիբ հոգերը որ
 ունեցեր են իրենց ծնողքնին զերենք սը-
 նուցանելու : Այսորը գովէց իր հիւրըն-
 կալուին առաքինութիւր ու կեռար կեփէր
 սիրտը ժամ մը առաջ վարձատրելու զանի :
 Վիշերը կէս ըլլալով , գեղացին հրա-
 լիրէց իր հիւրը պառկելու մէկ յարդա-
 լեց անկողնոյ մը վր , որ դիտմամբ պատ-
 րաստեր էր երկու հոգի մէջը պառկելու
 համար , ըսելով թէ ժամանակ էր քնանա-

լու : Կայսրը խսկոյն հաւանեցաւ հրաւե-
րին ու գնաց պառկեցաւ իր բարերար
հիւրընկալուին հետ մէկ անկողնոյ մէջ :
Խուցը լուսաւորած էր մթնշաղ լուսով
մը . կայսրը քնանալու տեղը նկատեց գի-
շերնիլուս այն աղքատուկ տնակը ու առա-
քինի գեղացին որ անոր մէջ կը բնակէր :
Խղճի խայթերը , տարակոյսները , կասկած-
ները ու փառասէր մամառփները , կըսէր
ինքնիրեն օգոստոսփառ կայսրը , չէն խռո-
վեր այս բարեկիր մարդուն հանգստու-
թիւնը . իր քունը խաղաղ է և հանգիստն
է անմեղուէ : Փառաշէն գարպասներուն
մէջ բնակող քնքուշ ու փափուկ անձինք
ունին արդեօք ասանկ հանգիստ քուն մը
իրենց ծիրանագեղ վարագուրներուն ու
փեարալից անկողիններուն մէջ : Ա՛վ թէ .
ո՞րչափ թշուառ են անոնք որոնք թէպէտ
ոսկիի մէջ կը թապըլալին , այլ ագահու-
թիւր աւելասիրուիլ ինքզինքնին պատած
ըլլալով չէն կըրնար անխռով հանգիստ
ունենար . ո՞հ , ո՞րչափ նախանձելի է ան-
մեղ վիճակը այս ողորմելի գերդաստանին
որ քիչով բաւականանալով անկարօտ կը
համարի զինքը :

Կայսրը մինչև առտու այսպէս կը խո-
կար ու լուսցածին պէս գեղացին արթըն-

ցաւ նոյնպէս կայսրն ալ ելաւ ըսելով թէ շուտով քաղաքը պիտի երթայ իր մէկ հարուստ բարերարին որ կը յուսար թէ միաքը կը շինէ կնքահայր ըլլալու նորածին տղին . ուստի կաղաչէր զինքը որ իրէք ժամու չափ սպասէ , անտարակոյս պիտի դառնայ գայ ինքը : Վեղացին խրատեց զանի որ իրեն համար ձանձրութի չի տայ իր բարերարին , ո՞պ զի , կըսէր , աւելի յօժար ըլլայ ողորմելու քեզի քու կարօտութեանդ մէջ . բայց վերջապէս բռնադատվեցաւ անձնատուր ըլլալու կրկնապատիկ աղաչանքներուն կայսեր :

Ինծանօթ հիւրը արտորնօք ելաւ գընաց քաղաքը . բայց Ա ջլշին տեսնելով որ սահմանած իրէք ժամը անցաւ , որ ատեն որ անծանօթը խօսք տրվեր էր դառնալու , պատրաստրվեցաւ եկեղեցին երթալ ընտանիքովը իր զաւկին մկրտութեը համար , մէկմալ տեսնես որ յանկարծ կը լըսէ սաստիկ դղրդուամը կառքերու , ու ձիերու ոտքի շըշընկոցներ , և կը տեսնէ որ գեղէն ներս կը մանեն արքունեաց կառքերը կայսերական պահապաններով : Կը կայնի դռանը վր տեսնելու համար կայսեր անցնիլը , ու իր ընտանեացն ալ հետաքրքրութիւնը կը շարժէ զալ տեսնել հան-

գէսը : Մ^ս առե՛ննեքս կայսերական սր-
 հասպանները ձիերնին կը վազըրնեն ու կը
 հասնին կառքերուն : Ի՛նչ տեսարան և
 ի՛նչ զարմացում եղաւ խեղճ Ս ջլշիին
 երբոր տեսաւ որ կայսրը իջնալով կառքէն
 վաղեց իրեն ըսելով : " Մ^հա ես իմ խօս-
 քիս վի՛ր հաստատ կեցայ " : Մ^յ խօսքե-
 րէն յանկարծակիի եկաւ գեղացին , ար-
 մանքը զարմանքը զինքը պատեց : Վրեթէ
 խելքը գլխէն գացած ըլլալով ապշուէն՝
 տեսնելով որ կայսրը իրեն գրկած ութիւն
 կրնէ , չի կրնար ճանչնար մեծաշուք զար-
 գարանացը մէջ այն մուրացկան անձանօ-
 թը որուն անցած գիշեր հիւրընկալութի՛
 շնորհեց : Կայսրը քանի մը վայրկեան կը
 զուարճանայ տատամսութէն ու զարման-
 քէն գեղացիին , բայց ետքը նորէն գրը-
 կելով զանի կը պօռայ : Ա՛յ անզուգահան
 և առաքինի մարդ , գիացիր որ ես եմ այն
 անձանօթ մուրացկանը որ անցած գիշեր
 ընդունեցիր քու սուկդ : Մ^յ , է՛ս եմ
 այն որ ծպտեալ կերպարանքով անանկ
 մարդավարութի՛ք ընդունեցար : Վրու աղ-
 քատ կերակրիկդ ինծի շնորհեցիր ու մին-
 չե անկողինէդ ալ բաժին հանեցիր , և ես
 ալ վարձատրեմ պիտի քու սուրբինուիդ :
 Վրու զիս ընդունելով իբրև աղքատ , կա-


տարեցիր կրօնին պինտ սրբազան օրէնք-
 ներուն և մարդկութի պարտքերը . ու ես
 ալ կատարեմ պիտի թագաւորիմը պարտ-
 քերուն պինտ քաղցրը որ է վարձատրել
 առաքինի հպատակ մը : Վեղ թողում
 պիտի այդ վիճակիդ մէջ որ դուն այնչափ
 կը պատուես որուն և անմեղութեանը ու
 անդորրութիւնը կը նախանձիմ . բայց տամ
 պիտի քեզի այն բարեքները բաղդին որ
 չունիս : Վու ասկէց ետև պիտի ունենաս
 բազմութիւ հօտ մը ոչխարներու , զուար-
 ճալի դաշտեր ու մէկ ընդարձակ բնակա-
 րան մը որո՞ց զի կարենաս աւելի ազատութե
 ընդունիլ աղքատները : Ա երջասպէս միտ-
 քըդ բեր , շարունակեց կայսրը քրթին
 տակէն խնտալով , որ երէկ իրիկուն գու-
 շակեցի քեզի թէ քու նորածին տղադ
 շատ հարստանայ պիտի : Վ. յս խօսքե-
 րէն գեղացին որ մինչև ան պտենը անշարժ
 ու խելըռածի պէս կեցեր էր մտածելով
 թէ խօսակցեր ու քնացեր էր իր թագա-
 ւորին հետ , սիրտը շարժելով երախտագի-
 տութէն , և թրջելով երեսը ուրախութե
 արցունքներով , կը վաղէ կառնէ երախան
 ու կը դնէ վեհափառ իշխանին ոտքին տա-
 կը առանց կարենալու խօսք մը զուրցելու :
 Կայսրը սիրտը չափէ դուրս շարժելով

այս տեսիլքէն գիրկը կառնէ Երախան ու
 առօք վառօք կըտանի Եկեղեցին, ուր ինքը
 կնքահայր կըլայ անոր: Ատքը կուտայ
 հօրը իմացընելով թէ ինքը պիտի գայ առ-
 նէ զանի կըթուծիւն ընդունելու վիճա-
 կին հասնելուն պէս:

Մ. յս մեծանուն միապետը հաւատար-
 մութք պահէց իր խոստմունքը: Ա զան
 առաւ տղին կըթուծիւնը, որ սնաւ իր
 արքունեացը մէջ, նաև շատ ալ հարստա-
 ցուց: Սարեգործութք լեցուց առաքինի
 գեղացին ու անոր ընտանիքը որ բնաւ
 զանց չըրաւ մատուցանելոյ պինտ եռան-
 դագին աղաչանքները որ պահպանէ անանկ
 առաքինի իշխան մը, երբոր գեղին ուրիշ
 բնակիչները ճղակաոր մնալով գարշեցան,
 բայց շատ ուշ, իրենց անգթութենէն:



Պ Ա Տ Մ Ո Ի Թ Ի Ի Ն . Գ :



ՀԱՅՐԱՍՊԱՆ

Մեր մեծ պարտքերուն մէկն է ծնողասիրութիւնը . պինտ մեծ առաքինութիւնները պինտ ծայրագոյն գիտութիւնները պարտապ բան կըլլան մէկ մարդու մը էթէիր ծնողքը չը սիրէ : Բայ գործը հասարակ պէտք է ըլլալ ամմէնուն . և այնչափ չափազանց գովութեան արժանի չէ վասն զի բնական պարտք մըն է հասուցանելու : Բայց թշուառութե՛ք՝ կը գտնուին անանկ բոլոր զաւակներ որ ապերախտուէ հրէշ մը ըլլալով , խղճմտանքնին ծալած չեն հոգար ամենևին օգնել իրենց կ'թուցեալ տկար հօրերնուն թէ և անիկա զիրենք գորովանօք կը սիրէ . կը զուարճանան անցընելով իրենց օրերնին փառաւոր սեղաններով ու պատառաբոյժներով , ու կը մըսխեն հօրերնուն կամ իրենց ապրանքը և ամենևին ծնողքնին չեն մովընին բերեր : Հապա ինչ ըսենք անանկներուն որոնք

իրենց ճնողացը չի օգնելնուն ՚ի զատ՝ ան-
 գթութիւն կը չարչարեն զանոնք ու մահ-
 ուանն ալ պատճառ կըլանն : Աս ալ միշտ
 փորձըված է որ , ինչպէս մէկը վարվի իր
 ճնողացը հետ , նոյնը անշուշտ կը գտնայ
 իր զաւակներէն երբոր ծերանայ , ինչպէս
 կըսէ թաղէս : Հետագայ պատմութիւն որ
 այս դարուս սկիզբները եղեր է Աւրո-
 պայու մէջ ու մէկը գրեր է իր բարեկա-
 մին , յայտնի ապացոյց է այս ըսածիս :

Ախնացրնեմ քեզն , սիրելի բարեկամ ,
 մէկ գաղտնիք մը սոսկալի որ քենէ ՚ի զատ
 ուրիշ մարդու չեմ կըրնար զուրցեր :
 Ա իշտաքին աղջըկանը հարսնիքը երէկ լը-
 մընցաւ . ու ես ալ դրացի ըլլալով պար-
 տաւորեցայ հոն գրանըվել : Գու աղէկ
 կը ճանչնաս պարօն Ա իշտաքը . անիկա ու-
 նի մէկ չարագուշակ դէմք մը որուն վը
 միշտ իրաւամբ կասկածեր եմ : Արէկ դի-
 տեցի զանի հարսնիքին բոլոր հանդէսնե-
 րուն մէջը . իր աղջըկանը ու փեսին ուրա-
 խութեանը մասնակից ըլլալուն տեղը , կը
 թուէր թէ ուրիշներուն խնամմը ծանր
 բեռ մըն էր եղեր իրեն : Արբոր հարկինքը
 լըմըննալէն ետև ամմէն մարդ իր տեղը
 քաշվեցաւ գնաց , տարին զիս մէկ խուց մը

որ աշտարակի մը տակն էր : Հազիւ մրաբս
 տարեր էր , արթընցայ խորունկ շըշընկոցէ
 մը որ գըլխուս տակէն կուգար : Կանջ
 դըրի և լեցի որ շղթաներով կապված մէ-
 կը կը քալէր և ծանր շարժմունքներով
 սանդուղքէ մը վար կինջնար : Եղն ատե-
 նը խուցիս դուռը բացվեցաւ , շղթանե-
 րուն ձայնը էվէլցաւ ու մէկը ձըգձըգ-
 վելով մտաւ ներս շղթայակապ ու եկաւ
 դէպ ՚ի վառարանը . փայտերը դրաւ կրա-
 կին վր ու ըսաւ գրեթէ գերեզմանական
 ձայնով մը . " Ա՛հ . շատ ատեն է որ կրակի
 երես չեմ տեսեր , , : (Խտակը կըսեմ քե-
 ղն սիրելի բարեկամ , որ ան ատենը ահը
 դողը զիս պատեց ու սահմըռկեցայ . բացի
 քիչ մը անկողնոյս վարագոյրը : Փայտե-
 րուն բոցին լուսէն տեսայ մէկ ծեր մը
 մեռելի գունով , կիսամերկ , գլուխը ճա-
 ղատ , ու ճերմակ մօրուքով մը որ մինչև
 մէջքը կը հասնէր . իր դողդոջուն ձեռվը-
 ներն ալ կըրակին վրայ էր երկընցուցեր :
 Եւս տեսարանը սիրտս սաստիկ շարժեց :
 Երբոր էս անիկա կը դիտէի՝ փայտերուն
 բոցը շատցաւ . ծերը ողորմուկ կերպով մը
 դարձուց աչվըները դէպ ՚ի դուռը ուսկից
 որ ներս մտեր էր . ու տնկեց աչվըները
 տախտակամածին վր , ու սըրտէն խորունկ

Հառաչանք մը հանելով գիտես թէ տրվեր
 էր ինքը զինքը արտառոց կակիծներու :
 Այրիկենէ մը ետև ծուռնկ չոքեցաւ ու
 համբուրեց տախտակները լալով : Ատեցի
 այս խօսքերը որ կըսէր հեծկըլտալով .
 " Ա՛վ տէր , ի՛նչպէս արդար են քու դա-
 տաստաններդ " : Այս ըսած ատենները
 էվէլնալով անկողնոյս վարագուռին ձայ-
 նը՝ զարհուրելով դարձաւ դէպ ՚ի ինծի
 ըսելով . ի՛նչ ձայն է որ լսեցի , մտրդ կայ
 արդեօք այդ անկողնոյն մէջ : Այս , պա-
 տասխանեցի բոլոր վարագուռը բանալով .
 բայց դու ո՛վ ես զուրցէ՛ : Այսքին ար-
 ցունքները թող չի տրվին իրեն խօսելու ,
 ու ձեռքով հասկըցուց թէ ձայնը չէր
 ելլեր : Ա երջասպէս քիչ մը հանդարտեցաւ
 սիրար ու զուրցեց հառաչելով աս խօս-
 քերը . " Այս մարդոց մէջ պինտ թշուա-
 ուականն եմ . կարծեմ որ ասկէց աւելի բան
 զուրցել հարկաւոր չէ իմ ո՛վ ըլլալս հաս-
 կըցընելու համար . բայց քանի որ մարդու
 հետ չեմ խօսակցեր՝ այնչափ տարիներ է
 անցեր որ իմ նմանիիս հետ խօսակցելու
 հաճութիւն զիս կը յորդորէ : Ա՛ի վախնար
 ամենեկին . եկ՛որ նստէ աս վառարանին քով .
 դժացիր վըրասս . դուցէ՛ իմ թշուառու-
 թիւններս կը մեղմես զիս մտիկ ընելովդ " :

Ըստ ողորմելին մեղքընալէս, սարսափը՝
 որ զես առաջուց պատեր էր, գնաց բոլոր-
 ըովին ու գացի քովը նստայ. այս իմ ըրած-
 ընտանութէս՝ սիրտը շարժեցաւ, բռնեց
 ձեռքս ու արցունքով թրջեց: "Ա՛յլ ազ-
 նուաբարոյ մարդ, ըսաւ, լեցնուր իմ հե-
 տաքըքրութիս. ըսէ ինձի ինչո՞ւ պառկեր
 ես աս խուցիս մէջ ուր ամենեւին մարդ չի
 բնակիր: Ի՛նչ կընըշանակէ այն հրացան-
 ներու ձայները որ աս առտու լըսեցի.
 Ի՛նչ արտառոց բաներ անցաւ այս տանը
 մէջ": Երբոր հասկըցուցի անոր Ա իլ-
 տաքին աղջըկանը հարսնիքը, ձեռվըները
 գէպ'ի երկինքը երկընցուց ու ըսաւ.
 "Ա իլտաքը աղջիկ է ունեցեր, ու կար-
 գէր է ալ: Ա՛յլ տէր անձ, երջանկացնուր
 զանի, մանաւանդ այնպէս անօրինէ որ
 մեծեղեուն յանցանքը անյայտ մնայ անոր
 առջին: Վիտցիր ո՛վ ազնուաբարոյ օտա-
 րական, գիտցիր որ ես . . . գիտցիր որ ես
 անգուժ. Ա իլտաքին հայրն էմ: Ի՛նչ
 ես իրաւունք ունիմ արդեօք ճշգոհալու.
 կըրնամ զանի մեղադրեր":

Ի՛նչ կըսես, պօռացի ապշուժք, Ա իլ-
 տաքը քու տղան է. ու այն ցուցանքաւոր
 հրէշք քեզ աս վիճակիդ մէջը հոս կը պա-
 հէ՛, մարդու հետ չես կըրնար խօսիր ու

շղթաներով կապէր է քեզ :

Մհա , պատասխանեց ծերը , ահա անարգ շահախնդրութե գործը որ կը կուրացունէ մարդս . իմ թշուառական արդիս անգուծ և անողորբելի սիրտը ամենևին չի ճանչցաւ ինչ ըլլալը գթութե կիրքին . սիրտը բոլորովին խստացընելով գոցեց ականջները բնութե ձայնին . և բոլոր իմ ստացուածոցս տիրելու համար աս շղթաներով կապեց զես :

Մէկ օր մը գացած ըլլալով անիկա իր մէկ ունևոր դրացիին տունը , որուն հայրը մեռեր էր ան օրերը , տեսաւ որ մշակները ծառաները իր բոլորախօրը առեր էին ու ինքն ալ զբաղեր էր ագարակներուն եկամուտը առնելու : Մյս տեսիլքը զարհուրելի ազդեցութի մը ըրաւ Ա իլտաքին ոգւոյն վր : Իր ժառանգութիւր վայելելու փափագը զինքը կրմաշեցընէր խել մը ատենէն ՚ի վեր . ու երբոր տուն դարձաւ եկաւ , նայեցայ որ դէմքը շատ տխուր էր և սովորականէն աւելի մամառւքի մէջ : Տանը հինգ օրէն ետև իրէք հաս դիմաւոր մարդ գիշեր ատեն զես վերցուցին , և ամմէն բանէ մերկացընելուն ետև , այս աշտարակին մէջը գոցեցին : Չեմ գիտեր ինչ կերպով Ա իլտաք ձանձընեց քաղքին

մէջ ինձի համար թէ մեռաւ . բայց զան-
 գահնեւրուն տիւր ձայներէն ու յուզար-
 կաւորութեամբ երգերէն հասկըցայ որ իմ թաղ-
 ման հանդէսս կը կատարէին : Բայ տրա-
 րողութիւն զիս թաղեց խորունկ կսկիծնե-
 րու մէջ : Պարապ տեղը խնդրեցի , իբրև
 շնորհք , որ թող տան ինձի վայրկէնի մը
 չափ խօսակցիմ Ս իլտաքին հետ . ինձի
 հայ բերողները՝ անտարակոյս կը համարին
 զիս իբրև մէկ յանցաւոր մը առ աշտա-
 րակիս մէջ մեռնելու դատապարտված :
 Քսան տարիի չափ կայ որ բանտարգետաւ
 եմ հոս , ուր արևուն լոյսը չի թափանցեր
 բնաւ . շղթաները մարմինս կը ճըմլեն . աղ-
 տեղի կենդանիները զիս կը կրճեն դերեզ-
 ման չի մտած : Բայ առտու նայեցայ որ
 ինձի ուտելիք բերելուն ետև դուռս
 լաւ մը չի գոցեցին . սպասեցի գիշերվան
 որ օգուտ քաղեմ անկէց : Ես չեմ ջա-
 նար փախչելու . բայց քանիմը քայլ աւե-
 լի ընելու ազատութիւնը մեծ բան է մէկ
 բանտարգետաւի մը :

Եւ , պօռացի , դու ձգես պիտի այս
 ահռելի բնակութիւն . Ի՞նչ զիս քեզի ազա-
 տիչ խըրկեց , դուրս ելլենք . ահա ամիէն
 մարդ քնացեր է . ես քեզի պաշտպան կըլ-
 լամ : Ա՛հ , ըստ ինձի քիչ մը լուս կե-

նայէն ետեւ , այս տեսակ տուանձնութիւնը
 շատ փոփոխեց իմ կենացս կանոնը ու խոր-
 հուրդներս , ամեն բան պարապ է . հիմակ
 որ ես այս անտանելի վիճակիս համար ե-
 ղած եմ , ինչո՞ւ պիտի ձգեմ զասի մէկ ու-
 ըիշ անտանելի վիճակի մը համար : Ինչ
 պիտի ընեմ ասկէց ետեւ աշխարհի մէջ .
 ես իմ վճիռս կտրեր եմ . ես մեռնիմ պիտի
 աս աշտարակիս մէջ : Տէ՛ . ա՛լ աւելի մտա-
 ծել պէտքը չէ , ըսի , ժամանակը կանցնի .
 ահա գիշերը սուսը կերթայ ոչինչ խօսքե-
 րով ժամանակնիս չանցընենք . եկ՛որ հետս :
 Քու նախանձաւորութիւն , կրկնեց ծերը ,
 սիրաս կը շարժէ . բայց իմ կեանքս ասկէց
 ետեւ անանկ կարճ է որ աղատութիւն իմ
 միտքս չի կրնար դարձընէր : Աղատութի
 վայելելու համար երթամ իմ զուկիս ա-
 նո՞ւնը աւրեմ , անպատի՞ւ ընեմ : Անիկա ,
 պատասխանեցի , ինքը զինքը անպատիւ
 ըրած է : Աղէ՛կ , ըսաւ ծերը , աղջիկս ին-
 ծի ինչ ըրած ունի , այն անմեղը կը յու-
 սայ երջանիկ ապրիլ իր երկանը հետ , ու
 ես անարգանօք պիտի ծածկեմ երկուքն
 ալ : Ա՛հ , երանի թէ կտրենայի զանի ա-
 ջօք բացօք անգամ մը տեսնել , թրջէի ար-
 ցունքներովրս , և թնետրուս մէջ գրկէի :
 Բայց փուճ աեղը սիրաս կը գորովի . բնաւ

չի պիտի տեսնեմ զանի: Մնաս բարով,
 ահա կը լուսնայ երկինքը. կարելի է որ
 մէկը դուրսէն լսէ մեր խօսակցութիւնը.
 կերթամ իմ բանաս մտնելու. . . Չէ, ըսի
 վար դնելով զինքը, ես չեմ կրնար համ-
 բերեր. գերութիւն տկարացուցեր է քու
 հոգիդ. ես տամ պիտի քեզի քաջալերուի:
 Եւրքը կը մտածենք թէ արդեօք պէտք է
 քեզ երևան հանել. հիմը կու հիմա դիպու-
 կութիւնը չի փախցընելով՝ դուրս ելլել
 նայինք ասկէց: Ես կընծայեմ քեզի իմ
 տունս իմ վարկուսն ու իմ ապրանքս. քու-
 կինն ով ըլլալդ մարդ չի ճանչնար. և եթէ
 կուզես՝ կը պարտը կենք բոլոր աշխարհի
 առջև: Այլապէս յանցանքը. ինչ բանէ
 կը վախնաս: Եւ մենեկին բանէ մը չեմ վախ-
 նար, պառասխանեց ծերը. երախտագի-
 տութիւն կը խոստովանիմ քեզի. կը զարմա-
 նամ քու վեհանձնութեդ վր. բայց անօ-
 գուտ է ամմէն բան. չեմ կրնար քու հե-
 տրդ գար: Այիստ աղէկ, ըսի, հիմա դու
 ընարէ. ես քեզ հոս կը թողում. կերթամ
 դատաւորին քու կինն ով ըլլալդ կիմացը-
 նեմ. զինուորնելով կուզանք և ուզես
 չուզես քեզ կը յափշտակենք բարբարոս
 տղիդ ձեռքէն: Չէ, չըլլայ որ սա գաղտ-
 նիքս դուրս հանես, կը կնէց ծերը, թող

տուր որ հոս մեռնիմ՝ վն զի էթէ տակէց
 դուրս ելլեմ՝ աւելի աղէկ վիճակ մը պիտի
 չընտրեմ՝ ամմէն տեղ վրիժաւու խայթ
 խղճին զիս պիտի հալածէ՝ բնակիմ պիտի
 գահավէժ ժայռերուն ծոցը, կամ խո-
 բունկ անտառներուն մէջը դառնագին
 կեանքս անցունեմ՝ կեանքը այսուհետև չի
 կրնար զիս շողորթութեր՝ միայն մահն է
 իմ միսթարուիս՝ ես անանկ մէկ նողկալի
 հրէշ մըն եմ որ արժանի չեմ արեգակին
 երեսը տեսնելու . . . ես անանկ սոսկալի
 անանկ գարշելի յանցանք մը ունիմ որուն
 նմանը հազիւ կը գործեն կատաղած գազան-
 ները, որուն և փոխարէնը պէտք է որ քա-
 շեմ . . . Կարձուր աչվըներդ անգամ մը .
 նայէ՛ սա արիւնը որուն նշանները կան
 տախտակամածին ու պատին վրէ: Աս ար-
 իւնը իմ ողորմելի հօրս արիւնն է և ես
 ձեռօքս սպաննեցի զինքը: Ա՛վ լոյս արե-
 գական ի՛նչպէս զիս ան տատենը չի զրկեցիր
 քուկին բարիքներէդ . ի՛նչպէս չի կուրա-
 ցուցիր զիս որ չի տեսնէի հիմա այս ար-
 իւնները: Աս ուղեցի Ա իլտաքին պէս
 . . . Ա՛հ, դեռ աչքիս առջևէն անդին
 չերթար . իր արիւնը վայ ձեռվըները գի-
 տես թէ դեռ ինձի է երկընցուցեր . . .
 կուզէ թուէս բըռնել թող չի տալ . . .

ինկալ անիկա գետինը մահացու հարուածէն ետքը . . . ու ոտվըներուս տակը հոգին փչելու տտենը՝ դեռ գորովական կիսաբաց աչվըները ինծի դարձուցած կը նայէր հայրական գորովանաց վերջին նըշանները ցուցունելով . . . Մն օրէն ՚ի վեր ուր որ նայիմ՝ աչքիս առջին կուգայ իր ուրուականը . հազարաւոր խղճի խայթեր զիս կը տանջեն . յանցանքս իր բոլոր զօրութիւնը պահվըտվեր է ներսի դիս ու հոն կը զգացընէ իր անգութ ներգործութիւնը . և էթէ երբեմն քունը գողութիւնը սպրդի մտնէ զգայարանացս մէջ, նոյն գունաթափ ուրուականը հօրս՝ զիս անհանգիստ կընէ իր ամմէն սոսկումովը երևնալով . լայնապատառ վերք մը սրտին վր՝ . արիւնի հեղեղ մը որ կը խոխոջայ անկէց . և աչվըներ նալ կրակ կտրած : Այրբեմն կը տեսնեմ քունիս մէջ որ կը լողամ ծովուն կատաղած ալիքներուն մէջ, անմտաց Ժայռերուն տակը ուր սոսկալի ձայներ ականջիս կուգան որոնք զիս կը կանչեն ունալով . երբեմն ալ կը գտնամ ինքը զինքս ամայի ահապաաներու մէջ ահռելի գազանները չորս կողմն պատած, որոնցմէ փախչելու՝ ոտվըներս կը զլանան, կը ջանամ պօռալ, բայց շրթունքներս չեն կրնար խօսք մը

յօդեր : Տրտմունթիը կսկիծը որ ժամանակին թուերովը կը թռչի կերթայ , ընդ հակառակին՝ յամուեր կեցեր է վրաս ու օր աւուր վր կէվէնայ . նոյն իսկ յոյսը բըռնադատված կը փախչի սարսափելով , այս երկար տանջանաց մէջ շատ անգամ մահը օգնութի կը կանչեմ , բայց ան ալ անողորբելի է , տանջանքս երկար քրշելու համար՝ կեանքս ալ երկրնցաւ : Արբեմն միտքս հաստատ կը դնեմ զիս մեռցընելու . բայց երբոր կընարեմ ազէտալի վայրկեանը ՚ի գործ դնելու , ահուաներս կը կըճրատեմ լուսելով բնութէ վերջին հառաչանքը որ իր բոլոր զօրութեամբը հետս կը կըռվի ու կը յաղթէ :

Աս լուսելով ծերը , ինկաւ հօրը արիւնին նշաններուն վր , մտղերը փեռատեց . ու զարհուրելի կերպով մը դողալով՝ գեաի պէս արցունք կը վազցնէր . ո՞վ հայր իմ ողորմելի , կըսէր , եթէ դեռ աս արիւնիդ վրեժը չեմ լուծեր վշտալից և տառապագին կեանքովս որուն մէջ գահավէժ ինկեր եմ , գոնէ բաւական սեպէ հիմսկվան քաշածս : Այցեցայ որ իր յանցանքը խոստովանելէն ետե՛ ալ չէր համարձակէր դէպ ՚ի ինձի նայելու , ուստի ես ալ անշարժ կեցեր կը նայէի իրեն : Վանի մը վայրկեան լուռ

կենալնուս ետև , մեզի թուեցաւ որ դուր-
սէն ձայն կուգար . ու սկըսեր էր լուս-
նալ , ելաւ ծերը ոտքի վրէ : Ըստ սոսկալի
մեղքը , ըսաւ , գիտեմ շատ մեծ տպաւո-
րութի ըրաւ քեզի . մնաս բարով , փախիր ,
փախիր ինձի պէս այլանդակ հրէշէն . ես
կերթամ իմ աշտարակս՝ մէկմալ բնաւ ան-
կէց դուրս չելլելու համար :

Կը խոստովանիմ բարեկամ որ Մեդու-
սայ * գլուխին տեսիլքը այնպէս շուտով
չի քարացուց Փինէոսը ինչպէս որ ես ան-
շարժ քարէ արձան մը կըտրեցայ խուցին
մէջ ծերը երթալէն ետև , ու անթարթ
աչքով ետևէն կը նայէի . մէկ յանկարծա-
կան սոսկում մը օձու պէս սողալ սկսեց
բոլոր երակներուս մէջ և թափանցեց մին-
չև ոսկորներս . այս տանը մէջ սկըսեց ամ-
մէն բան աչքիս զարհուրելի երևնալ :
Դժոխային կատաղիները ** , որ Ավրէս-

* Աթենաս անուհիին վահանին վրայ հագցուցած
օձախուիւ գլուխ մըն էր այնպէս ահաւոր որ տես-
նողը քար կը կտրէր :

** Աստիք էին իրեք քոյրեր , Ալեկտոն , Մեգերա ,
և Տիտիփան . որոնց գործքն էր պատժել չարա-
գործները Տարտարոսին մէջ :


տէսին * յաւիտենական ընկերներն էին ,
 չեմ գիտեր արդեօք աւելի կը տանջէին
 Սվրէսատէսը ինչպէս որ կը տանջէին այս
 թշուառական ծերը : Աղէկ համոզվեցայ
 որ բնութիւն իրաւունք ունէր պատիժն
 ու յանցանքը եղբօր պէս մէկ մէկու հետ
 կապելուն . որպէս զի յանցաւորը ըլլայ իր
 զոհը և միանգամայն իր դահիճը :

Այս խորհրդածուծէս ետև իսկոյն
 դուրս ելայ անկէց . ու հիմակ կը պատ-
 րասարվիմ երթալ բնակիլ ուրիշ տեղ մը .
 չեմ կրնար ո՛չ Ս իրտաքը տեսնել ու ո՛չ
 ալ հոս բնակիլ : Ա՛յլ բարեկամ . ինչպէս
 կարելի կըլլայ որ մարդը արտադրէ ասանկ
 հրէշներ ու անզգամներ :

* Ագամեմոնի ու Ալիսեմնեստրեայ որդին էր .
 երբոր մեծցաւ՝ հօրը վրէժը առաւ մայրը սպան-
 նելով որ երկըր մեռուցեր էր : Բայց իսկոյն պատ-
 ժրվեցաւ դժսխային կատաղիներէն տանջով-
 ւով :



Պ Ա Տ Մ Ո Ի Թ Ի Ի Ն Կ Ի



ԶՕՐՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ

Հայրենիքը սիրելը ամեն մարդու ան-
 հրաժեշտ պարտքն է , և որովհետև հոն
 ենք առեր մեր կեանքը ու հոն կատարե-
 լագործած է մեր բանականութիւնը , անոր
 համար յիշելու ենք անդադար որ հայրե-
 նիքը իրաւունք ունի խստիւ պահանջե-
 լու մենէ մեր քանքարը ու առաքինութիւնը :
 Բայց մէկ հայրենատեաց մը մէկ ազգատե-
 աց մը հերիք է տակն ու վր ընելու հայ-
 րենիքն ալ ազգն ալ , ու շատ անգամ տես-
 նըված են անանկ մարդիք որ սա երկուք
 նալ իրենց կրիցը կը զոհեն առանց խղճի :
 Եւ ինչպէս յետագայ պատմութե մէջ կը
 տեսնենք , քիչ կը գտնուին Վարտոսին
 պէս դիւցազուններ որ իրենց ամեն շա-
 հը զոհեն հայրենեաց համար :

Վարտոս անուհով ազնուական Մեգ-
 ղեացին հայրենասէր և քաջ մարդ մը ըլլա-

լով և իր ասենները Մեգղիացւոց և Վաղ-
 դիացւոց մէջ մեծ թշնամութի և դժնդակ
 պատերազմ ծագելով, զինքը ընդհանուր
 զօրապետ ըրին: Մ. յս մարդը խոհեմութիւն
 քաջութեան հետ միացրնելով անանկ մեծ
 յաղթութիւններ ըրաւ որ բոլոր Աւրո-
 պայու մէջ համբաւը տարածեցաւ: Մայց
 ուր կը տիրէ նախանձը, հոն առաքինութիւն
 բան չունի: Քանի մը նախանձոտներ որ
 Մ. լարտոսին գաղտուկ թշնամի էին, ու
 մահու չափ կատէին, ամբաստանեցին զըր-
 պարտութիւն ու լեցուցին թագաւորին տ-
 կանջը, թէ Մ. լարտոս մատնիչ է հայրեն-
 եաց. վն զի թշնամիին հետ խօսք է դրբեր
 ապստամբելու: Մ. յս եղեւնաւոր զըպար-
 տութիւն ամենեւին իր մէջը ճշմարտութի մը
 չունենալով, միայն Մ. լարտոսին կործան-
 մանը համար շիներ էին: Թագաւորը իմա-
 նարուն պէս տախկա, անանկ թուեցաւ
 իրեն որ արդէն Մ. լարտոս թշնամեաց հետ
 մէկ եղած Մ. օնտուսին տակն է հասեր. ու
 ստախ առանց ստուգելու ճշմարտութիւն,
 դատապարտեց Մ. լարտոսը որ բոլոր տե-
 րութե սահմաններէն մշանջենապէս դուրս
 քրչվի: Մ. լարտոս ալ տեսնելով որ թա-
 գաւորը առաջուց պէկ մը ճշմարտութիւն
 չի փրնարուած, տասնկ անիրաւութիւն զինքը

դատապարտեց, կատաղի բարկուք բորբոքեցաւ ու առաւ քալեց Մնգղիական հասաւ Փարիզ Վաղղիայու մայրաքաղաքը։ հոն մտածելով որ իր ապերախտ հայրենեքը չէր ճանչնար իր հաւատարմութիւնը և քաջութիւնը, հաստատ միտքը դըրաւ վրէժառնել թշնամիներէն որոնք իրենց նախանձովը քրշել տրվին զինքը։

Աւստի գնաց խօսեցաւ Վաղղիայու թագաւորին հետ ու պատմելով հայրենեքէն տեսած ապերախտութիւնը, հասկըցուց թէ իր ջանքովը և խորհրդովը կըրնար թշնամուցն երկիրներուն տիրել։ Աւորովհետև Մլարտոսին խոհեմութիւնն ու քաջութիւնը ամմէն տեղ նաև թշնամիներուն մէջ ալ մեծ անուն էր հաներ, ամենեւին ընդդիմութի մը չըրաւ թագաւորը այս առաջադրութիւնը, մանաւանդ ուրախ և գոհ դէմք մը ցուցունելով իրեն մեծ բողոք սեպեց ասիկա ու իր բոլոր բանակին ընդհանուր զօրապետ կարգեց։

Մլարտոս Վաղղիացւոց բանակին գըլուխ ըլլալուն պէս, շիփ շիտակ անցաւ Մնգղիայու սահմանը, ուր յաղթութիւնը միշտ առջևէն երթալով ամմէն օր գրեթէ մէյմէկ քաղաք առնելով ու աւրելով աւրըշտը կելով առաջ կերթար։ Մասնիկ օր աւուր

վր յաջողելով Վաղղիացւոց գործը ասանկ
 զօրապետի մը առաջնորդութիւն , առաջ գա-
 ցին մինչև Սօնաուայու պատին ասկը .
 Թագաւորը որ ապերախտութիւն և դիւրա-
 հաւանութիւն հաւատարմ թշնամիներուն
 զրպարտութիւնը , աքսորէր էր Մլարատուր ,
 ու խոթամուտ Ժողովուրդն ալ որ կատա-
 ղութիւն վըռնաւ էր հայրենիքէն , տես-
 նելով որ իրենց գործառնութիւնը աս աս-
 տիճանի հասաւ . ու ծանր վըտանգի մէջ
 իյնալով վախը առաւ զիրենք , բռնադատ-
 վեցան խոնարհելու ու Թողութի խնդրե-
 լու Մլարատուրն : Աստի պատգամաւոր-
 ներ խրկեցին խոնարհութիւն , որոնք զի քա-
 ղաքին անուշովը աղաչելով դարձնեն
 Մլարատուրն մեռքը հայրենեաց դէմ ու-
 նեցած աղէտալի դիտաւորութիւն . բայց
 անօգուտ եղաւ ամէն բան . պատգամա-
 ւորները առանց բան մը լըմընցընելու ետ
 դարձան գացին :

Թագաւորը տեսնելով որ իր տէրութիւնը
 ու մայրաքաղաքը այնչափ վտանգի մէջ ին-
 կեր էր , վախը զինքը առաւ . Ժողովուրդն
 ալ մեծ խժըղութիւն կը հանէր , ու մօտալուտ
 կործանմանը վր կը ցաւէին . և յայտնա-
 պէս կերեւար որ Մնգղիայու տէրութիւնը
 շուտով պիտի իյնայ Թշնամուոյն ձեռքը :

Արբոր քաղաքը ասանկ յայտնի վտանգի
 մէջ ինկաւ , Մ. լարտոսին ծէր հայրը որ
 Ս. օնառայու մէջն էր , առաւ առջին եր-
 կու մանր տղաքը Մ. լարտոսին , որոնց մեծը
 գեռ երկու տարու չի կար , ու վըրանին
 նայելով կուլար ու կըսէր . Ա՛հ , դուք
 պիտի արժանի ըլլաք բոլոր ազգին նախա-
 տանացը . ձեզ պիտի մատով ցուցունէ ժո-
 ղովուրդը թէ ասա հայրենեաց մասնիչին
 զաւկընէրը : Մ. լարտոսին մեծ տըղան ,
 որուն երակներուն մէջ կը պըտըտէր իր
 հայրենասէր հօրը արիւնը , մտիկ ընելէն
 ետեւ այս խօսքերը հարցուց պապուն թէ
 արդեօք թշնամիները քաղաքը առնելնուն
 ետեւ , պըզտիկ տղաքն ալ գերի կը տանին .
 չէ՞մ գիտեր , պատասխանեց պապը , բայց
 ինչո՞ւ կը հարցընես , տղան պատասխանեց
 ձեռվընէրը սըխմելով թէ յօժարու թի՛ք
 ծեծ կը վի՞մ պիտի թշնամիին դէմ բոլոր իմ
 հասակակիցներուս հետ : Պապը առ խօս-
 քերը լսելով սիրտը շարժեցաւ ու զար-
 մանալով տղին հայրենասիրու թեանը վըայ
 ինքնիրեն մտածել սկըսեց . ս՛հ , ըսաւ , այս
 անմեղ տղեկը իր պարտքը կատարելու իր
 անդօր հասակին մէջ այսչափ յօժարու թի
 կը ցուցունէ . ես չի պիտի կըրնամ դոնէ եր-
 թալ յորդորել տղաս որ հայրենեաց դէմ

վերուցած զէնքը վար դնէ ու իր առջե
 հայրենասիրութիւն նորէն վարան առնէ ,
 աս ըսելով հետը առաւ Մ. լարատոսին երկու
 տղաքը , ելաւ գնաց թշնամւոյն բանակը ,
 ու առաջ երթալով հասաւ մինչև զօրա-
 պետին նստած տեղը : Մ. լարատոս երբոր
 տեսաւ իր հայրը ու զաւկընէրը խենթի
 պէս ցաթկեց ելաւ տեղէն , ու ամմէն բան
 մոռնալով վազեց անոնց պըլըրվելու : Մայց
 հայրը թէ և հայրենեաց ազատութիւն հա-
 մար ազաչելու եկեր էր իր տղին , տեսնե-
 լով Մ. լարատոսին դէպ 'ի իրեն գալը , հը-
 րեց քըշպեց զանի . ու սաստիկ բարկուք
 կրակ կտրած սկըսեց խօսիլ այսպէս . Ս
 ինծի պէս ողորմելին , ով կըրնայ հաւա-
 տար արդեօք որ մէկ հայր մը տղին հետ
 խօրաթելու համար գալով , բռնադատվե
 իբրև հայրենեաց թշնամի մը ու բոլոր
 թշնամեաց զօրապետի մը առջև երթալ .
 ու անոր իբրև հայր հրամայելու տեղը ,
 պարաաւորի դառն արցունք թափելով խո-
 նարհ աղաչանքներ ընել գերիի պէս որ իր
 հայրենեացը դէմ ունեցած թշնամութեն
 դադարի : Մ. հա ես մէկ հասիկ հայր մըն
 եմ որ յետին ծերութեամբ մէջ աչքիս առ-
 ջին կը տեսնեմ անանկ զաւակ մը որ թշնա-
 մի է հայրենեացս , ու ես միայն ծննդեանը

պատճառ եղած և սնուցած էմ կորուստը
 իմ հայրենեացս : Ա՛վ ցաւագին , ո՛վ ողոր-
 մելի հայր

Ընմխիթար ծերին այս խօսքերէն ետև
 աչքին արցունքները այնչափ առատօրէն
 հոսեցին որ ալ չի կրցաւ բառ մը յօդել :
 Աւտի Ըլարտոս այս գորովալիւր խօսքե-
 րէն ու թափած արցունքներէն , ևս ա-
 ռաւել իր մատղաշ զաւկընէրուն գորո-
 վանքէն հօրը վեղը պըլըվէլով ու զաւկը-
 ներն ալ գրկելով՝ այսպէս զուրցեց . Ա՛վ
 ծայրագոյն և զօրաւոր սէր հայրենեաց ,
 ինչպէս ես աս քաղաքիս պատերուն չի
 տիրած՝ կրցար տիրել սրտիս ու բար-
 կութիւնս մարել , գու վառված ըլլալով
 սրտիս մէջ հօրս ողորմագին և եռանդուն
 ազաչանքներուն չի դիմանալով՝ առաջին
 յարձակմամբդ յաղթըվեցայ , ու իմ վնաս-
 սովս սորվեցայ որ ճշմարիտ հայրենասէրը
 իր հայրենեացը պիտի նուիրէ իր քաջու-
 թիւնը : Աւրեմն հիմակ հայրենիքը , որ
 հասարակ մայրն է ամենուն , կը վախնայ
 ինէ ու զիս կատէ՞ , ես չի պիտի՞ վախնամ
 անոր իշխանութէն , ու անոր սիրոյն գո-
 րովանքը պիտի չզգամ՞ որ իբր լուրջայն
 կը յանդիմանէ ինծի թէ իր քաղաքացի-
 նէրուն մահը , հայրենեաց ողորմելի կոր-


Տանոււմը և ժողովրդեան տարաշխարհիկ
 գերութիւնը իմ ձեռքս են: Այս իմ ձեռ-
 քովս պիտի քակեմ այն բոցնը ուր առա-
 ջին ճիշտ լավեցաւ երբոր աշխարհք եկայ,
 և պինտ ամէ՛հի գազաններէն անգութ ըլ-
 լալով թո՛ղ տամ պիտի կեղեքել զանի:
 Ա՛հ սիրտս չի հանդուրժէ պիտի ամենևին
 որ անոր արեամբը ներկած գափնիներով
 պսակվիմ իր ծխաշունչ աւերակներուն
 վր: Չէ՛ չեմ կրնար սասնի գազանական
 գիտաւորութի՛ մը մտքիս մէջ հաստատել
 որ սիրելի հայրենեացս դեմ զայրանայ ո-
 թուն կեանքս պարտական եմ: Մասը այս-
 չափ զիս չի արամեցընէր՝ որչափ այս անի-
 րաւութիւնը ընդդէմ հայրենեացս ու
 քաղաքակիցներուս:

Արարտոս այս խօսքերը զուրցելէն ետե
 մէկ դի թողուց խոսամունքը որ արվեր էր
 Վաղղիացւոց, վերցուց բանակը Աօնա-
 ռայի բոլորախփէն, անցաւ զօրքով Վաղ-
 ղիա՝ ուր շատ ատելի ըլլալով թագաւո-
 րին, Փարիզ հասնելուն պէս բանար դրո-
 վեցաւ, ուր խղճուի՛ լումնցուց կեանքը:

Ահա գթութե՛ պատճառաւ բարկուիլը
 իջաւ ու իրեն եղած նախատինքները մոռ-
 ցաւ, ու վրէժը որ առնէր պիտի այն նա-
 խատինքներէն բոլորովին ներեց, և գրեթէ

յաղթուծի ըրած համարելով, հին ատենի
 կորիտանոսին պէս, որ իր մօրը չի դիմա-
 ցաւ, հօրը ներկայութիւնը բռնադատեց
 զինքը վար դնել իր թշնամական զէնքը ու
 զինքը զոհել հայրենեաց համար:

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ւ Ի Ն Ե :



ՉԱՐ ԸՆԿԵՐՆԵՐՈՒ ԽՐԱՏԻՆ ԷՆՏԵՒՈՒԹՒԻՆԸ

Փորձով տեսնուած է միշտ որ այն
 երիտասարդները որոնց բարքը կանուխ
 խանգարուած է, անգուծ և անողորմ կըլ-
 ան, իրենց երեակայութիւնը լցված ըլլալով
 միայն կիրքերնին պաշտելու, ոչ գթութի
 և ոչ ողորմութի կը ճանչնան, առիթը գրա-
 նան նէ՝ մինչև իրենց ծնողքնին ու բոլոր
 տիեզերքը կը զոհեն իրենց պինտ պրզտիկ
 հեշտութիւնը: Բոլոր մարդկային փառքը
 ու համբաւը չեն կրնար երբէք ջնջել
 վատանուանութիւնը որ կը ձգէ իրենց վրայ
 բարուց անկարգութիւն ցոփութիւն և բուռն
 կիրքերը: Բայց այս իրենց բարքերնին

խանգարվելու պատճառը հասարակօրէն չար ընկերներուն խրատէն առաջ կուգայ: Սէկ երիտասարդի մը կենցաղը շարունակ առ վտանգին մէջն է, և դժբաղդուութիւն խելքերնին ալ շուտով չի պառկիր թէ որչափ կարևոր է իրենց ընկերը ընտրել զգուշութիւն: Հետեւեալ պատմութիւնը բաւական է սորվեցընելու թէ ո՞ւսկէց պիտի վախնան և ո՞ւսկէց պիտի փախչին եթէ կուզեն առաքինի ըլլալ:

Մ. Լիոնտոս՝ Վեռի անունով հռովմայեցին առաքինի աղայ մը ունէր Աարոլոս ըսված որ բարի օրինակ էր եղեր ուրիշներուն, վն զի ամմէն առաքինութիւն այն իր փոքր հասակին մէջ միացեր էին իր վր: Սէկ օր մը որ մօտ տեղվանք հարկինք մը կար, ուղեց հոն երթալ, և որովհետև անանկ տեղեր երթալու միշտ իրեն հասակակից երիտասարդի մը հետ կընկերանար, որ իրեն պէս առաքինի էր, չէ կըրցաւ գանել զանի այս անգամ, ուստի մինակ ելաւ գընաց իր սովորութիւնը դէմ: Շամբան մէկ ուրիշ երիտասարդի մը պատահեցաւ որուն անունը գէշ ելած էր:

Պէտք էր զգուշանալ անկէց և համեատ պատրուակով մը զատվել, բայց դժբաղդ

դու թի՛ր՝ Արարուս չըրաւ այնպէս : Պինտ
 առաջ խօսակցութիւնին պրարտեցաւ ան-
 տարբեր բաներու վր՝ . քիչ քիչ մտան ան-
 վայել խօսքեր . շատ չի քրշեց վատանուն
 երիտասարդը դուրս արվաւ անհամեստ
 պատմութիւններ ուր կը նկարագրէր անկարգ
 զբօսանքներ ու հեշտութիւններ որ ինքը
 ըրէր էր ու բիշ անառակութիւն ընկերներու
 հետ . անզգարացէս այս խօսքերը թափան-
 ցեցին Արարուսին մտքը . վերջապէս անա-
 ռակ ընկերը համոզեց համեստ Արարուսը
 գործելու ծանր մեղքեր ընդդէմ մաքրուէ :

Արարուս որ մինչև ան տառնը առաքի-
 նութեամբ կը փայլէր , անկէ ետև արվաւ
 զինքը ամեն կերպ մոլուէց իր չար ընկեր-
 ներուն խրատովը . գինին , բաղդովի խա-
 զը ու բղջախոհութիւն իր տիրող կերքերն
 էղան : Աղօրմելի հայրը պարապ տեղը կը
 խրատէր զինքը որ դադարի այն մոլեկան
 ակտերէն . բայց անիկա ամենևին մտիկ
 չընէլէն 'ի դատ՝ բոլորովին թոթալեց հնա-
 զանդութիւն լուծը որուն տակն էր աղայ-
 ութին 'ի վեր . բոլոր ըսած խրատներուն
 դէմը կը գործէր ու շատ ալ ստակ կը մըս-
 խէր : Հօրը սովորական արված ստակը
 չօգտելով իր անառակութիւն՝ սկսեց սըն-
 առակէն գողնալ . հայրն ալ իմանալով աւե-

լի ապահով տեղ մը պահէց ապրանքը՝ ազատելու համար իր տղին յափշտակիչ ճանկերէն : Կարողոս յուսահատելով կը ցանկար հօրը մեռնիլը որպէս զի ինքնիշխան ազատ ըլլալով ու ապրանքն ալ բոլորովին ձեռքը անցնելով՝ ուզածին պէս զեղխի անառակուէ մէջ . բայց տեսնելով որ հօրը մահն ալ կուշանայ , անագորոցն մտմտութով միտքը դրաւ հայրը սպաննել իր ձեռօքը : Եւ յս անօրէն և անգուժ դիտաւորութիւր իր մէկ անառակութիւն ընկերին զուրցելով , ան ալ իսկոցն եկաւ Եւփոնսոսին ահանջը դրաւ որ զգուշանայ :

Եւ զձ Եւփոնսոս երբոր լսեց այս դառն լուրը , ինչ ընելը չի գիտցաւ ու սոսկուամը եկաւ իր ամմէն զօրութիւր զինքը պաշարեց . գլխէն մինչև ոտքը դող մը բռնեց , ո՛հ . կարելի՞ է , կրսէր , որ անձ այսչափ երեսէ ձգած ըլլայ իմ տղաս որ կարենայ ընել եղեռնաւոր վճիռը իր կենացը պատճառը մեռցընելու . ո՛հ , ապերախա զաւակ , հրէշ սոսկալի , երանի թէ խրխտէին զքեզ ծնած ստենդ . քան թէ թողունէին ապրիլ հայրապօսն ըլլալու համար : Ինչ պատճառ ունիս դու իմ կեանքս վերցունելու . դու հերիք չես սեպեր երևելի եկամնաւոր որ կապեր եմ քեզի քու հեշ-

տու թէդ համար : Աւրեմն հարկ կըլլայ որ
 քու ամէն կամքդ կատարելու համար թո՞ղ
 տամ որ մեխես բոլոր ապրանքս : Այս
 դառն բացադարձութիւնը ընելէն ետեւ ,
 մամլտաց որ պարապ բաներ են սասանկ
 ինքնիրեն վշտանալ , այլ մանաւանդ հարկ
 էր ճարմը գտնել , կանչեց տղան առջևը
 ու ըսաւ . Տղան , Աբօլէդօէն թուղթ մը
 առի որուն մէջ կը ծանուցանեն ինձի որ
 եթէ դու կուզես կարգը վիճել՝ աղնուական
 աղջիկ մը կուտան քեզի խիստ գեղեցիկ
 ու խիստ շատ ալ օժիտով : Այլ թէ ընդդի-
 մութի չունիս այս ամուսնութիւնը , վաղն
 առտու արեւծագին ճամբա ելլենք երթանք
 Աբօլէդօ , տեսնենք աղջիկը որ կառաջագո-
 րեն քեզի . և եթէ հաւնիս , առնես անի-
 կա : Տղան ծանր օժիտը լրսելով , և թուե-
 լով իրեն թէ արդէն ձեռքն է անցեր ա-
 նիկա , առանց տընտընալու պատասխանեց
 թէ ինքը պատրաստ էր ընելու այն ճամ-
 բորդուիլը , ուստի հետեւեալ օրը կանուխ
 ճամբա ելան մինաւորիկ երկու ձիերով :
 Արբոր հասան Վեռնիու լեռները ու
 այնպէս մէկ տեղ մը որ գողերու բնակա-
 րան էր , և ճամբորդներուն երկիւզալի ,
 Աւփոնսոս վար իջաւ ձիէն ու հրամայեց
 տղին որ ինքն ալ իջնայ : Տղան հնազան-


դեցաւ և հարցուց հօրը թէ ինչո՞ւ ան
 տեղը ձիէն վար կիջեցընէր: Հիմա կըսեմ
 քեզի, պատասխանեց հայրը, նայելով անոր
 անանկ աչքով մը որուն մէջ վիշտն ու բար-
 կութիւր նկարած էին: Չերթանք պիտի
 Աբօլէգօ, և ամուսնուութիւր որ ըսի քեզի,
 իմ շինած մէկ սուա պատմութիւս է քեզ
 հոս բերելու համար: Աս աղէկ խնացեր
 եմ եղեռնագործութիւր անպերախա և ան-
 գուծ զուակ՝ որ միտքդ դրեր էս, գիտեմ
 որ կը ջանաս զիս մեռցընել, բայց չեմ գի-
 տեր ո՞ր շար ոգին տուն տրվաւ քեզի,
 ինչ խենթ էս եղեր, ինչպէս կը յուսաս
 զիս մեռցընել ու անպատիժ մնալ: Վու-
 յանցանքդ խիցոյն երևան կելլէ և մեռնիս
 պիտի անարգ դահիճի մը ձեռքով: Վէլեւ
 սպահով ճամբայ մը կայ, շարունակեց
 Վլիոնսոս, կատարելու քու կատարուիդ
 առանց դնելու դքեզ անարգ մահուան մը
 վտանգի մէջ: Հոս անանկ տեղ մըն էնք
 որ մարդ մեզ չի տեսներ և ամմէն օր ալ
 մարդասպանութիւն կըլլայ, և որովհետեւ
 այնչտի ծարվեցեր էս իմ արիւնիս, ան-
 սա սուր դանակը ձեռքդ ու խօթէ սիր-
 տըս, այս մարդասպանութիւնը գողերուն
 վր կը ձգեն ու դու ալ կաղատիս: Վյս
 խօսքերէն ետեւ Վլիոնսոս արվաւ դանակը

տղին ձեռքը , բացաւ սիրտը ու ցուցուց
 մատով տղին՝ Հոս անգութ հոս տուր
 մահացու հարուածը , ըսաւ . պատժելու
 համար զես որ աշխարհք բերեր եմ քեզ
 պէս ցուցանքաւոր հրէշ մը : Եթէ վագրի
 կամ ուրիշ աւելի կատաղի գաղաններու
 կաթով սնած ըլլայիր կամ վայրենի բար-
 բարոսներու մէջ կրթուած ըլլայիր , պէտք
 էր յարգելիք իմ հայրական իրաւունքս :
 Ասանկ եղան որորմելի Ալփոնսոսին
 խօսքերը , որոնք լսելով տղան և իսկոյն իր
 չար խորհուրդը միտքը բերելով և ճանչ-
 նալով թէ որչափ նողկալի էր յանցանքը ,
 լալով հօրը ոտմըներն ինկաւ ու ըսաւ .
 Յիրաւի սիրելի հայրս , կը ճանչնամ իմ
 յանցանքս , և եթէ ասանկ չար դիտաւո-
 րութե մը զղջումը՝ գուցէ անարժան ըլ-
 լալով , չի հասնիր վերին գթութե , եթէ իր
 յաւիտենական արգարութիւն չի ներեր իմ
 փշաքաղէլու մեղքիս , իր բարկութիւն խստիւ
 թող պատժէ իմ անգթութիւն քան թէ
 անիրաւութիւն քու կեանքդ վերցնեմ :
 Ահա դիտեմ թէ հողը ոտքիս տակը խո-
 րասոյդ կըլլայ զես կըլլելու , վերջին դա-
 տաստանին կրակը կերէ կը լափէ բոլոր
 բնութիւն , աիեղելիքիս բոլոր սուրերը վե-
 րուցած են ամմէնը մէկտեղ գլխուս վր ,

Երկինքը իր կայծակները վերստ կըթափէ . ո՛հ , անցեալը կը ներկայացընէ աչքիս առջին հրէշաւոր յանցանքներս . ներկան կը տանջէ զիս խղճի խայթերով , և ապագայն պիտի ընէ զիս զղուանքը բոլոր աշխարհի : Բայց կողաչեմ քեզի որ ինչպէս իմ չարուիս քու կենացդ դարան գործելով վշտացուց , ասանկ ալ մի՛ մերժեր զղջումս մէկ յանցանքի մը որ սայրասոււր խղճի խայթերը ըլլալով՝ սիրտս կըխոցեն կը ծակծակեն :

Վւրիոնսոս տեսնելով տղան այս վիճակիս մէջ որ զղջալու սկիզբ մը թուեցաւ իրեն , չի կրօցաւ բռնել զինքը անձնատուր ըլլալէն հայրական սիրոյն տկարութիւնը , վեր վերցուց զանի որ դեռ ոտվըները ինկած էր . ու գորովանօք գրկելով զանի ներեց ծանր յանցանքը . ու երկուքը մէկտեղ դարձան Հում : Բայց կարօլոս իր գործած մեղքերը աչքին առջին բերելով ու հօրը երեսն ալ նայելու ամչնալով , ձգեց աշխարհք , գնաց ճգնաւորներու վանք մը հոն գոցվեցաւ ու բոլոր կենացը մէջ արտասուելով իր յանցանքներուն ու անառակուի՜ անցուցած կեանքին վր՝ , անանկ զգաստ ու ջերմեռանդ երիտասարդ մը եղաւ որ բոլոր ճգնաւորներուն բարի օրինակ եղաւ մինչև ՚ի մահ :

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն . Զ :



ԱՌԱՉՕՔ ԵՐԵՒՈՅԹՆԵՐ

Ս ախը հնարագէտ է ստեղծելու առաջօր տեսիլքներ, կերևակայէ մէկը զանի տեսնելու ու ետքը կը հաստատէ թէ տեսայ : Պատմութիւնը կը թուչի կերթայ բերնէ բերան, ու երթալով երթալով կը մեծնայ, և որչափ արտառոց ըլլայ, կը թուի թէ նոյնչափալ կը սիրեն ընդունիլ զանի : Տկար կամ աւելորդապաշտ մարդիք շատ անգամ ասիկա իրենց մէկ վահան մը կընեն : Արչափ տգէտ ու պարզունակ մարդիք իրենց տգիտութիւնն ու դիւրահաւանութիւնը աւանդուք չեն հասուցեր մինչև մեր օրը : Եւ այլանդակ կարծիքները, որ մենք կընդունինք ուրիշէն առանց քննելու, ամենեւին ընդունելու չենք բանականութեան և քննութեան տակը չի ձգած : Եւ եթէ անընդունակ ըլլանք խորհելու՝ բուն պատճառը խմանալու, մեր մոլութիւններուն աղբիւրը չենք կրնար չորցունել :

Ա ջրասփռ անուհով մէկը անգամ մը
 Սպանիայու մէջ ճամբորդութիւն ընելով
 գիշեր մը իջեանեցաւ պանդոկի մը մէջ ու
 բուն տիրոջը մայրը օր մը առաջ մեռեր էր :

Պանդոկապետը իր ծառաներուն մէկը
 կը խրկէ մեռնողին խուցը բանի մը հա-
 մար . ծառան շունչը կտրած արիւնը ցամ-
 քած լեղապատառ կուգայ կրսէ թէ ողոր-
 մած հոգի խաթունը ողջընցեր է ու հի-
 մակ ինքը տեսեր է իր խուցին մէջ պառ-
 կած . և սա ըսածն ալ երդումով կը հաս-
 տատէ : Ա՛հ կուրիշ ծառայ մը աւել լի սր-
 տոտ ըլլալով կերթայ կը նայի խուցին մէջ
 ու ան ալ կը հաստատէ առջինին տեսածը :

Պանդոկապետը ինքն ալ կերթայ կը
 նայի երկու հոգիով . ու վայրկէնէ մը ետե
 դուրս կելլէ պօռալով ամմէնուն առջև
 թէ իմ խեղճ մայրը տեսայ բայց չի հա-
 մարձակեցայ հետը խօրաթելու :

Ա ջրասփռ ձեռքը ճրագ մը կառնէ ու
 կրսէ քահանայի մը որ հոն կը գրտնրվէր ,
 երթանք նայինք հայր ինչ է սա ըսածնին :
 Խիստ աղէկ , կրսէ քահանան , ու կելլեն
 կերթան խուցը . պանդոկին մէջի բոլոր
 գտնրվող մարդէքը հետերնին գացին մտան
 խուցը ու անկողնոցն վարագոյրները բացին :
 Ա ջրասփռ տեսաւ սեցած ու կը ընձմրած

կոշտ ու պրլոշտ դէմք մը պատաւի , գիշերնոցն ալ գլուխը անցուցած որ քիթը բերանը ծրումըսկելով ծիծաղական շարժմունքներ կընէր :

Ա ջրտաք ըսաւ պանդոկապետին որ մօտենայ նայի արդեօք իր մայրն է . " Այն անիկակ է , կըսէ . ս'հ խեղճ մարիկս ատ ինչ վիճակի մէջ ես ինկեր , , : Աստաներն ալ մէկ բերան պօռացին թէ իրենց ողորմած հոգի խաթուննին է :

Ան տատերը ըսաւ Ա ջրտաք քահանային . " Դու քահանայ ես . քեզի կիջնայ հիմա մօտենալ , , : Քահանան ալ առաջ գնաց մօտեցաւ ու մեռելին երեսին օրհնած ջուր սըրսկեց : Անուէլին երեսը թրջըվելուն պէս մէկէն իմէկ ցաթկեց քահանային գլխուն վր ու խածաւ , ան տատերը ամմէնն ալ զարհուրելով ձգեցին փախան :

Անուէլն ու քահանան սկսան ծեծկըվել . Ա ջրտաք թուրը քաշեց որ քահանան պաշտպանէ , մէկմալ մեռելին գիշերնոցը ինկաւ գլխէն , ու տեսաւ որ մեծկապիկ մըն էր անիկա :

Այս կապիկը շատ անգամ տեսած ըլլալով որ մեռնող խաթունը գիշերնոց կը գնէր գլուխը երբոր կը պառկէր . ինքն ալ անկէց սորված ըլլալով գիշերնոցը գլուխն

էր անցուցեր ու մտեր էր անոր անկողնոյն մէջ :


Պարէթէ սասանկ է հիմը բոլոր պատմութեան կարծեցեալ բերինէրու , խօսելահինէրու : Աթէ կարող ըլլայ մէկը բուն պատճառները պրոպրատել գտնալ , կանայք , տղաք և շատ մարդէք ազատ կը մնային տրդայական զարհուրանքէն որ իրենց կենացը կէսը կը մաշէ : Այեւացիութիւն պարծենցող ու ծերունի մարդուն մէկէն լսելու էմ թէ ինքը տեսեր է խօսելահինէրու կամ բերինէրու խումբը չորս փողոցին բերանը իրենց թագաւորովը որ հարանէք կընէին . բանի մը հմայական խօսքեր զուրցելով մէջերնուն աներկիւղ անցեր է ու հալածեր է զանոնք . բայց ետքը իր հետը եղող ընկերոջմէն աղէկ մը ստուգվեցաւ որ շներու խումբ մըն է եղեր անիկա որոնց շուքը գիշերը լուսնին լուսովը երկըննալով մեծ մեծ հսկայներ երեցեր են աչքին . և որովհետև իր ամիէն կարծեցեալ խելացիութիւնը՝ ջրջրկած ըղեղմըն էր , ինքը հաւատաց և ուրիշներուն ալ կըլեցուց թէ աչքով տեսեր է :

Մասնկները աղէկ կըլլայ որ բերաննին չի բանան ու միտմիտ կնկտոց կամ մանաւանդ խախամիտ աղոց առջև անանկ

ափուռ ցուփուռ սուտուփուտ զարհու-
 րանքի խօսքեր չընեն որ անոնց մատղաշ
 հասակնուն մէջ այն սարսափի սոսկումի
 տպաւորութիւն չըլլայ, որ շատ դժար կը
 ջնջուի: Ինչ աղէկ կըլլար որ այս պա-
 րսպ վախերը տպաւորելուն տեղը՝ նոյ
 վախը սորվեցընէին տղոց, նոյ մեծութիւն,
 նոյ արդարութիւն ճշդիւ տպաւորէին ան-
 ոնց մտքին մէջ որ անջնջելի մնար մինչև
 ՚ի մահ ու օգտակար ըլլար իրենց: Ընկէց
 ետև սորվեցընեն մեղքին գարշելի ու զար-
 հուրելի երևոյթները: Եթէ այն առա-
 ջօք երևոյթներուն անանկ զօրութիւններ
 ընծայուի որ նոյ միայն կը վայելէ • ինչպէս՝
 անտեսանելի ըլլանին, գոց դռնէ ներս
 մտնելին լճ • հապա նոյ ինչ կարողութիւն
 պիտի ընծայենք • անանկ է նէ կռապաշ-
 տութե մնացորդներ են ասոնք որ քրիս-
 տոնէի չի վայելէն ՚ի զատ՝ մեծ մեղք
 գործած կըլլանք:



Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն Կ :



ԵՂԲԱՅՐԱՍԷՐ ՈՒ ԵՂԲԱՅՐԱՏԵԱՅ

Մնհրաժեշտ պարարք մըն է մեզի որ
 մեր ընկերները մտիթարենք իրենց վշտացը
 մէջ , օգնենք իրենց կարօտութեանը մեր
 ձեռքէն եկածին չափ , և որչափ կարօտ-
 եալը մերձաւոր ազգական ըլլայ մեզի ,
 նոյնչափ ալ պարարքերնիս կը շատնայ անոր
 օգնելու , զոր օրինակ հարազատ եղբայր
 մը որ կաղաչէ կը պաղատէ մեզի , պէտքը
 չէ որ անտես առնենք , այլ գոնէ գորտ-
 վական սիրտ ցուցունելով քաղցրացունե-
 լու ենք շքաւորութե՛ ծանր լուծը որ կը
 ասնջէ զանի : **Մ**ի գիտէ գուցէ մենք ենք
 աղքատացեր զանոնք զրկելով օրինաւոր
 ժառանգութե՛ իրաւունքէն , կամ գուցէ
 առաքինի ըլլալնուն համար աղքատցեր են :
Սե՛ծ ամօթ է մեզի երբոր զանազան կե-
 րակուրներով զարգարած սեղանները կը
 նստինք փորերնիս կը տկուենք կը հեշտա-
 նանք , եղբայրնիս հեռուէն կաղաղակէ ,

և ուրիշ բան չի խնդրէր մենէ բայց միայն
 մեր սեղանին փշրանքները • բայց եթէ գո-
 ցենք սկանջնիս անոր ողորմելի հեծուէր ,
 նայ ամենալուր ահանջը զանց չընէր լսելու
 անոր խոնարհ աղաչանքները • իր անձառելի
 արդարութիւն այնպէս կը անօրինէ որ շատ
 չի քրջէր մենք անոր կարօտ կըլլանք :
 Մ. հա՛ օրինակը :

Ե՛ս յոսուացու վաճառական մը երկու տը-
 դայ ունէր • մեծը՝ չարասիրտ և դաժանա-
 բարոյ ըլլալով , կատէր իր պրզախի եղբայ-
 րը որ բան զինքը սիրելի քաղցրաբարոյ և
 հեղէր : Եւր մնացէր մէկ չարութիւն մը
 որ չընէր անոր երբոր դիպուկութիւնը
 գանար • հօրը խրատներն ու յանդիմանու-
 թիւնները չի կըրցին փոխել ասոր բարքը :
 Հայրերնին մեծ առուտուրի մէջ գըրանը-
 վելով շատ ապրանք ունէր և արդէն ծե-
 բացած ըլլալով իր կտակը ըբաւ • և պինտ
 արատառոց բաժին մը ընելով՝ ինքը որ գի-
 տէր աս երկու տղոցը բարքը ու պրզախիը
 կը սիրէր , ու մեծին դաժանութենէն ալ
 աժգոհ էր , թողուց մեծին բոլոր իր ու-
 նեցած կարասիները դրամագլուխը ու նա-
 լէրը , միայն աղաչելով անոր որ շարունա-
 կէ առուտուրը ու օգնէ իր փոքր եղբօրը :

Լ. յս կատակին վր շատ չի քրչեց մեռաւ :
 Երբոր մեծ տղան ինքնագլուխ տէր ե-
 դաւ , բոլորովին երևան հաճեց իր ատե-
 լութիւր , քանի որ առիթ գտնար , ամար-
 դութեամբ կը չեխէր կըխորաակէր փոքր
 եղբայրը . անանկ որ շատ չի քչեց տնէն ալ
 դուրս վըռնատեց անգթութբ՝ ձգելով
 զանի բաղդին հաճոյիցը ձեռքը առանց
 օգնութի մը ընելու անոր : Լ. յսչտփ ան-
 գթութիւր մեծ եղբօրը՝ լեցուց երիտա-
 սարդին սիրտը բարկութբ և դառնութբ ,
 և որովհետև ամմէն քանէ զրկած քեղըր-
 թըված ըլլալով՝ օրական հացը անգամ
 չէր կըրնար գտնար , կերթար երբեմն եղ-
 բօրը տանը դռանը առջևը կը պըտըտէր
 որ գուցէ ծառաները իրեն ողորմին ու
 քիչ մը ուտելիք տան . բայց անոնք ալ ի-
 բենց տիրոջմէն յատուկ պատուէր ունե-
 նալով՝ ճեծելով կը վըռնատէին : Այեղձը
 ամմէն յոյսը կարելով եղբօրմէն՝ կըսէր լա-
 լով . Ա՛հ , եթէ իմ եղբայրս հետս ասանկ
 կը վարվի , հապա ի՞նչ ակնկալութի պիտի
 ունենամ օտարներէն : Բայց պէտք էր
 ապրիլ ու չքաւորութիւր սիրտ տըվաւ իրեն :
 Արովհետև քիչ մը առուտուրէ կը հասկը-
 նար , երաւ ՝ օնառաէն և դիմեց վաճա-
 ռականի մը՝ մօտ քաղքըներուն մէկուն ,

որուն նուիրեց իր ծառայութիւնները . վա-
ճառականն ալ ընդունեց զանի ու իր տու-
նը առաւ : Քանի մը տարւան փորձառուէն
ետե՛լ այնչափ խոհեմութի՛ւն և այնչափ առա-
քինութի՛ւն տեսաւ անոր վր՛ ու այնչափ ճշ-
դութի՛ւն իր հաշիւներուն մէջ , որ բոլորովին
վտասանալով անոր , իրեն փեսայ ըրաւ ու
մեռնելէն ետե ալ բոլոր ապրանքը անոր
Թողուց : Այս անիրոջը մահուանէն ետե՛լ
փեսան խիստ շատ հարուստնալով , և չի
նմանելով այն անյազ ընչասէրներուն որ
ստակ հաւքելու մոլեգնութիւնը չի ձգեր զի-
րենք բայց միայն գերեզմանին եզերքնե-
րը , մանաւանդ նախանձաւոր ըլլալով խա-
ղաղ ապրելու ու վայելելու իր ապրանքը ,
ճախու առաւ մայրաքաղաքէն հեռու մէկ
աղվոր կալուած մը բերդով , հոն քաշվե-
ցաւ գնաց իր կնիկովը , ու հոն գոհ ապ-
րեցաւ պատուով ու բարի անունով :

Այց մէկ անձային տեսչութի՛ւն մը որ կը
պատժէ միշտ անգութ սիրտերը : Ա՛նձ
եղբայրը հօրը մահուանէն ետե շարունա-
կեր էր առուտուրը , գործառնութիւնները
շատցուցեր էր . ու խել մը ատեն ալ յա-
ջողութի՛ւն գտաւ իր ուղածին պէս : Այց
եկաւ մէկ աղէտալի տարի մը , իր կորուստ-
ները շատցան , սոսկալի մըրիկ մը ընկղմեց

բոլոր իր նաւերը երբոր բաղձագանձ հա-
րատութեամբ բեռնաւորած կուգային :
Նոյն ատենը շատ վաճառականներ , որոնց
ձեռքն էին բոլոր իր ստակը , բացը ելան .
և իր կործանումը կատարեալ ըլլալու հա-
մար՝ տունն ալ բրուրնկեցաւ , ունեցածը
չունեցածը մոխիր դարձաւ ու եղաւ ա-
ւուր հացի կարօտ մուրացկան :

Այս ողորմելի վիճակին մէջ ուրիշ ճար
մը չէր մնացեր իրեն անօթի չի մեռնելու ,
բայց միայն քաղքէ քաղաք թափառական
պրաբախիլ , խնդրելով ողորմած սիրտերուն
օգնութիւնը որոնց սիրտը կը վղձկէր իր
թշուառութիւնը պատմութենէն . կուտէր
անիկա հասարակաց ողորմութեան հացը
արցունքով ու խղճի խայթերով :

”Ինչ պիտի ըլլայի ես հիմա , կրտէր
հառաչելով , եթէ ամմէն մարդիք ինձի
պէս քարասիրտ ըլլային : Ա՛հ , եթէ գիա-
նային անոնք ինչպէս վարվեցայ եղբօրս
հետ , զիս կը վաւորնատէին զզուելով . ո՛վ
եղբայր , եղբայր , կը պօռար երբեմն փո-
ղոցներուն մէջ , ո՛ր էս , դու անտարակոյս
զիս կանի՞ծ էս , և գուցէ աս վայրկենիս մէջ
անօթութիւնը կը տանջուի . ինչո՞ւ չէս հան-
արպիր ինձի ու տեսներ , դու վրէժդ ա-
ռած կըլլաս : Ա՛հ , ինչո՞ւ չեմ կըրնար

քեզ գրկածելով ուտել այս կտոր մը հա-
ցը որ աղքատ ու առատասիրտ մայր մը
տրվաւ ինձի իր փոքրիկ տղեկին ձեռքո-
վը. ես կը մխիթարվէի. . . : Ահ, եթէ դիպ-
ուածը զիս իր աչքին երևցընէր, չէր կըր-
նար բնաւ ճանչնար իր մեծ եղբայրը այս
ջրլուտ կապերտներուն մէջը. այսու ամիւ
յուսալու է անիկա զիս տեսնել ասանկ,
եթէ կը հաւատայ թէ կայ մէկ վրէժխնդիր
ամձ մը: Այլ ամ. երջանկաց՞ւր զանի, ու
իմ գլխուս ժողվէ բոլոր չարիքները որ
կրնան խռովեր անոր կեանքը. . . :

Բասնկ անդադար խիղճը զինքը խայ-
թելով մէկ օր մըն ալ որ շատ փարսախս
ճամբա էր ըրեր ու հազիւ գտեր էր քիչ
մը ուտելիք չի մեռնելու չափ, հեռուէն
տեսաւ հագված սրգված մարդ մը որ
ժուռ կուգար մարդագետնի մը մէջ գե-
ղեցիկ բերդի մը մօտ որուն տէրը կը կար-
ծրվէր. առաջ գնաց մօտեցաւ անոր, հաս-
կըցուց իր թշուառութիւնները իր պիտոյքը
և աղաչեց որ ողորմի իրեն: Ա՛ր տեղացի
էս, հարցուց այն հագված անձանօթը. և
ինչպէս ասանկ ձախորդութեան շարայա-
րութիւն այսպէս այս վիճակիդ մէջը ինկեր
էս: Բողբաար մէկիկ մէկիկ պատմեց անոր
իր պատմութիւնը, միայն եղբօրը հետ ըրած


գէշ վարմունքները ծածկելով . իր պատմութիւնը մէջ շատ անգամ ուղեց յայտնել անոր ամեն բան , և խոստովանիլ թէ ինքը իրաւամբ արժանի եղեր է իր թշուառութեանցը . բայց երկիւղն ու պիտոյքը թող չի տրվին իրեն . կը վախնար որ այս անկեղծ խոստովանութիւնը կը մարէր գթութիւնը որ ինքը կուզէր ազդել այն պարօնին սրտին վրայ . այսու ամիւ բաւական խօսք զուրցեց ճանչցրվելու համար իր ազգատոհմը գիտցողներէն :

Մնծանօթ պարօնը առանց անոր իմացընելու իր գիւտը , տարաւ զանի բերդը , բացաւ զարդարած սենեակ մը ու հոն նրատեցուց , փառաւոր զգեստներով հագվեցուց ու իրիկվան ալ սեղան մը շխտել տրվաւ անոր համար ուր պինտ փափուկ ու պինտ ազնիւ կերակուրները առատօրէն դրոված էին : Հացէն ետև պատրաստեցին կակուղ փետրալից անկողին մը զարդարուն վարագուրներով , ու ծառաներն ալ զինքը յարգութիւն և ակնածութեամբ հանվըցընելով դրին անկողինը : Մըքաար ցորեկվան երկար ճամբորդութեն սաստիկ հոքնած ըլլալով խորունկ ու խաղաղ քուն մը քնացաւ գիշերնիլուս . և առտանց արթըննալու ատենը իր առջև մամտուքը

եղաւ . Ինչ առ աքինի ու բարերար մարդ
 է այս պարօնը . եթէ աղքատ ալ ծնած ըլ-
 լար , արժանի էր հարուստնալու , : Քա-
 նի մը ժամէն ետեւ պարօնը մարդ խըրկեց
 կանչեց զանի : Երբոր առջևն ելաւ՝ քիչ
 մը ատեն ուշադրուք նայեցաւ անոր սիր-
 տը գորովելով ու հարցուց իրեն թէ արդ-
 եօք կը ճանչնար զինքը : Չէ , պատասխա-
 նեց աղքատը , առաջին անգամն է որ հը-
 րամանքդ կը տեսնեմ որուն այնչափ բարե-
 ըարու թիւր առատօրէն վայելեցի : Պարօ-
 նին ալ սիրտը չի դիմանալով , է՛հ , ինչ
 կըսես , պօռաց լալով , ես քու եղբայրդ
 եմ : Ըս ըսելով վեզը պըլըվեցաւ և գո-
 րովանօք սըխմեց թևերուն մէջ : Սե՛ծ եղ-
 բայրը շուարելով շփոթելով զղջալով և ու-
 ըախանալով , ծունկ չոքեցաւ եղբայր եղ-
 բայր պօռալով . փաթտըվեցաւ ոտվըներուն
 և արցունքով թըջեց թողու թի ինդրելով :
 Ըատոնց է , պատասխանեց եղբայրը , որ
 քեզի ներեցի . մոռցայ անցածը . դու հա-
 րուստ համարէ զքեզ վն զի ես հարուստ
 եմ , ապրինք մէկ տեղ , ու սիրենք մէկըզ-
 մէկ : Ըստ էղբայր քեզ սիրեմ պիտի ,
 պատասխանեց մե՛ծ եղբայրը ձայնը մարե-
 ով հե՛ծկըլտանքէն , բայց ամենևին չի
 ներեմ պիտի ինձի : Երբեմ պիտի միշտ

Իմ անգթութիւններս որով վարեցայ հետդ .
 ու այս խղճիս խայթերուն մէջ դու միայն
 պիտի մխիթարես զիս :

ՊԱՏՄՈՒԹՒՒՆ . Ը .



ԵՐԱՆՏԱԳՒՏՈՒԹՒՒՆ

Չի կայ աշխարհիս մէջ մէկ մարդ մը որ
 մեծ կամ փոքր երախտիք մը տեսած չըլ-
 լայ ուրիշէն . բայց ամմէնն ալ երախտա-
 գէտ են արդեօք . ամմէնն ալ կըսպասէն
 պատեհուէ որ փոխարէնը հատուցանեն :
 Պինտ ամեհի գազաններուն մէջ կը գըտ-
 նըվին անանկներ որ ՚ի նախատինս մարդ-
 կութե՛ տըված են զարմացուցիչ օրինակ-
 ներ երախտագիտութե՛ որ անհաւատալի
 կը թուին : Հետևեալ պատմութիւնը կու-
 տայ մէկ փորձ մը վաւերական :

Սպանիացիք Մեւրիքայի մէջ հիմներ էին
 Պուէնօզ այրէզ ըսված քաղաքը 1535 ինս
 Նոր գաղթական ժողովուրդը որ հոն բը-

նակեցուցին , շուտով իր պաշարը հատցը-
նելով սաստիկ սովու մէջ ինկաւ . ո՞վ որ
կը համարձակէր քաղաքէն դուրս ելլել
ուտելէք փրնտըռելու՝ վայրենիներուն կե-
րակուր կըլլար . անանկ որ քաղաքապետը
բռնադատութեցաւ արգելք մը հրատարակե-
լու թէ ով որ քաղաքէն դուրս ելլէ՝ մահ-
ուան արժանի կը համարվի :

Մէկ կնիկ մը Մալտոնադա անուէնով
որուն անտարակոյս անօթութիք քաջա-
սրտութի տրվէր էր մահը բանի մը տեղ
չի դնելու , պարապը հանեց պահապաննե-
րուն զգուշութիք որ քաղաքին բոլորտիքը
կեցած էին , ըսաւ չըրաւ դուրս ելաւ
քաղաքէն ու անծանօթ և ամպավարի ճամ-
բաներուն մէջ խել մը ատեն մտադողուն ե-
ղած պըտըտելէն ետե գտաւ մէկ քարան-
ձաւ մը որ իրեն սպահով տեղ մը թուելով
ընդ դէմ վտանգներու՝ ներս մտաւ որ
քիչ մը հոքնութի առնէ : Մայց ինչ աս-
տիճանի եղաւ իր դողն ու սարսափը երբոր
հոն տեսաւ մէկ էգ առիւծ մը , այլ զար-
մացաւ մնաց երբոր տեսաւ որ այն ահա-
ւոր գազանը մօտեցաւ իրեն դողալով , կը
քծնէր ու ձեռվըները կը լըզէր ցաւալնց
ձայնով որ առաւել կը գորովէր մարդուն
սիրտը քան թէ կը զարհուրեցընէր :

Մալտոնադան խակոյն կուսնէց որ առ-
 իւծը յղի էր ու ըրած հեծութիներն ալ
 էր մէկ մօր մը լեզուն որ օգնութի կը կան-
 չէ իր ցաւոցը : Աւստի Մալտոնադան այն
 ցաւալից վայրկենին մէջ օգնեց բնութի
 որ կը թուի թէ ահամայ կը շնորհէ նորա-
 ծին էակներուն լոյս և կեանք զոր անանկ
 քիչ ժամանակ տուել կուտայ : Առիւծը
 յաջողութեամբ ազատելէն ետեւ չուզեց որ լոկ
 քծնելով մը փոխարինէ տեսած բարերա-
 րութիւնը , խակոյն կերթայ կը գտնէ առաա
 ուտելիքներ և կը բերէ իր բարերարին :
 Մալտոնադան ամէն օր բաժնելով այն
 ուտելիքները ձագերուն հետ , որոնք իր
 խնամքովը ծնելով և իր հետը սնանելով ,
 կը թուէր թէ շնորհակալ կը լլային , բո-
 լորաիքը ցաթկըռտելով և անմնաս խած-
 նելով , մէկ բարերարութե մը որուն փո-
 խարէնը պինտ գորովական խնամքով կը
 հատուցանէր մայրերնին : Վայց երբոր այն
 ձագերուն հասակը արվաւ իրենց բնական
 ազդեցութի իրենք իրենց փրնտըռել որ-
 սերնին , ու իրենց զօրութեբը բռնել վրայ
 հասնիլ ու լափել , այս ընտանիքը ցրուե-
 ցաւ անտառին մէջ , և մայրերնին ալ , որ ալ
 մայրական գորովանքը չէր կանչէր զինքը
 քարանձաւին մէջ , սնելուց թ եղաւ , և կը

պըտըտէր անապատի մը մէջ որ սովը օր ա-
 լուր վր անմարդաբնակ կրնէր: Մալտո-
 նադան մինակ և առանց անունդի բռնա-
 դատվեցաւ հեռանալ այն ահարկու քա-
 րանձաւէն . և զրկըված տեսնելով զինքը
 մարդկային սիրելի ընկերութեն՝ շատ չի
 մոլորեցաւ այն անապատներուն մէջ . ին-
 կաւ վայրենի մարդոց ձեռքը: Բռիւծը
 զինքը կերակրեց, մարդիք գերի՛ ըրին:
 Շատ չի քրշեց Սպանիացիք օր մը ծեծ-
 կըվելով վայրենիներուն հետ քանի մը գե-
 րի բռնեցին անոնցմէ որոնց մէջն էր
 Մալտոնադան որ տարին Պուէնօզ այ-
 րէզ: Քաղաքապետը աւելի վայրագ քան
 զառիւծները ու քան զվայրենիները, ան-
 տարակոյս բաւական պատիժ չի համարե-
 լով կնկանը գլխուն եկած վտանգները ու
 թշուառութիւնները, հրամայեց որ անտառի
 մը մէջ ծառին կապեն Մալտոնադան որ
 հոն անօթի ծարաւ մեռնի կամ կերակուր
 ըլլայ գիշախանձ գազաններու:

Արկու օրէն ետև հետաքրքիր ըլլալով
 գիտնալու այս ողորմելի զոհին վիճակը,
 քանի մը զինուորնէր խաւրեց քաղաքա-
 պետը անտառը որ իմանայ: Բայց անոնք
 ողջ գտան զանի սովալլուկ վագրերու մէջ
 որոնք ահէլ որկորնին բացած այս որսին

վր պատրաստ էին բըզիկ բըզիկ ընելու ,
 բայց չէին կըրնար մօտենար վախնալով մէկ
 առիւծէ մը որ իր ձագերովը Մալտօնա-
 դաին ոտքին տակը պառկեր էր : Մ. յս
 տեսարանը անանկ զարմացուց զինուորնե-
 րը որ անշարժ մնացին իրենց սարսափէն :
 Մ. առիւծը զանոնք տեսնելով քիչ մը ծա-
 ռէն հեռացաւ իբր թէ թող տալու հա-
 մար որ արձըկէն իր բարերարը : Բայց
 երբոր զինուորնեքը կնիկը առած հետեր-
 նին կը տանէին , առիւծը կամաց կամաց ե-
 կաւ վերստին հաստատելու , քծնելով և
 քրավելով , իր երակսաագիտութիւնը որ այս
 կնիկը կը պատմէր իր ազատիչներուն : Մ. ա-
 թիւծը քիչ մը ստէն ետևնուն գնաց Սպա-
 նիացիներուն իր ձագերովը , տալով բոլոր
 նշանները յարգանաց և ստոյգ վշտիմը որ
 մէկ ընտանիք մը կրնէ երբոր կընկերանայ
 մինչև նաւը մէկ հօր մը կամ մէկ սիրելի
 զաւկի մը որ ձամբա կելլէ մէկմալ ետ
 չի դառնալու միտքով : Վաղարքապետը իր
 զինուորնեքէն իմանալով բոլոր այս դիպ-
 ուածները , և իր անտառային գաղան-
 ներու անձըկելի անգթութիւնը մէկ դի-
 թողով , մարդասիրութե կիրքը վերան ա-
 ռաւ , որ իր անագորոցն սիրտը մերկացեր
 էր անտարակցս Աւրոպայէն երթալէն

էտեւ , թող տվաւ ապրելու ասանկ մէկ կը-
նիկ մը որ ան զգալապէս պաշտպաներ էր :

Եւ վերի պատմութեանը նման ուրիշ
պատմութիւն մալ Վստիոն Աղիստոնիկէս
հեղինակը կընէ որուն ինքը ականատես
եղեր է հում :

Հին ժամանակները սովորութիւն կար
հում մեծ կրկէսին մէջ դազանամարտու-
թեան տեսարանը ցուցունել ժողովրդոց ,
ուր կը ձգէին նաև մահապարտները , որ
ակնթարթի մէջ դազանները վերան փրո-
թելով կը բըզըկտէին կուտէին : Մէկ օր
մալ ասանկ փակարանները վերցըվածին
պէս կրկէսին յատակը ծածկըվեցաւ ա-
հագնագոչ դազաններով , ամմէնն ալ մե-
ծութիւն և կատաղութիւն չափազանց : Եւ
մէնէն աւելի առիւծները մենչելով կը
ցաթկըռտէին ու ահեղ որկորնին բացած-
կը ցուցունէին ժողովրդոց , մէջերնին մէկը
անանկ այլանդակ էր որ ամենուն աչքը
սահմըռկած՝ անոր վրէ անկած էր , կատաղի
նայվածքը , տարապայման հասակը , կորովի
յարձակումը , ուռած ու պնտացած մկա-
նունքները , ծփեալ և դիզացեալ բաշը ,
գոթխալուր և ահաւելի մենչելներ կը ստաս-
նեցընէր բոլոր հանդիսականները :

Խեղճ զատապարտեալներուն մէջ մէկը
 կար Միգրոկղէս անունով որ երբեմն գե-
 ըի էր փոխանակի բդեշխին : Արբոր այն
 սարսափելի առիւծը տեսաւ Միգրոկղէ-
 սը , իսկոյն կանգ առաւ ապշելով . ետքը
 առաջ եկաւ քաղցր երևոյթ մը ցուցունե-
 լով իբր ճանչցած ի պէս այն ողորմելին ,
 հնազանդութե՛ն երևոյթով մը պօչը շար-
 ժելով մօտեցաւ անոր ու շան պէս սկսեց
 քծնիլ . գիտես թէ չէր այն կրակ ու մահ
 փչող գազանը : Ախա՛մե՛ռ Միգրոկղէսին
 մարմինը սրխմեց ու քաղցրութե՛ն լըզեց ոտ-
 վըներն ու ձեռվըները : Մ.յս ահեղ գա-
 զանին բարեկամութե՛ն նշանները կիսամե՛ռ
 Միգրոկղէսին խելքը գլուխը բերին . իր
 մթընցած աչվըները քիչ քիչ բացվեցան
 ու տեսան առիւծին վառվռունն աչվը-
 ները : Մնա՛տենը իբր զերար նորէն ճանչ-
 ցած ի պէս մարդն ու առիւծը պինտ սաս-
 տիկ ուրախութե՛ն և պինտ գորովալից բա-
 րեկամութե՛ն նշաններ ցուցուցին մէկմէկու :
 Ի՛նչ որ հանդիսականները այս տեսիլքէն
 հիանալով մեծ խրժըղութե՛ք հանեցին , և
 կայսրնալ Միգրոկղէսը առջին կանչելով
 հարցուց պատճառը այս նորանշան տեսիլ-
 քին . պատասխանեց Միգրոկղէս . Տէ՛ր
 շնորհք ըրէ մտիկ ընելու իմ արկածներս :

"Արբոր իմ տէրս Ափրիկէի կառավարիչն էր փոխանակ բդեշխի պաշտօնով, իր անգուծ և բարբարոսական վարմունքները որ ամէն օր կը կրէի, վերջապէս բռնադատեցին զիս փախչել. և ազատելու համար հետամտուածէն անանկ մէկ տիրոջ մը որ այն երկիրներուն կը հրամայէր, գացի փրնտրուել մէկ անմատոյց առանձին տեղ մը աւազներուն և անապատներուն մէջ. միտքս դնելով կերպով մը ինքը զինքս մեռցընել եթէ ուտելիք չի գտնայի: Աւորով հետև արևուն անտանելի տաքութիւն չէր ներէր որ ճամբաս շարունակէի, բռնադատվեցայ փրնտրուել տեղի ապաստանի մը: Վասյ մէկ խորունկ ու մութ քարանձաւ մը ու հոն պահվեցայ. բայց հազիւ մտեր էի ներս, մէկմալ տեսայ որ աս առիւծը ներս մտաւ. ցաւագին կերպով մը կը թընած էր իր մէկ արիւնլուայ թաթին վր: Ար տառապանաց բռնութէն կը մռնչէր և սարսափելի աղաղակներ կը հանէր: Առջի բերանը որ տեսայ այս գազանը մազերս փուշ փուշ եղաւ ու լեղապատառ եղայ. բայց անիկա զիս տեսնելուն պէս՝ քաղցրութիւն քովս եկաւ. երկընցուց ինձի թաթը ու ցուցուց վերքը և կը թուէր թէ օգնուի կը լսնդրէր ինձ:

Այլ որովհետև իմ թշուառութիւններս ին-
 ծի սորվեցուցեր էին տառապեալներուն
 վշտացը ցաւակից ըլլալ, ուշադրութեամբ զըն-
 նեցի կենդանիին վերաւորած թաթը. քա-
 շեցի հանեցի մէկ հասար փուշ մը որ իր
 ճիրաններուն մէջն էր մտեր. նաև սիրա-
 ըրի սրխմեցի վէրքը և բոլոր ապականած
 արիւնը դուրս հանեցի. վերջապէս վախըս
 բոլորովին երթալով վերայէս՝ կրօնաց զա-
 նի մաքրելու ու շորցընելու: Ան տտէնը
 կենդանիին բժշկելով իմ հոգունակութեամբ
 ու այլ ցաւ չունենալով՝ պառկեցաւ ոտ-
 քիս տակը. թաթը ձեռքերուս մէջը դը-
 րաւ ու հանգիստ քուն մը քաշեց: Ան օ-
 րէն ՚ի վեր շարունակ մէկ տեղ ապրեցանք
 իրէք տարի այն քարանձաւին մէջ: Առ-
 իւծը ամմէն օր բեռնաւորած ուտելիք կը
 բերէր ինծի՝ ըրած որսերովը. ու ես ալ
 կրակ չունենալով արևուն տաքութեամբ կը
 խորովէի կուտէի: Այսու ամիւ այս կեն-
 դանիին ընկերութիւնը և այս տեսակ կեանք
 անցընելը զիս ձանձրացընելով, սպասեցի
 մէկ օր մը առիւծին որսի երթալուն. հե-
 աացայ քարանձաւէն ու իրէք օր շարու-
 նակ քալելէս ետև դժբաղդութեամբ ինկայ
 զինուորներուն ձեռքը. որոնք Ափրիկէէն
 շոտմ բերին և հանեցին զիս տիրոջս առ-


Չին որ խակոյն դատապարտեց զիս գազան-
ներու կերակուր ըլլալու . և կրմնածեմ
որ այս առիւծը , որ անտարակոյս բռնը-
վեր է ինձի պէս , կը ցուցունէ հիմա իր
երախտագիտութիւնը , :

Կայսրը աս ըսելուն պէս՝ խակոյն գրել
տրվաւ պատմութիւր ու ժողովուրդին մէջ
հրատարակեց : Ժողովուրդին միաբերան
աղաչանքներէն ազատեցաւ գերին ու առ-
իւծն ալ իրեն տրվին :

Կը պըտըտէր Մնդրոկդէս Հռոմայու
փողոցներուն մէջ իր ազատիչին վեղէն բա-
րակ փոկ մը կապած ու ձեռքը բռնած .
Ժողովուրդը հիանալով՝ ծաղիկներով կը
զարդարէր զանի և առատաձեռնութեւ կը
վարձատրէր ըսելով . " Մհա՛ առիւծը որ
հերընկալ եղաւ մարդու մը . և ահա՛ մար-
դը որ բժշկեց առիւծ մը , :



Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն . Թ :



ԿՆԿԱՆ ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Երանանց վարայօք շատ պատմութիւններ կը կարդացվի գրոց մէջ որոնք դիւցազնական քաջասրտութիւններ ըրած են . ոմանք հայրենիքին պաշտպաններ են , ոմանք զաւկընին և ոմանք ալ երիկնին ազատեր են իրենց քաջութիւնը ու խելքովը : Ինչպէս հետևեալ պատմութիւն մէջ ալ կերևայ մէկ կընկան մը ճարտարութիւնը որ երիկը մահուանէ ազատեց իր կեանքը յայտնի վատանգներու մէջ դնելով :

Երբոր 'Նիկոկոէս' իշխանը Սիկիոնացւոց բռնաւորութիւնը ու անգթութիւնը կը տիրէր այն քաղաքին , ու ատելի եղեր էր բոլոր քաղաքացւոց , երկու հոգի քաղաքին երևելիներէն , որոնք ազնուականութիւն հարստութիւն և քաջասրտութիւն կը գերազանցէին քան զամմէնը , գաղտուկ երդում ըրին մեռցընելու բռնաւորը : Աւտի միշտ

տառնք երկուքը մէկ տեղ առ միտքին վրայ
 հաստատ կենալով՝ մէջերնին խօսք դրին
 որ քաղքին այս ինչ տեղը այս ինչ օրը
 կատարեն իրենց միտքը դրածնին . բայց
 պայմանած օրերնին չեկած , այս երկու
 երդմանկիցներուն մէկը կամ վախէն , և
 կամ բռնաւորին աչքը մտնելու համար
 միտքը դարձուց , ու իր ետ կենալովը ամ-
 մէն լարած որոգայթնին ալ փուճը ելաւ :
 Աւասով գոհ չըլլալով՝ ուղեց նաև իր
 ընկերը մատնել :

Աստի իրենց դարանքը 'ի գործ դնե-
 լու օրը չի հասած , մտաւ բռնաւորին պա-
 լատը ու գաղտուկ խօսակցութի մը խընդ-
 րեց բռնաւորէն : Աօթեցին զինքը 'Աի-
 կոկղէսին խուցը ուր յայտնեց անոր ամ-
 մէն բան տեղնիտեղը՝ ըսելով թէ զինքն
 ալ այս չար գործին ընկեր ուղեւնուն հա-
 մար իմացեր էր , ու չի հաճելով ասանկ ե-
 ղեռնաւոր խորհուրդի մը , հիմա իրեն
 պարտք կը համարի իմացընել մատնիչը որ
 կը կոչվէր Տիմոկարէս : 'Աիկոկղէս այս իր
 կենացը համար լարված որոգայթը լսելուն
 պէս՝ զինուորներ խըրկեց Տիմոկարէսին
 տունը որոնք դուռը կոտրելով մտան ներս
 ու անվտանգ բռնեցին զինքը բանտը տա-
 րին ու նոյն օրը դատասպարարվեցաւ մեռ-

նելու : Բայց որովհետև ան ատենները սովորութի կար որ դասապարտեալները գիշեր ատեն կը մեռցընէին բանաին մէջ , Սեկոկդէս հրամայեց որ նոյն գիշերը բանաին մէջ գլխատեն Տիմոկարէսը :

Երբոր այս սև բողը կընկանը տարին որ Մ. րսինոէ կը կոչվէր որ և անձին պէս կը սիրէր իր սյրը , ամմէն մարդ կըրնայ հասկընար թէ որչափ կսկիծով ու վեշտով պաշարվեցաւ խեղճ կնկանը սիրտը : Բայց մտածելով ճար մը գանել իր երկանը կեանքը ազատելու , մտածեց որ բռնաւորին առջին երթալ լալ ողբալը օգուտ մը չըլլայէն ՚ի դատ , կըրնար պատճառ ըլլար երկանը մահը արտորցընելու քան թէ ազատելու : Աւստի միտքը դրաւ ուրիշ ճամբա մը բռնել , երևակայեց մէկ նոր խորամանկութիւն մը ու ամմէն բան աչքը առնելով՝ հաստատ վճռեց փորձ փորձել ազատելու :

Երբոր իրիկվան մոլթը կոխեց , Մ. րսինոէն սուգի լաթեր հագաւ ինչպէս ան ատենը իրեն կը վայլէր , ու գլուխն ալ քողով մը ծածկելով՝ մինաւորիկ դուրս ելաւ անէն ու գնաց գէպ ՚ի երկանը բանտը : Հոն հասնելուն պէս , պահապաններուն մէկը մէկգի քաշելով ու իր ով ըլլալը իմա-

ցընելով՝ լալագին աչքով խնդրեց անկէց
որ թող տայ իրեն երկանը քով երթալու
որպէս զի չի մեռուցած կարենայ մէկմալ
տեսնել զանի ու իր վերջին անգամուն ար-
տասութենէրը նուիրէ անոր: Պահապան-
ները տեսնելով ասոր սուգի լաթերը ու
ցաւագին արցունքները, հասկըցան Տիմո-
կարէսին կնիկը ըլլալը ու մեղքընալով
զինքը թող տրվին ներս երթալու:

Մ. րսինոէ երբոր երիկը տեսաւ որ մուծ
բանտին մէջ ձգեր էին, ամենեին չի ցու-
ցուց իր վեշտը պօռչըտութիւնով ու ողբալով
ինչպէս կրնկաոց սովորուն է, այլ անոնց
տեղը սկսեց մտիթարել զանի քաղցրութե-
լսելով թէ խաղաղ բռնէ սիրտը ու ամե-
նեին չի վախնայ: Այլ հասկըցընելով անոր
բոլոր մտքը դրածները որ պիտի ընէր,
հանեց լաթերը հագվեցուց երկանը ու ա-
նոր լաթերն ալ ինքը հագաւ. ծածկեց
երկանը գլուխը քողովը, դուրս խորկեց
բանտէն ու անոր տեղը ինքը նստաւ:
Պահապանները ամենեին չի կասկածելով
ու կնիկը կարծելով թող տրվին երթալու:

Մ. Ես կերպով Տիմոկարէս փախաւ նոյն
դիշերը այն երկրէն դուրս ու ազատեցաւ:
Իսկ երբոր ժամանակը եկաւ որ պիտի
գլխատէին Տիմոկարէսը, բանտը մտաւ

դահիճը պահապաններով, ուր Տիմոկարէսին տեղը գտաւ անոր կնիկը երկանը լաթերը հոգած, ուստի ասանկ խաբված ծաղը եղան մնացին: Այդլան օրը Անկողղէսին խնայուցին այս գործը ու Վրսինոէն իր դիմացը հանեցին որուն գոռողութիւնը և կատաղութիւնը հարցունելով բռնաւորը թէ ինչպէս այսչափ յանդգնեցաւ որ իր հրամանը ու դատապարտութիւնը վաճիւրդը ոտքի տակ առնելով ազատեր էր ձեռքէն Տիմոկարէսը, ու պահապանները խաբելով փախուցեր էր:

Վրսինոէն ցաւագին արցունքներ թափելով պատասխանեց այսպէս. Տէ՛ր, չէ՛ թէ քու վճիռդ ոտքի տակ առնելու միտքով բանտէն հանեցի խեղճ երիկս ու ազատեցի ձեռքէդ, այլ առաւել յաղթը վէլով սէրէն քան թէ երկիւղէն, դրի այս իմ կեանքս վտանգի մէջ, երկանս կեանքը ազատելու համար: Այլ թէպէտ անոր դատապարտութիւնն պատճառը չեմ գիտեր, բայց քու վճռոյդ ցաւագին լուրը լսելուս պէս, սկսեցի մէկիկ մէկիկ քննել իր վարքը ու չի կրցի անոր վրէժնային մը գրտնէլ որ արժանի ըլլայ պատժոյ, բայց ինչեւիցէ յանցանքը՝ հաճելի եղաւ քեզի զանի մեռցընել առլու: Այլ ինչպէս քու բար-


Կութեղ Էրկիւղը յաղթվեցաւ իմ Եռան-
 դուն սէրէս որ ունեցեր եմ և ունիմ Տի-
 մոկարէսին վըրան , Չանացի խաբէութբ
 մահուանէ ազատել զանի , սասնկ ալ հիմակ
 սէրը յաղթվեցաւ Էրկիւղէն . քու ձեռքդ
 ըլլալովը : Ալ թէպէտ շատ ուրախ եմ
 Էրկանս կեանքը ազատելէս իմ կենացս վը-
 տանգովը , բայց չի Չանացի որ անիկա փախ-
 չի : Աւստի ահա ես անոր տեղը . քու ձեռ-
 քըդ եմ տէր : Ալ Էթէ իմ անմեղուիս ,
 կսկիծս ու արցունքս գութդ չի շարժեր
 որ ինծի ներես , գոնէ մարդասիրութիւր
 թող շարժէ . քեզ խոկալ որ իմս չէ այս
 յանցանքը , (Էթէ յանցանք համարելու է
 վտանգէ ազատելը մէկ մարդ մը) այլ ա-
 մուսնոյս վր ունեցած չափազանց սիրոյս է
 որ սրտիս մէջը այնպէս խորունկ արմատ
 է կապեր որ ամենևին չեմ կրճնար խըլել
 հանել զանի : Ալ ըստ որում յանցանքը
 իմս չէ , անոր համար պատուհասի ալ ար-
 ժանի չեմ : Ահրը չի պիտի պատժես դուն .
 որովհետև մարդկային ներքին կիրքերը ա-
 մենևին արտաքին բռնութեան տակ չեն
 կրճնար իյնար : Բայց մէկ յոյս մը զիս կը
 միտթարէ որ դուն առիթ մը չունենալով
 իրաւամբ վըրտա թափել բարկութիւնդ ,
 նաև գիտնալով որ չի վայլեր զիս ուրիշին

յանցանքին համար պատուհասել • քու
ցասմանդ բուռն շարժումը ցածուցանես
պիտի իբրև իշխան արդարադատ , որպէս զի
բոլորովին ազատիմ երթամ :

Մ. յսպէս եղան տառապեալ Մ. րսինո-
էին խօսքերը , որոնք այնպէս թափանցե-
ցին Սիկոկղէսին մտքին մէջ , որ թէև
այնչափ անգուժ և դաժանաբարոյ էր ու
սաստիկ բարկացած Տիմոկարէսին դէմ ,
այսու ամիւ զօրեցին իսկոյն անոր կատա-
ղուժիւնը և բարկուժիւր անցընել . ուստի
ներելով անոր սէրը որ ամուսնոյն վր ու-
նէր , թող տրվաւ զանի . ու նոյն օրը պա-
հասանները պատժեց խաբվելուն համար :
Իսկ Մ. րսինոն հերիք չի սեպելով բռո-
նաւորին ձեռքէն երիկը ազատելը , շատ
չի քրշեց իմացաւ ուր բնակիլը : Մտոր վր
սաստիկ փափագով մը վառվեցաւ զանի
տեսնելու , և երբոր դիպուկ ատեն թուե-
ցաւ իրեն փափագը կատարելու , երիկ
մարդու կերպարանք մտաւ ու հաւատա-
րիմ ծառայի մը հետ ընկերանալով գաղ-
տուկ ճամբա ելաւ ու գնաց գտաւ Տիմո-
կարէսը : Աւր դիւրին է իմանալ թէ ինչ-
պէս եղաւ իրենց ուրախութիւր , տեսնե-
լով երիկը այն իր հնարիմաց կնիկը որ
իրն ալ ու անոր ալ կեանքը ազատեր էր :

Ուսկէց կերևնայ որ մըցելով այս կնկանը վր' այս առաքինութիւնները , ամուսնոյն վր' ունեցած սէրը , և մեծահոգիութիւնը , արժանի ըրին զինքը յաւէտ Տիմոկարէսին այրը կոչվելու քան թէ կնիկը :

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն . Ժ :



ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆ ԱՌԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻ

Փարիզու մէջ Հարանքուր անուանով մէկը շուն մը ունէր Թիզպէ անուանով որ շատ կը սիրէր իր հաւատարմութիւնը համար :
 () ր մը առնելի պատճառով կը հեծնայ ձին ու գեղը կերթայ Թիզպէն ալ հետը ընկերանալով : Մ. յս կենդանին կը տեսնէ որ իր տէրը ստակը առնելէն ետև կը համբէ զգուշութիւն տօպրակի մը մէջ կը լեցունէ , և ուրախանալով ձին կը հեծնայ ճամբա կելլայ :

Թիզպէն իր տիրոջը հետ ուրախակից կըլլայ կը վազվառտէ բոլորտիքը կը ցաթկըռտէ ու կը հաչէ : Արբոր ճամբան կէս

կըլլայ, Հարանքուր վար կինջնայ ձիէն, կը
կապէ մէկ ծառի մը ու քիչ մը անդին կը
հեռանայ ջուր խրմելու: Հեռացած ա-
տենը միտքը կուգայ որ ստակը ձիուն վր-
մնաց. և թէ՛ անկէց անցնող ճամբորդ մը
կըրնար տիրէր անոր, իսկոյն կերթայ խո-
հեմուլթի տօպրակը կառնէ անկէ, կը դնէ
իր քովը ծառին տակը ուր տեղ քիչ մը կը
նստի. ետքը ոտքի կելլայ ու կը պատրաս-
տըվի նորէն ճամբա ելլալու ամենեկին
տօպրակը միտքը չի բերելով:

Թիզպէն որ բոլոր իր տիրոջը շարժ-
մունքները կը դիտէր, իմացաւ անոր մոռ-
նալը. կը վազէ տօպրակին, կը փորձէ վեր-
ցընել զանի կամ ակռաներովը քաշկը-
տել տիրոջը բերել, բայց շատ ծանր ըլ-
լալով կը թողու ու կը դառնայ տիրոջը
քով. կը հաչէ, բէշերը կը քաշէ որ թող
չի ապ ձի հեծնալ: Հարանքուր մտադ-
րուլ չընէր, կը զարնէ շանը կը վըռընաէ
ու ձինը կը հեծնայ կերթայ:

Շունը կը նայի որ իր արված ազդա-
րարու թիւնները մըտիկ չընէր, կը նեավի
ձիուն սուղին որ թող չի ապ առաջ եր-
թալ. այնչափ կը հաչէ որ ձայնը կը մարի.
վերջապէս իր նախանձաւորու թիւր կէվէլ-
նայ կը ցաթկէ ձիուն վրայ ու չորս հինգ


տեղէ կը խածնէ :

Ըն ատենը Հարանքուր կըսկըսի վախ-
նալ թէ չըլլայ որ շունը կատաղած ըլլայ :
Լըբեմն ոմանց մարդոց մտքին մէջ՝ կատ-
կածը խկոյն ստուգութեան կը փոխվի :
Հարանքուրին առջին փոքրիկ դեամը կել-
լայ՝ ու կանցնի անկէց . (Թիղպէն թէև
սասաիկ կը հեար , կը շարունակէ հաչել
ու խածնել , ու իր չափազանց նախանձա-
ւորութիւնը մէջ ծարվութիւնը աչքին չերե-
նալով ջուր ալ չի խըմեր : Ա՛հ . կը պօռայ
Հարանքուր , շունս կատաղեր է (որովհետև
կատաղած շունը ու անկէց խածնըլողը
ջուրէն կը վախնան ու չեն խըմեր) . . .
Չըլլայ որ երթայ մէկը խածնէ թիւնա-
ւորէ . . . պէտք է սպաննել զանի . . .
Ըփսոս որ բռնադատվեր եմ ասանկ հա-
ւատարիմ կենդանի մը սպաննելու . . .
Բայց եթէ աւելի արնարնամ , զես ալ կըր-
նայ խածնել . . . Աւրեմն պարտք մըն է
սպաննելը . . . Կը քաշէ ատրճանակը ու
սիրտը կսկըծելով աչվըները անդին դար-
ձընելով կը պարպէ շանը վրայ . շունը կը
վերաւորի կիցնայ ու կը թապըլարկի փո-
շին մէջ . կը դարձընէ աչվըները դէպ ՚ի
տիրոջը վրայ ու կը թուէր թէ կը յան-
դիմանէր անոր տպերախառութիւնը :

Հարանքուր տրամած ու ահռաները
 կրճաելով կը հեռանայ . յետոյ ետ կը
 դառնայ . Սիղպէն տկարութիւն պօշք կը
 շարժէ , աշխրները տիրոջը վր տնկելով ու
 գիտես թէ վերջին մնաս բարովը ըսել
 կուզէր անոր : Հարանքուր իր յուսահա-
 տութե մէջ վար կինջնայ ձիէն՝ դեղ մը
 ճարելու համար շանը վերբին . բայց կա-
 տաղութե ախտին պըլըշտըկվէլէն վախնա-
 լով ետ կը կենայ ու նորէն ճամբա կելլայ
 տրամուր . ամենեւին աչքին սուղեւէն չեր-
 թար Սիղպէին ցաւալի պատկերը ու տակն
 ու վր ըլլալով կը մտածէ թէ ինչպէս սա
 բարբարոսական գործքը ըրաւ ինքը . յօ-
 ժարութիւն կուտար իր ամմէն ունեցածը
 միայն թէ իր հաւատարիմ շունը ողջ ըլ-
 լար . ու հազար անգամ կը նզովէր իր ճամ-
 բորդութիւն : V, 10 ճամբորդութիւն յիշե-
 լուն պէս՝ յանկարծ միտքը կիյնայ ստըկին
 տօպրակը . կը նայի որ չի կայ . միտքը կու-
 գայ իր ձգած տեղը . ու ան ատենը միտքը
 կը լուսաւորի . ահա ողորմելի Սիղպէին
 հաշելուն ու խածնելուն բացատրութիւն :
 Չինը կրակի պէս վազընեւելով ետ կը դառ-
 նայ փրնարուելու համար ստակը . ճանբան
 արիւնի նշան տեսնելով՝ բոլոր մազերը կը
 արնկըվին ու սրտին կսկիծնալ կը հասնի

վերջին աստիճանի: Նառին տակը կը
 հասնի. բայց ո՞վ կը գտնէ հոն. Խիզապէն
 վերջին շունչը տալու վրայ. որ մինչև հոն
 գացեր էր ձրգձրգ վելով, գոնէ պահպա-
 նութի ընելու իր ապերախա տիրոջը ապ-
 րանքին ու միանգամայն ծառայել մինչև
 վերջին կէտը հաւատարմութեամբ:

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն . Ժ Ա .



ԶԱԽՈՐԴՈՒԹԵՆԵ ԿԵՏԵՒԱԾ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆԸ

Սաւրիտիոս անուհով Վաղղիացի վա-
 ճառական մը իր կրնկանը հետ կերթայ
 Հնգկաստան. հոն իր ճարտարութիւնը կը
 հարստանայ քիչ ժամանակի մէջ ու քանի
 մը տարիէն ետև կարգի դնելով իր գործ-
 քերը, միաքը կը դնէ Վաղղիա դառնալու
 ուր էին իր բոլոր ազգականները: Աւստի
 նաւը մտաւ հետը ունենալով իր կնիկը և
 երկու զաւկրները մէկը մանչ ու միւսը աղ-
 ջիկ. մանչը չորս տարեկան՝ Յովհաննէս
 անուհով, և աղջիկն ալ, որ Սարիամ կը

կոչվէր, երէք տարու էր միայն : Այս նա-
 ւարկուածէ առջի օրերը յաջող եղան . կը
 թուէր թէ հովը զերենք կը պաշտպանէր .
 ու ասանկով ճամբուն մինչև կէսը ըսին
 անվտանգ : Մէկ իրիկուն մալ յանկարծ-
 երկինքը մթըննալով ու գոռալով սկսեց
 սոսկալի մըրիկ մը . ջուրին մակերևոյթը
 սգալի գոյներով ու անթիւ փրփրալեց բը-
 լուրներով ծածկըվեցաւ որոնք նաւը մէկ
 անդունդէն միւս անդունդը կը թաւալե-
 ին . սարսափը կը հաղորդէր կը թափանցէր
 մինչև յատակը ամմէնուն սրտին . երբոր
 շուարած ու լեղապատառ կեցեր էին ,
 յանկարծ կայծակը զարկաւ խորտակեց
 կայմը ու կրակը հաղորդեցաւ նաւին . շող-
 թայտերծ հովերը խկոյն բորբոքեցին բո-
 ցը որ անհնարին եղաւ մարելը . որոտման
 ձայնը , հովերուն սուլելը , կատաղած ալեր-
 ներուն խորտակիլը ու կրակին տեսիլքը
 ամմէնը միանալով անանկ ահուելի ձայն մը
 կը հանէին որ կը թուէր թէ բոլոր փե-
 զերքը իր վերջին աւուրը հասած կը կոր-
 ծանէր : Այս սարսափելի վիճակիս մէջ
 նաւուն մէջի եղողները ամմէնն ալ կենաց
 ու մահուան մէջ յուսահատած կեցեր
 կըսպասէին վայրկէսէ վայրկէսն ծովուն
 տակը երթալու : Միայն Մաւրիտիոս քա-

Չարատու թիւր վերան պահելով ուղեց գըւ-
 խուն ճարր տեսնել, առաւ իսկոյն հասար
 տախտակ մը և աղէկ մը կապեց վերան կը-
 նիկն ու երկու զաւկընէրը: Կուզէր ինքը
 զինքն ալ կապել տախտակին, բայց ժամա-
 նակ չունեցաւ. վս զի յորձանքն ու հովը
 քըշեց տարաւ կիսայրեաց նաւը դէպ'ի
 կղզիներուն ուր յանկարծ ժայռի մը զար-
 նը վելով Չարդուբուրդ եղաւ և բոլոր մէ-
 ջի եղողները ծովը թափեցան: Տախտա-
 կը, որուն վր' կապած էին կընիկն ու եր-
 կու տղաքը, ջուրին վր' պըզտիկ մակոյկի մը
 պէս ծփելով վերջապէս հասաւ մէկ կըղ-
 զի մը: Ըն առենը կնիկը, որուն ուժը բո-
 լորովին հատեր էր, իր տկար ձեռվըներովը
 ճորով քակեց չուվանին կապերը ու ելաւ
 մտաւ կղզին մէջ իր երկու զաւկընէրովը:

Արբոր կինը զինքը սպահով տեսաւ
 մահուան վտանգէն, առջի բանը եղաւ
 ծունկի վր' դալ ու փառք տալնայ որ զի-
 րենք ազատեց: Այսու անիւ շատ կըս-
 կիծի մէջ էր իր երկը կորսընցընելուն
 համար. երկար առեն մնաց ծովուն եզեր-
 քը. կը պըտըտընէր արտասուալից սչվը-
 նէրը ծովուն բոլոր տարածութիւնը վր' որ
 գոնէ Սաւրիտիոսին մարմինը տեսնէ.
 Բայց պարտապ տեղը սպասեց, Աստի դար-

ձուց մըամըտուքը իրեն ու իր զուկընե-
րուն ողբալի վիճակին վր՝ մտքին առջին
բերաւ որ այն կղզին մէջ անօթի պիտի
մեռնին, և կամ վայրենի գազաններուն կե-
րակուր պիտի ըլլան. մանաւանդ տեսնե-
լով այն կղզին մակերևոյթը աւազով ծած-
կած, բոլորովին զուրկ կանաչեղէններէ
ու ջուրէ. մէկ անասատ մը ուր ամենեին
ճանապարհորդ մը կամ բնակիչ մը ոտք չէ
կոխեր. գիտես թէ բնութիւնը մեռեր էր
աս տեղը: Անօթութիւնը ծարվութիւնը և
հրատագնապ ջերմութիւնը կը թողուր խեղճ
կնիկը յուսահատութե և մահուան մէջ
տեղը. ուր պըտըացընէր աչքը՝ իր գե-
րեզմանը կը տեսնէր. գիտես թէ ամմէն
տեղ աներևոյթ ձեռքով մը գրած էր Ա՛սհ:

Այս տխուր մամըտուքներով քիչ մը
առաջ գնաց. լեռները ձորերը խելմը ա-
տեն պըտըտեցաւ որ հարկաւոր սնունդ
գտնէ լեցընելու համար առաջին պիտոյքը
անօթութե ու վեքջապէս շատ ներս եր-
թալով գտաւ շատ ծառեր որ պտուղնե-
րով բեռնաւորած էին. առաւ գաւազան
մը թոթվեց քիչ մը անոնցմէ ու տըվաւ իր
զուկընեքուն ու ինքն ալ կերաւ: Ատքը
քիչ մը առաջ գնաց որ խրճիթ մը գտնէ.
բայց հասկըցաւ որ ինքը անմարդաբնակ

կղզի մը մէջ էր : Նամբուն մէջ հանդի-
պեցաւ մէկ մեծ ծառ մը խոռոչաւոր . և
միտքը հաստատեց գիշերը հոն բնակիլ :
Ուստի իր տղոցմովը հոն պառկեցաւ , և
վաղվան օրը ալ աւելի առաջ գնաց որչափ
որ կրօցան : Նամբան գտաւ Թաչուննե-
րու բոյներ որոնց հաւկիթները առաւ .
ու տեսնելով որ չի կար այս կղզին մէջ
ոչ մարդ ոչ միասակար գազաններ , վճռեց
հնազանդիլ այ կամացը , ու ձեռքէն եկա-
ծին չափ լաւ կրթել իր զաւակները : Ա-
որովհետեւ նաւաբեկութիւն ազատեր էր
մէկ աւետարան մը ու աղօթագիրք մը ,
գործածեց զանոնք կարդալ սորվեցընելու
անոնց և զանազան ճանչցընել :

Արբեմն տղան կրօէր . մարիկա՝ ո՛ւր է
խմ հայրս . ինչո՞ւ մեզ մեր անէն հանեց
որ այս կղզին բերէ . ալ պիտի չի գայ՝ ար-
դեօք մեզ փրնարուելու : () աւելըներս ,
կը պատասխանէր այս խեղճ կնիկը գառն
արցունք թափելով , ձեր հայրը երկինքը
գնաց . բայց դուք ունիք ուրիշ հայր մը որ
է ան . անիկա հիմակ հոս է , թէ և զինքը
չէք տեսներ . անիկա է որ մեզի պտուղներ
և հաւկիթներ կը խրկէ . և հոգայ պիտի
զմեզ որչափ որ զինքը սիրենք մեր բոլոր
սրտովը ու հաւատարմութիւն ծառայենք

իրեն : Արքոր այս տղաքը կարդալը սոր-
վեցան՝ շատ ախորժանօք կրգը աղէին բո-
ւոր իրենց գիրքերուն մէջի պարունակված
բաներովը և օրնիրուն անոնց վր կը խօսե-
ին . սակեց ՚ի զատ՝ աղնիւ բարք մը ունէին
և չափազանց հնազանդութիւն մը իրենց
մօրը պինտ պրզտիկ կամեցողութեանը :

Արկու տարիէն ետև մայրերնին հիւ-
ընդցաւ և օր աւուր վր ծանրանալով ու
խմանալով որ պիտի մեռնի , շատ վշտացաւ
իր խեղճ զաւկըներուն այն մատղաշ տա-
րիքնուն մէջ անաէրունչ մնալնուն վրայ .
բոլոր սպագայ թշուառութիւները աչքին
առջին բերելով ահաւոր մըամըտութեւր
կընէր ու արիւնով կը լեցվէր ողորմելին
սիրտը . չունէր այն ընդարձակ միայնութիւն
մէջ մէկ օգնական մը : Վիշերը մօտեցաւ ,
անդամները բոլորովին թմրեցան , շունչը
անաանելի կսկիծներով կը շնչէր . բայց
վերջապէս մտածեց որ անձ գթած է ու
կը հոգայ իր զաւկըները : Այս միտթա-
րիչ մտածութիւն սիրտը հանդարտեցաւ ,
ու յանձնեց զինքը բոլորովին այ կամացը :
Պառկեր էր անիկա իր ծառին խոռոչին
մէջ , ու քովը կանչելով զաւկըները՝ ըստ
անոնց . " Այս շատ ճի քրչեր պիտի մեռ-
նիմ , սիրելի զաւկըներս , ու դուք անմայր

պիտի մնայք • բայց անձ պիտի տեսնէ ձեր
 բոլոր բրածնէրը • ուստի զանց մի՛ ընէք բը-
 նաւ իրիկունն առտու անոր աղաչելու •
 ձեր մէկ հասիկ ղէնքը այս միայնութեւր
 մէջ անմեղութիւնն ու առաքինութիւնն է •
 նայեցէք որ աղէկ գործածէք զանոնք •
 գիտցած եղէք որ առաքինութիւր գիտու-
 թի մը չէ որ սորվէք դաս առնելով • առա-
 քինի ըլլալու համար բաւական է որ դուք
 կամիք • եթէ այս կամքը ունենայք, ամմէն
 բան լըմնցած է, ձեր երջանկութիւր կա-
 տարեալ է: Մշխատեցէ՛ք այս ձեր վիճա-
 կին մէջ ուր դրաւ զձեզ անձային նախախ-
 նամութիւր և ահա այս է առաքինութեան
 առջի համարը: Գուք ամենևին ինքը
 զինքնիդ խեղճ՝ համարելու չէք ձեր ծնո-
 ղացմէ զուրկ ապրելով • ձեր անմեղութիւր
 և գոհ ապրիլը կանուշցընէ խեղճ վիճակ-
 նիդ: **Մերելի** Յովհաննէսս, խնամք ունե-
 ցիւր քու քրոջդ Մարիամին վր • մի՛ բար-
 կանար մի՛ զարներ անոր բնաւ • դու աւե-
 լի մեծ և աւելի ուժով ես անկէց, դո՛ւ
 պիտի երթաս անոր տեղը հաւկիթ ու միրգ
 փրնարուելու,,: **Կուզէր** Մարիամին ալ
 ասանկ բաներ պատուիրել բայց ժամա-
 նակ չունեցաւ • իր կթուցեալ ղօրութիւր
 բոլորովին ձգեց զինքը, մահուան քունը

քիչ քիչ գրաւեց բոլոր զգայարանքները . վերջապէս՝ վերջին շունչը աւանդեց անոնց գիրկը և սոսկալի լուսթիւնը տիրեց մշտնջենապէս :

Մ. յս ողորմելի որբերը չէին հասկընար թէ ինչ կուզէր լսել մայրերնին . վս զի չէին գիտեր ինչ է մեռնիլը . կարծեցին թէ կը քնանար անիկա , ու չէին համարձակէր ձայն հանելու վախերնուն . չըլլայ որ անհանգիստ ըլլայ արթըննայ : Յովհաննէս գնաց միրգ փրնարուելու ու կերակրիկնին ուտելով՝ երկուքն ալ պառկեցան ծառին քով ու քնացան : Հետեւալ առտուն սաստիկ զարմացան երբոր տեսան որ մայրերնին դեռ կը քնանար , և քաշեցին զանի թևէն . բայց որովհետև տեսան որ չէր պատասխանէր իրենց , կարծեցին որ սրբողած է՝ սկսեցին լալ : Յետոյ ներուժ խնդրելով անկէց խոստացան որ անկէ ետև խելօք պիտի կենան ու հնազանդին իր հրամաններուն : Բայց պարապ տեղը կը ջանային . խելճ՝ կնիկը բնաւ չէր պատասխանէր իրենց : Հոն կեցան քանի մը օր սասանկ տրամուծի , մինչև որ մեռելոյն մարմինը սկսեց հոտիլ : Մէկ առտու մը Սարիամ ողբալի ձայն մը հանելով պօռաց Յովհաննէսին . "ՄՏ էղբայրս նայէ՛

սա որդերը որ կուտեն մեր խեղճ մարիկը •
 էկուր մէկտեղ քեզի հետ մէկ գի առնենք
 սրվոնք ։ ։ Յովհաննէս մօտեցաւ • բայց
 մարմինը անանկ հոտեր էր որ չի կրօցին
 քովը կենալ , և բռնադատվեցան երթալ
 փրնարուել մէկ ուրիշ խոռոչաւոր ծառ մը
 բնակելու համար ։

Մ. յս երկու տղաքը ճշդիւ պահեցին
 իրենց մօրը պատուերնէրը և ամենևին զանց
 չըրին այ տղաչէլէն • այնչափ յաճախ կը
 կարդային գիրքերնին ալ որ բերնուց սոր-
 վէր էին ։ Արբոր կարդալնին կը լըմընցը-
 նէին՝ կելլէին ժուռ կուգային կամ կը
 նստէին խոտին վրայ , ու Յովհաննէսն ալ
 կըսէր իր քրոջը • միտքըս կուգայ որ իմ
 պրզտիկութեանս տտենը մէկ քաղաքի մը
 մէջ էի ուր կային մեծամեծ տներ ու շատ
 մարդիք • մենք երկուքս ալ մէկ մէկ դայեակ
 ունէինք • հայրերնիս ալ շատ ծառաներ
 ունէր • նաև ունէինք աղվոր հագուստներ •
 () ր մը յանկարծ հայրերնիս դըրաւ զմեզ
 մէկ տան մը մէջ որ ջուրին վրայ կը պըտը-
 տէր • ու ետքը մեզ կապեց տախտակի մը
 վր ու ինքն ալ գնաց ծովուն տակը ուս-
 կէց ամենևին ետ չի դարձաւ ։ Մ. յդ մէկ
 արտառոց բան մըն է , պատասխանեց Սա-
 ըիամ • բայց ինչ և իցէ անշուշտ ան անանկ .

ուղեր էր որ անանկ պատահէր է , վն զի
 դու աղէկ գիտես եղբայրիկա որ անիկա
 ամենակարող է :

Յովհաննէսն ու Մարիամը մնացին 11
 տարի այս կղզիս մէջ : Մէկ օր մը երբոր
 նստեր էին ծովուն եզերքը , տեսան մէկ
 մակոյկ մը որ լեցուն էր սև մարդիքներով :
 Բռջի բերանը Մարիամ լեղապատառ ե-
 ղաւ անոնց գարշելի դէմքէն ու կուզէր
 փախչիլ վն զի կենօքը տեսած չէր անանկ
 սև մարդիք . բայց Յովհաննէս թող չի
 տրվաւ ու զուրցեց . կենանք քուրուկս ,
 չէն գիտեր որ Խժ հոս ներկայ է և կար-
 գիլէ այս մարդոցը որ մեզի մնաս մը հաս-
 ցընեն : Բն սև մարդիքը ցամաքը իջնա-
 լով զարմացան մնացին տեսնելով այն տը-
 ղաքը որ իրենց գոյնէն տարբեր գոյն մը
 ունէին , ու շրջապատեցին զանոնք ու խօ-
 սեցան հետերնին . բայց անօգուտ . քոյր
 և եղբայր չէին հասկընար անոնց լեզուն :
 Յովհաննէս տարաւ այն վայրենի սևերը
 այն տեղը ուր կային իր մօրը ոսկըրտիքը
 և պատմեց անոնց թէ ինչպէս յանկարծ-
 մեռեր է . բայց անոնք ալ անոնց լեզուն չի
 հասկըցան : Ա երջապէս վայրենիները ցու-
 ցուցին անոնց իրենց մակոյկը ու հասկը-
 ցուցին ձեռքով որ հոն մանեն . "Աս չեմ

համարձակիր մտնելու , ըսաւ Մարիամ , այս մարդիքը զիս կը վախցընեն իրենց զարհուրելի դէմքովը , : Յովհաննէս պատասխանեց անոր . " Մի վախնար քուրուկըս . մեր հայրը սասնկ սե ծառաներ ունէր , գուցէ անիկա իր ճամբէն ետ դառնալով խրկեր է այս իր ծառաները որ մեզ փրնարուեն , : "

Վ. յապիտի յուսով մտան մակոյկը որ տարաւ զիրենք մօտ կողի մը ուր վայրենիներ կը բնակէին : Հոն շատ աղէկ ընդունվեցան , ան տեղի թագաւորը շատ անգամ ձեռքը վըրանին կը դնէր ցուցունելու համար թէ կը սիրէր զիրենք : Մարիամն ու Յովհաննէսը շուտով սորվեցան վայրենիներուն լեզուն , և իմացան որ պատերազմ ունէին մէկ ուրիշ մօտ կողի մը բնակիչներու հետ , և թէ՛ կուտէին իրենց պատերազմի գերիները , ու կը պաշտէին մեծաւաղէմ կապիկ մը որուն շատ վայրենիներ կը ծառայէին . ուստի շատ զղջացան այն անօրէն ազգին մէջը գալ բնակելուն վր , ու Մարիամ ասալ կըսէր , թէ անոնց չարութէն այնչափ չէր զղուէր այլ մանաւանդ իրենց կռապաշտութէն . որովհետեւ ան չէին ճանչնար ու անոր աղաչելուն տեղը ծուռկ կը չոքին գարշադէմ կապի-

կին առջին : Վա՛ւ մեր գիւրքը կըսէ թէ
 պէտք է ներել թշնամւոյն ու անոնց բա-
 րիք ընել : Բայց դու ալ կըտեսնես որ աս
 անզգամները ներելնուն տեղը կըմեռցը-
 նեն իրենց գերիները ու կուտեն :

Վե՛ռ աս խօսքերը Մարիամին բերանն
 էր մէկմալ մէկ մեծ աղաղակ մը փրթաւ
 վայրենիներուն մէջ . որը կըվազէր , որը
 կուլար , որն ալ ունալով սոսկալի ձայնէր
 կըհանէր . պատճառն աս էր որ մեծ կա-
 պիկը մէկ ծառէն միւս ծառը ցաթկելու
 ատենը վար ինկեր էր ու մեռեր էր , և ա-
 նոր պաշտօնեայներն ալ անանկ իրար անց-
 նելով պօռացեր էին : Վսօր վրձ քուրմերը
 ըսին թագաւորին թէ մեր աստուածին
 մահուանը պատճառը Մարիամն ու Յով-
 հաննէսն էին որովհետեւ ամենւին երկըր-
 պագութիւն չըրին անոր . ու միշտ իրենց
 գիւրքերովը կախարդութի կընէին մինչև
 որ մեռուցին աստուածնիս : Թագաւորն
 ալ խելքը պառկելով այս պատճառներէն՝
 իսկոյն վճռեց որ ոյն երկուքն ալ զոհեն :
 Աւստի անոնց երկուքն ալ թևերը կապած
 ողջ ողջ կրակը նետելու վրէ էին , մէկմալ
 նոյն կէտին մէջ լուր բերին թէ թշնամի-
 ները շատվոր եկեր կղզին կոխեր են ու
 իրենց վրէ կուգան , աս լեւնուն պէս ամ-

մէնը մէկ տեղ վազեցին գացին Թշնամուցն դէմ ծեծկըվէլու • բայց չարաչար կոտորէ վէլով յաղթըվեցան : Յաղթական վայրենիները եկան գտան այն երկու աղաքը , քակեցին կապերնին ու առին տարին իրենց կողին , ուր տեղեղան գերի Թագաւորին : Ըստ դժբաղդ աղաքը առտըվընէ մինչև իրիկուն կաշխատէին ըսելով • Պէտք է հաւատարմութե ծառայենք մեր տիրոջը ՚ի սէր նոյ վս զե մեր գերբը յայտնապէս ասանկ կը պատուիրէ :

Ըստ տեններս աս նոր վայրենիները շատ անգամ կը պատերազմէին ուրիշ իրենց մտաւոր վայրենիներուն հետ , ու առած գերիներնին կուտէին : Սէկ օրմալ պատերազմէն ետ դառնալով բերին հետերնին շատ գերիներ վս զե իրենք շատվոր ու քաջ էին : Ըստ գերիներուն մէջ կար մէկ ճերմակ մարդ մը , և որովհետև սաստիկ վատուժ էր , վճռեցին վայրենիները Թէ զանի չի կերած՝ աղէկ մը գիրցընեն : Աստի շղթաներով կապելով զանի դըրին խրճիթի մը մէջ , ու վըրան ալ վերակացու դըրին Սարիամը որ հոգայ անոր ամէն հարկաւոր պիտոյքը : Արովհետև գիտէր Սարիամ որ քանի մը օրէն ետև անիկա պիտի կերակուր ըլլար վայրենիներուն , կը

մեզ քընար զանի, սիրար կը ճղմասէր աղէ-
 կըտուր կը մնար, և տրտում գէմքով անոր
 նայելով կըսէր. "Տէ՛ր ան ողորմէ՛ սա
 մարդուն,": Մ. յն ճերմակ մարդն ալ ար-
 մընցաւ տեսնելով աղջիկ մը իրեն պէս ճեր-
 մակ. բայց ինչ աստիճանի էվէլցաւ իր զար-
 մանքը երբոր լսեց որ իր լեզուէն կըխօսի
 ու իր պաշտած միայն անձը կըկանչէ յօգ-
 նութիւն: Ա՛յ սորվեցուց քեզի աղջիկս
 գաղղիարէն խօսիլ, հարցուց, ու ճանչնալ
 ճշմարիտ անձը: Ես չեմ գիտեր, պատաս-
 խանեց Սարիամ, իմ խօսած լեզուիս ա-
 նուներ, միայն այսչափ գիտեմ որ իմ մօրս
 լեզուն էր ու անիկա սորվեցուց ինձի:
 Իսկ ճշմարիտ անձը ճանչնալնիս՝ մենք եր-
 կու հաս գիրք ունինք որ կը սորվեցընեն
 ճշմարիտ այ գոյութիւր: Ա՛յ ան, կրկնեց
 մարդը ձեռվընէրը ու աչվընէրը երկինքը
 վերցընելով. . . չըլայ որ. . . : Բայց աղ-
 ջիկս կըբնան ցուցուներ ինձի այն գիր-
 քերը որուն վր կըխօսիս: Իմ քովս չէ,
 պատասխանեց Սարիամ, բայց կերթամ
 եղբայրս կըկանչեմ որ այն գիրքերը ինքը
 կը պահէ և կը ցուցունէ քեզի: Այն ա-
 տենը գուրս ելաւ ու խկոյն դարձաւ ե-
 կաւ իր Յովհաննէս եղբօրը հետ որ բե-
 րաւ գիրքերը հետը: Ճերմակ մարդը

Երբ որ տեսաւ Մարիամին եղբայրը ալ ա-
 ւել շատցաւ իր կասկածը, բացաւ գիր-
 քերը սիրտը սաստիկ այլայլելով ու առջե-
 թերթին վրէրբոր կարդաց այս խօսքերը .
 "Մ. 30 գիրքս Մարիամիսինն է, . քիչ մնաց
 պիտի մարէր իյնար, վն զե բոլոր մարմնոյն
 տիրեց արտառոց յուզմունք մը . բոլոր ան-
 դամները կը դողդողաին, աչվըները լեցան
 արցունքով, լեզուն կը թոթովէր, պրու-
 կունքները իրար կը զարնէին, ձայնը մա-
 րեցաւ հեծկըլտանքէն միջահատելով, վեր-
 ջապէս մահուան ու կենաց մէջ մնացած ճո-
 րով լեզուն բացվեցաւ ու պոռաց սիրտը
 փղձկելով, ահ իմ սիրելի զաւկըներս .
 դ՛ուրք էք որ կը տեսնեմ, հաւատամ պիտի
 աչքիս . եկէք ձեր դժբաղդ հօրը գիրկը
 ու զուրցեցէք ինձի ինչ եղաւ ձեր խեղճ
 մայրը : Մ. 31 խօսքերէն իր գունաթափ
 երեսներն ՚ի վար գետի պէս կը վազէր ար-
 ցունքը . Յովհաննէսն ու Մարիամը ին-
 կան իրենց հօրը գիրկը և ուրախութեան
 արցունքներ թափեցին : Հայրերնին ալ ա-
 նոնց փաթարված լուռ կեցեր էր վասն զե
 արցունքները թող չէին իտար խօսելու .
 կը հոավըտար ու երեսը երեսնուն կը քը-
 սէր չէր կիշտանար անոնց սէրէն : Սէր-
 ջապէս Յովհաննէս խօսեցաւ այսպէս .

” Կերտս սասաիկ ուրախութէ մէջ է որ
 հայրս գտայ • այսու նմիւ չեմ կրնար
 հասկընար թէ ի՞նչպէս կրնայ ըլլար ա-
 սիկա • վասն զի իմ մայրս ինծի ըսաւ թէ
 դուն գացեր ես ծովուն տակը • և իմ խել-
 քըս ալ հիմա կը հասնի որ անհնար է ծո-
 վուն մէջ ապրիլ ” : Յիրաւի ես ինկայ
 ծովը երբոր նաւերնիս խորտակեցաւ ,
 ըսաւ Սաւրիտիոս , բայց տախտակի մը
 կտոր ձեռքս իյնալով՝ շատ նեղութիւն էլայ
 մէկ կողմի մը ու զձեզ ալ կորսըված կար-
 ծեցի • անկէ ետե շատ փորձանքներու
 տակէն անցնելով՝ ինկայ այն վայրենինե-
 ըուն մէջ որոնց հետ գերի ինկայ այս կող-
 զիս ” : Ընտանը Յովհաննէս պատմեց
 անոր՝ բոլոր գըլխընուն եկածը որչափ որ
 միտքը մնացեր էր • և հայրն ալ շատ լացաւ
 երբոր լսեց իր կընկանը մահը : Սարիամն
 ալ կուրար անոր պէս բայց ուրիշ պատճա-
 ուի մը համար : ՍՏ, կը պոռար • ի՞նչ օգուտ
 մեր հայրը գըտնալնուս • որովհետեւ քանի
 մը օրէն մորթեն ու ուտեն պիտի : Պէտք
 է հիմակ քակենք անոր շղթաները , ըսաւ
 Յովհաննէս , ու փախչինք իրեքս ալ ան-
 տառին մէջ : Եւ ետքը ի՞նչ ընենք խեղճ
 որդեակներս , կըրկնեց Սաւրիտիոս , վայ-
 րենիները կը հասնին մեզ կը բռնեն , կամ

մանաւանդ անօթի պիտի մեռնինք : Ինծի
 ձգէ ատոր հոգը , ըսաւ Սարիամ , ես մէկ
 անսխալ հնարք մը գիտեմ ձեզ ազատելու :

Եւ յս խօսքերը լամնցընելով դուրս ե-
 լաւ խրճիթէն ու վազելով գնաց Թագա-
 ւորը գտնալու : Արքոր մտաւ անոր խր-
 ճիթը՝ ինկաւ ոտվըները ու արցունքով
 Թըջելով ըսաւ . ” Տէ՛ր քենէ մեծ շնորհք
 մը պիտի խնդրեմ , կը խոստանան ինծի շը-
 նորհէլ , : Կերդնում քեզի , պատասխա-
 նեց Թագաւորը , վս զի շատ գոհ եմ քու
 հաւատարիմ ծառայուէդ : Ինանկ էնէ ,
 ըսաւ Սարիամ , գիտցած ըլլաս որ այն
 ճերմակ մարդը որ ինծի յանձնեցիր պահ-
 պանելու , իմին ու Յովհաննէսին հայրն
 է , դուք վճռեցիք զանի ուտելու ու ես
 հիմակ ձեզի կիմացընեմ որ անիկա ծեր ու
 վատուժ է ուստի շատ համով պիտի չըլ-
 լայ . ընդ հակառակն ես մանկամարդ ու
 գէր եմ . վս որոյ կը յուսամ որ կը հաճիք
 զիս ուտել անոր տեղը , միայն ութ օր ժա-
 մանակ կը խնդրեմ որ հօրս տեսութիւնը
 վայելեմ մեռնելէս առաջ :

Թագաւորը թէև վայրենի էր , սաստիկ
 փղձկեցաւ սիրտը ու զարմանալով այս աղ-
 ջըկանը հայրասիրութեւ վր , ըսաւ . Յի-
 բաւի դուն անանկ բարի աղջիկ մըն ես որ

Եթէ աշխարհիս բոլոր գերիները ինձի տա-
լու ըլլան , չեմ ուզեր քու արիւնովը
վաստըկիլ . ապրեցէք դուք ալ ու ձեր հայրն
ալ : Նաև կիմացընեմ ձեզի որ այս կղզին
ամէն տարի ձերմակ մարդով լեցուն նաւ
մը կուգայ որոնց կը ծախենք մեր գերի-
ները . աս օրերս պիտի գայ այն նաւը ու
ես ալ հրաման կուտամ ձեզի որ այն նա-
ւով ելլէք երթաք ասկէց :


Մարիամ շատ շնորհակալ եղաւ թա-
գաւորէն ու սրտանց ալ գոհութի տրվաւ
նոյ որ թագաւորին սիրտը շարժեց : Այ-
գէց գնաց այս ուրախարար լուրը իր հօրը
տալու . և քանի մը օրէն ետև թագաւորին
ղուրցած նաւը գալով , մտան մէջը երեքն
ալ ու ձամբա ելան : Վացին մէկ մեծ կղզի
մը որ Սպանիացւոց ձեռքն էր : Կղզին
կառավարիչը իմանալով Մաւրիտիոսին
պատմութիւր , ըսաւ ինքնիրեն . Մ. յս աղ-
ջեկը ըստակ մը չունի բայց այնչափ բարե-
միտ և աւտքինի է որ արժանի է երևելի
գերդաստանի մը . ուստի Մաւրիտիոսին
միտքը շինելով աղջիկը իր աղին առաւ .
և Յովհաննէսն ալ իր ազգակիաններուն մէ-
կուն աղջըկանը հետ կարգեց . անանկ որ
ամէնն ալ կատարեալ երջանկութբ ապ-
րեցան այն կղզին մէջ զարմանալով աստ-

ուսածային իմաստուն տեսչութեանը վրայ :

Մ.Տա մեծ խրատ ձախորդութեան մէջ
 ինկողներուն որ չի յուսահատին վասն զի
 անծային անօրէնութեանցը խելք չի հաս-
 նիր , մեր ձախորդութիւն կարծածնիս
 անանկ երջանկութի մը անանկ յաջողութի
 մը կը բերէ որ ամէն թշուառութի կը
 մոռցրվի . և յիշելու ենք միշտ այն խօսքը
 թէ՛ Րադդը ամէն ձախորդութեան մէջ
 միշտ մէկ դուռ մը բաց կը թողու տա-
 ռապեալներուն : Մ.Տա ասոր ապացոյց՝
 Մարիամը , որ թողարվեր էր աստուած
 որ գերի ըլլայ որպէս զի առիթ ունենայ
 իր հօրը կեանքը ազատելու :



Պ Ա Տ Մ Ո Ի Թ Ի Ի Ն . Ժ Բ :



Դ Ժ Բ Ա Ղ . Դ Ո Ի Թ Ի Ի Ն

Եւ զայն ցաւագին բան է տեսնել բազմերախտ մարդոց դժբաղդութիւնը . և նողկալի՝ իրենց տեսած ապերախտութիւնը . բայց թշուառութիւն՝ փորձելած է որ մարդէք գրեթէ միշտ անարժան հատուցում մը կրնեն անանկներուն որոնք իրենց խելքովը , գրիչովը , ուժովը ու քաջութիւնը անմահական յիշատակաց արժանի գործքերը ըրած են : Ինչպէս մեր Տրդատ Թագաւորը , որ այնչափ ազգօգուտ գործքերէն էտե՛ մահապետը եղաւ իր վարձքը : Մկրտիադէս Մթենացի զօրապետը բանտի մէջ մեռաւ : Մրիստիդէս սքսորվեցաւ : Թէմիստոկղէս բարբարական պրտրտելով օտար երկիրներ մեռաւ : Ռելիսարիոս՝ Յուստինիանոս կայսեր զօրապետը աշխարհիս իրէք մասին մէջ երևելի յաղթութիւններ ընելէն ու կայսերութիւնը մօտալուտ վտանգներէն ազատելէն էտե՛ նա-

Խանճոտներուն խրատովը աչլըները փո-
 րեցին որ ետքը փողոցէ փողոց մուրալով
 կապրէր: Ա՛լը թողունք անմահուէ ար-
 ժանի Վոլումպոսը որ նոր աշխարհք մը
 գտնելէն, ու Սպանիայու տերութիւնը
 հարստութե՛ք լեցրնելէն ետև, իր ծերուէ
 հասակին մէջ՝ գերիի պէս շղթաներով
 կապած դուրս հանեցին այն երկրէն որուն
 ճանապարհը ինքը բացաւ ուրիշներուն իր
 ջանքովը ու դժնդակ տառապանքներովը:
 Ի՛հա սասնկ մարդը, որուն մեծագոր-
 ծութեան համբաւը բովանդակ աշխարհք
 զարմացուցեր էր, սասնկ անարժան հա-
 տուցում առաւ, որուն եթէ ոսկի արձան
 մը կանգնէին, արժանակշիւ հատուցում
 չէր ըլլար որովհետև նախնի սնոտիապաշ-
 տութե՛ք ատենները ըլլար, կիսածներուն
 կարգը կանցրնէին: Ի՛նչպիսիք իր սքանչելի
 անյիշաչարութի՛ր արիական համբերութի՛ր
 ու գերապանծ վեհանճնութի՛ր կը յաղթեր
 բոլոր այս բազմավիշտ տաժանմունքնե-
 րուն՝ անձային տեսչութե՛ր ղինքը յանձ-
 նելով, ինչպէս յետագայ թուղթին մէջ
 (որ թէպէտ պատմութի՛ մը չէ բայց աղէկ
 օրինակ է ճախորդութե՛ք) յայանապէս կե-
 րևայ որ ինքը Ի՛մերիգատէն կը գրէ Ա՛ն-
 տինանտոս թագաւորին Սպանիայու:

Տէր Իմ Արքայ :

Տիեկօ Անտէզը ու այս նամակները որ անոր կը յանձնեմ, հասկըցընէն պիտի հրամանոցդ վէհափառութիւր թէ որչափ առատաբեր ոսկէհանքեր գտայ Ա Էրակ-ուայու մէջ, և ինչպէս միտքս դրեր էի թողուլ եղբայրս Պէռլին գետին կողմե-րը, եթէ նոյ կամքը և աշխարհիս պինտ գժնդակ թշուառութիւները արգելք չըլ-լային ինձի: Բայց սակայն բաւական է որ հրամանոցդ վէհափառութիւր ու յաջորդ-ներդ քաղեն փառքն ու օգուտը ամեն-նուն, նոր երկիրներու գիւտը լամբնայ, և առաջին բնակութիւնները հասաատվին աւելի երջանիկ մարդու մը ձեռքով քան գժբաղդ Վոլոմպոսին: Եթէ նա ինձի ըստ բաւականին ձեռնառու ըլլայ Ան-տէզը Սպանիա հասցընելու, անտարակոյս հասկըցընէ պիտի իմ իշխանուհիս Թա-գուհին և հրամանոցդ վէհափառութիւր թէ սա տեղը չէ թէ միայն ամբողջ մը կամ բերդ մը պիտի ըլլայ, այլ գիւտը բազմու-թեան հպատակներու երկիրներու և հա-

ըրստութիւն , անանկ ընդարձակ անանկ շատ
որուն նման պիտտ ընդարձակ երևակոյց-
ութիւն չի կրճնար ձեակերպէր , կամ նոյն իսկ
ազատութիւն չի կրճնար այնչափ ցանկար :

Բայց ոչ թուղթը և ոչ մահկանացուի
մը լեզուն կրճնայ երբէք հասկըցընել քե-
զի մարմնոյս տառապանքը ու հոգւոյս ե-
ռանդը , ոչ ալ նկարել քեզի թշուառութիւն
ու վտանգները աղիս եղբօրս ու բարե-
կամներուս : Տասն ամիսէն ՚ի վեր է որ կը
բնակինք բաց տեղը մեր ցամաքը նստած
նաւուն տախտակամածին վր , հոն տախ-
տակն է անկողիննիս ու երկինքն է ծած-
կարաննիս : Իմ առողջ մնացած նաւաս-
տիներս գլուխ քաշեցին Սիվիլիացի Բէր-
րասին * հետ , և ինծի հաւատարիմ մնա-
ցող բարեկամներս՝ կամ հիւանդ են և
կամ մահուան դուռը հասած : Այրենի-
ներուն պաշարները հատուցինք , անանկ
որ մեզ կը ձգեն կերթան անոնք , և երև-
ոյթքին նայինք նէ՛ անօթի պիտի մեռնինք :
Բոլոր այս թշուառութիւնները շատցան այն-
չափ ծանրատաղտուկ պարագաներով որ
անանկ ողբալի առարկայ մը ըրին զիս թըշ-

* Սիվիլիացի Բէրրաս , տեղակալ Քոլումպոսի , որ
նաւատաւներուն մէկ մասը ապստամբեցօց :

ոււառութէ, որուն նման աշխարհքիս մէջ
 գեռ չէ երեցեր, գիտես թէ երկնից տը-
 հաճութիւնը կօզնէ Սպանիայու նախան-
 ձուն և կուղէ պատժել իբրև մեղք՝ գոր-
 ծառնութիւները և վարձուց արժանի ծա-
 ուայութիւները: Ա՛յլ անձ, և դձեռ սուրբեր
 որ երկինքը կը բնակէր, գիտցուցէք: Պէ՛ր-
 տինանտոս թագաւորին և իմ գերասնչակ
 իշխանուհիս Իզապէլէա թագուհիին որ
 իմ նախանձաւորութիւնս իրենց ծառայելու
 և իրենց շահուն՝ զիս պինտ ողորմելին
 ըրաւ կենդանի մարդոց մէջ, վն զի անհը-
 նար է ապրիլ ու իմ վեշտերուս պէս վեշտ
 ունենալ: Կը վախնամ զարհուրելով և կը
 գուշակեմ իմին ու իմ խեղճ և քաջ մարդոցս
 կորուստը, որոնք իմ սիրոյս համար երկա-
 րատե հոգեվարքուք անօթի պիտի մեռ-
 նին: Ա՛հ, արդարութիւն ու գթութիւնը
 քաջվեր գացեր են երկինքը, և ասօրվան
 օրըս յանցանք կը համարվի շատ բարերա-
 րութի ընելը մարդոց և կամ շատ խոստա-
 նալը անոնց: Իմ թշուառութիւններս՝ ծանր
 բեռ մը ըրին ինձի իմ կեանքս, և կը վախ-
 նամ որ ունայն ու պարսպ տիաղոսները
 մշտնջենական փոխարքայութեան և ծովա-
 կալութեան, զիս ատելի ըրին Սպանիաց-
 ւոց առջին:

Պատը ընեն պիտի բարկութք տեսնելով բոլոր բանեցուցած ճամբաները պատապը հանելու մէկ դաւադրութի մը որ արդէն ՚ի գործ դրովելու վերաէր . վն զի ես իմ ծերութե հասակս հասեր եմ . ոտնացաւութիւ անտանելի տառապանքներ կուտայ ինծի . հիմակ կթուցեալ և գրեթէ հոգեվարք եմ այս ցուէն և ուրիշ շատերէն . վայրենիներուն մէջ՝ ուր ոչ սընունդ ունիմ և ոչ դեղ մարմնոյս . ոչ քահանայ և ոչ խորհուրդներ եկեղեցւոյ՝ հոգւոյս . իմ մարդէքս գլուխ քաշած . տըղաս ու բոլոր բարեկամներս հիւանդ տըղար և ետի թելը հասած : Ս վայրենիները զիս թողուցին գացին . ու սբ Վովնիկոսի կառավարը մարդ խըրկեց առաւել գիտնալու համար թէ արդեօք դեռ ողջ եմ . և կամ զիս ողջ ողջ թաղելու , քան թէ մեզի օգնելու . վն զի անոր նաւը չի խօրաթեց բնաւ հետերնիս . ոչ նամակներ տրվաւ , ոչ ալ ուզեց մենէ առնել . յորմէ կը հեռեցընեմ որ հրամանոցդ վեհափառութիւր պաշտօնատարները կը կամին որ իմ ճամբորդութիւններս ու կեանքս հոս լումըննան :

Ս վ սբ անճամայր , որ կը գթաս խեղճերուն , ու տառապեալներուն վն , ինչո՞ւ

Չէնէլ Պօլատիլան * զիս չըսպաննէց
 երբոր եղբայրս ու զիս կողոպտեց, առաւ
 այն ոսկիները որ այնչափ սուղի նստէր
 էին մեզի, և շղթայակապ խրրկէց զմեզ
 Սպանիա առանց դատաստանի, առանց
 յանցանքի, նաև առանց ստուերի մէկ
 մեղքի մը: Ահ այս շղթաները հիմակ իմ
 մէկ հատիկ գանձս են և կը կամիմ որ ինձի
 հետ թաղվին եթէ բաղդ-ս բանի դադալ
 մը կամ գերեզման մը ունենալ. վն զի կու-
 զեմ որ ասանկ ողբալի և անիրաւ գործոյ
 մը յիշատակը հետս մեռնի. և Սպանեօլի
 անուան պատուոյն համար յաւիտեան մոռ-
 ցըվի: Եթէ ասանկ ըլլար, ով երջանիկ
 կոչս. Ավանտոս ** չէր ձգեր զմեզ տաս
 տասվերկու ամիս կորսըվելու վտանգին մէջ
 մէկ եղեռնագործութիւն որ մեր թշուա-
 ուուէր չափ մեծ է: Երանի թէ այս նոր
 վատահամբաւութիւնը դեռ արատաւորած
 չըլլար Քասդիլիացի անուանը, և յետագայ
 դարերն ալ չգիտնային ամենեւին թէ այն
 երկրին մէջ անանկ անարգ անղգամներ

* Չէնէլ Պօլատիլա. Սպանիայու արքունիքէն
 խրրկըվեցաւ Քոլոմպոսի տեղը անցնելու որ զըր-
 պարտըված էր իր թշնամիներէն:


** Ավանտոս. Հոգտբարձու խրրկըվեցաւ Սպա-
 նիոցէն:

գտնուվեցան որոնք կարծեցին երախտաւոր
 ըլլալ Պէրտինանտոսին քով տուէր աւրե-
 լով եղկելի Վոլոմպոսին , չէ թէ իր յան-
 ցանքներուն հմբ , այլ գտնալուն և Սպա-
 նիային տալուն հմբ մէկ նոր աշխարհք մը :
 Գո՛ւ , ո՞վ ան մեծագոր . դու ազգեցիր
 ինձի ու հոն առաջնորդեցիր . գթա՛ իմ վը-
 րաս . հաճեցիր շնորհք ընել այս աղէտալի
 գործառնութե՛ր . բովանդակ աշխարհս ու
 բոլոր տիեզերքիս մէջ արդարութիւնն ու
 մարդասիրութիւն սիրողները կուլան իմ վը-
 րաս . և դուք սրբազան հրեշտակներ երկ-
 նից , որ գիտէք իմ անմեղութիւնս , ներե-
 ցէ՛ք ներկայ դարուս մարդոցը որ շատ նա-
 խանձոտ և քարասիրտ ըլլալով չեն մեղ-
 քընար զիս : Ընշուշտ ապագայ ժամանա-
 կին ծնունդները լան պիտի մէկ օր մը երբ-
 որ ըսեն իրենց թէ Վոլոմպոսը իր ապ-
 րանքով , քիչ ծաղքով , կամ նաև առանց
 տէրութե՛ ծաղքով , իրեն և իր եղբօրը
 կենացը վտանգով , քսան տարի և չորս
 անգամ ճամբորդութե՛ այնպէս մեծ երախ-
 տիքներ ըրաւ Սպանիայու որուն նման ա-
 մենեին մէկ թագաւոր մը մէկէն ընդու-
 նած չէ , այսու անմիւ առանց մէկ փոքրիկ
 յանցանք մը վըրան , գտնալու թողուցին
 աղքատ և ողորմելի մեռնիլ ամմէն բանէ

մերկացրնէ ընուն ետև բաց ՚ի իր շղթանե-
 րէն , անանկ որ այն մարդը որ Սպանիայու
 նոր աշխարհք մը տըվաւ , չի կըրցաւ ոչ
 նորին և ոչ հինին մէջ գտնել մէկ խրճիթ
 մը իր ողորմելի ընտանեացը և իրեն համար :
 Բայց եթէ ան ղիս տակաւին պիտի
 չարչարէ , և կըթուի որ դժգոհ է ըրա-
 ծէս , իբր թէ այս նոր աշխարհին գիւտը
 աղէտալի պիտի ըլլար հին աշխարհին ,
 եթէ ղիս պատժելու համար վերջացրնէ
 պիտի այս ողորմելի տեղը իմ արտասուելի
 կեանքս , դուք սրբազան հրեշտակներ որ
 կօգնէք անմեղին ու ճնշըվածին , հասու-
 ցէ՛ք այս թուղթը իմ մեծագործ թա-
 գուհիս : Վիտէ՛ անիկա ո՞րչափ տառա-
 պեցայ իր փառացը և իր գործոցը համար ,
 անիկա բաւական արդարութի և գթութի
 պիտի ունենայ չի համբերելու համար որ
 եղբայրն ու զաւկըները մէկ մարդու մը որ
 Սպանիայու անհաանում հարստութիւն
 տըվաւ , ու իր տէրութիւնը հետ միացուց
 ընդարձակ և անձանօթ սահմաններ ու
 թագաւորութիւններ , աւուր հացի կարօտ
 ըլլան կամ ողորմուք ապրին : Տեսնէ պի-
 տի անիկա , եթէ կեանքը երկարի , թէ ա-
 պերախտութիւն ու անգթութիւնը շարժեն
 պիտի երկնային բարկութիւն : Իմ գտած

հարստութիւններս կողոպտելու հրաւիրեն
 պիտի բոլոր մարդկային սեռը , և ինձի
 համար վրէժխնդիր պիտի յարուցանեն . և
 սպգն ալ գուցէ մէկ օր մը փոխարէնը պի-
 տի քաշէ յանցանքին որ այսօր կը գործէ
 չարութիւնը ապերախստութիւնը և նախանձը :

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ւ Ի Ն . Ժ Գ .



ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՒԻՆ ԱՍՏՈՒԱԿԱՅԻՆ

Մյա աշխարհիս մէջ ուր փառասիրու-
 թիւնը այնչափ գործունէայ է , հեշտութի-
 ները զանազան , փափկութիւնը կատարեալ ,
 գիտէնք կը մտածէնք արդեօք թէ ողոր-
 մելիներ ալ կան : Մյա մտածութիւնը պիտի
 ձգէ մեր մտքին մէջ մէկ յիշատակ մը ցա-
 ւալեց , սփռէ պիտի մեր հոգւոյն վրայ
 ճանձրացուցիչ տրամուծի մը , թիւնաւորէ
 պիտի մեր հեշտութե քաղցրութիւները :

Քանի քանի աղքատներ մուցրված ու
 անօգնական մնացեր են , քանի ողորմելի-
 ներ աղքատութե վերջին գաւառութեանը

Հասած՝ անմխիթար մնացեր են : Բնոնց խղճութե տեսիլքը կամը չցընէ մեր զեղխութիւն , և իրաւամբ պէտք է յանդիմանենք մենք մեզի մեր աւելորդ ու յիմարական ծաղքերը : Բայց որովհետեւ չենք գիտեր անոնց քաշածը ու չենք ալ ուզեր գիտնալ , կը վախնանք անոնց պատմութիւն լսելու , կը հեռացընենք զանոնք մեր առջևէն . կը կարծենք որ ազատ կը մնանք զանոնք մոռնալով : Ահ , եթէ մեր ընչիցը չափաւորութիւն չի՛ ներեր մեզի օգնել մեր եղբարցը , գոնէ ցուցունենք անոնց գորովական սիրտ , մխիթարիչ լեզու , և քաղցրացընենք մեր մարդասիրութեւն անոնց չքաւորութե լուծը : Բնենեին երես չի դարձընենք անոնցմէ , ամենեին չարտաքսենք զանոնք ընկերութենէ , ինչպէս կընեն ոմանք քարոսսիրտք :

Բայց քննենք նայինք ինչ են անոնք , ինչ ըրած են մեզի : Բորդեօք վատանուն անզգամներ են . ոհ , գուցէ՛ աւաքինուին է պատճառը իրենց աղքատութեանը : Բորդեօք կատղած թշնամիներ են որ կեանքերնիս կուզեն . չէ , ուրիշ զէնք չունին անոնք բայց միայն իրենց արցունքը : Բորդեօք անիրաւ աւազակներ են որ մեզ մերկացընել կուգան . չէ՛ , որչափ արծաթ-

սիրութի ցուցուհելու ըլլան, պինտ թե-
թև ողորմութիներս անոնց հերիք կըլայ :
Ընոնց ողորմելի տեսիլքը երանի թէ ար-
թընցընէր մեր բոլորովին թմրած սիրտը ,
չարժէր մեր գթութիւնը . ուն զի երբոր ա-
ռատ և սուելորդ կերակուրներով կը լե-
ցընենք փորերնիս , չի թողուհք մեր նմա-
նիքները անօթի մեռնիլ : Ինչ առաքինի-
ներ , ինչ ամբիժ մարդիքներ կան աղքա-
տաց մէջ որ երեսի վրայ մնացեր են . ինչ
քանքարաւոր անձինքներ , որոնց երջանիկ
տրամարդութիւնը առանց մշակութե մնա-
լով և առանց օգնութիւն մը գտնելով ,
մտեր են հողին տակը : Եթէ փոխենք ան-
գամ մը անոնց անիրաւ բաղդը , կը տես-
նենք ան ատենը ինչ խելացիներ ինչ ա-
ռաքինիներ ու ինչ իմաստուններ կեւլան :
Ողորմած հարուստը լոկ մարդ մը չէ ան
ատենը , այլ նոյն ինքն նախախնամութիւն
է ակներև . զգալապէս աշխարհիս երջան-
կութիւնը յարմարած :

Պատեազիտու () անկազօր գեղին մէջ
Սուշեղ անուհով մէկը կար խիստ աղքատ
բայց առաքինի և բարեպաշտ . ասիկա ու-
նէր չորս զաւակ և իրեն պէս առաքինի
կնիկ մը իրանտուտ անուհով : Ըսոնք մօտ

տեղ ագարակի մը մէջ կը բանէին ու քիչով
բաւականանալով հանգիստ կապրէին . բայց
էկաւ մէկ տարի մը որ սովը տիրելով ամէն
բան սուղցաւ . իրենց աշխատութիւն հա-
ղիւ կը ճարէր ողորմելի ընտանեացը ապ-
րուստը . այսու ամիւ Մուշեղ կը վայելէր
ճշմարիտ երջանկութիւն . սիրտը կուրախանար
երբ որ կը տեսնէր իր ընտանեացը գոհ ըլլալը
և զինքը բոլորովին յանձնէր էր նոյն : Բայց
սովը աւելի սաստկանալով , գիշեր ցորեկ
աշխատելով իրենց հացը ճարելու , չէին
կրնար օգտեցընէր : Հնար է ըսել թէ
բաղդը չար ոգի մըն է որ կը հաճի հալա-
ծելու առաքինիները :

Մուշեղ թէպէտ այսչափ կաշխատէր
կնկանը հետ մէկ տեղ ու կը մաքառէր իր
դառն բաղդին հետ , բայց միշտ ճրգմըված
էր աղքատութիւն . կնիկը և տղաքը աւուր
հացի կարօտ մնալով՝ կը հեծէին և հաց կը
խնդրէին : Մուշեղ կուլար հետերնին ,
կըզգար անոնց վիճակին կսկիծը , ու եր-
բեմն կը մոռնար իր անօթութիւն . ուստի
օգնելու համար իր ընտանեացը խեղճ վի-
ճակին՝ լալով օգնութի խնդրեց դրացի-
ներէն : Բայց անոնք երեսը նայելը ան-
գամ արժանի չի համարեցան : Աւելի
մէկը դիպուածով քիչ մը մարդասիրութիւն

կիրքէն շարժելով օգնէր, այնչափ թեթև
 մխիթարութի մըն էր որ հաղիւ իր ընտան-
 եացը սովամահ մեռնիլը քանի մը բոպէ
 կըրնար ուշացընէր: Ըստ ողորմելին յու-
 սահատելով՝ մոլորած կը պըտըտէր փողոց-
 ներուն մէջ. իր արուեստակիցներուն մէ-
 կուն կը հանդըպի որուն վիճակը գրեթէ
 իրենինէն վար չէր մնար: Ըստ մարդուն
 սիրտը շարժելով Սուշեղին թշուառու-
 թէն՝ հարցուց թէ ո՞ւր կերթար. " Իմ
 բանս բուսած է, պատասխանեց Սուշեղ
 լալով, կնիկս ու զաւկըներըս երեկվընէ 'ի
 վեր է որ բան մը չեն կերեր. և. . . չեմ
 գիտեր ուր երթալըս. . . մեռնին պիտի
 անոնք": Բարեկամ, ըսաւ միւսը շար-
 ժելով անոր վիճակէն. ահա երկու փող
 որ բոլոր ունեցածս է, բայց եթէ աւելի
 կուզես վաստրկիլ, քեզի ճամբա մը սոր-
 վեցընեմ: Ըմմէն բան կընեմ, պատասխա-
 նեց Սուշեղ բռնութե՛ք կրից, միայն թէ
 պատուոյս և կրօնիս դէմ չըլլայ: Խիստ
 աղէկ ըսաւ բարեկամը, դնա՛ քաղաքը այս
 ինչ մարդուն. անիկա արիւն առնել կը
 սորվի. և եթէ քենէ արիւն հանել տաս
 անոր, քանի մը դահեկան կուտայ քեզի:

Սուշեղ աս լսածին պէս թուաւ գնաց
 քաղաքը այն ըսած մարդուն. ու երակը

Ծակեւէլ տալով՝ ստակը առաւ : Իմացաւ որ
 ուրիշ մէկն ալ կայ ասանկ արիւն առնող,
 վազէց գնաց հոն, միւս թւէն ալ արիւն
 առաւ : Բայ յարգելի և մեղքընալու
 մարդը սս կերպով երկու տեղէ ստակ վաս-
 տրկելով և ուրախութէն խելքը գլխէն
 երթալով, հաց առաւ տուն գնաց վազե-
 լով ու կերուց կնկանն ու զաւկընէրուն :
 Բայց անոնք տեսան որ խեղճին երեսին
 գոյնը մոխիր էր կտրէր ոտքը ձեռքը կը
 դողար ու արիւնն ալ թւէրն՝ ի վար կը վա-
 զէր . ո՛հ, ի՛նչ ես եղեր ըսին կնիկն ու
 զաւկընէրը . աա ի՛նչ արիւն է որ կը վազէ :
 Ա՛հ սիրելի կինս, սիրելի զաւկընէրս,
 ըսաւ անոնց խորունկ հառաչանքով մը և
 սրխմելով զանոնք իր կուրծքին, ձեզի հաց
 ճարելու համար արիւն առի և կեանքս ալ
 պատրաստ եմ տալու միայն թէ դուք ա-
 նօթի չի մնաք : Բայն ողորմելիները երբոր
 սս լսեցին, թրջեցին զանի իրենց արցունք-
 ներովը և պրլլրվեցան իրեն աղաչելով թէ
 յաւէտ իրենք պատրաստ են անօթի մեռ-
 նելու քան թէ անոր կեանքը վտանգի
 մէջ գնելու :

Խեղճ՝ Սուշեղ խելմը ստեն ասանկ
 անտանելի չքաւորութի մէջ մնալով չէր
 կրնար դանել իր միտթարութիւնը բայց

միայն երբեմն անմարդաբնակ տեղվանք
 երթալով ու հոն իր թշուառութեն վրայ
 դադարուկ լալով, որպէս զի ընտանիքը հետը
 մէկ տեղ չիլան: Մէկ իրիկուն մալ երբոր
 ասանկ լալով տուն կը դառնար ամայի ճամ-
 բէ մը ու տղոցը ուսելէքը կը մտածէր,
 աչքը արցունքով լեցված ըլլալով առջևի
 եղածը չէր տեսներ. ոտքը բանի մը դը-
 պաւ ու ինկաւ ու ելլէլէն ետև աչվըները
 սրբեց աղէկ մը տեսնելու համար թէ ի՞նչ
 էր պատճառը իր իյնալուն, նայեցաւ որ
 ծանր տոպրակ մըն էր. առաւ գետնէն, ու
 հետաքրքիր ըլլալով մէջի եղածը գիտնա-
 լու, շուտով գնաց տուն, բացաւ տոպրա-
 կը, ի՞նչ կը նայիս. լեցուն ոսկի էր մէջը:
 Եւ ի՞նչ կը տեսնեմ, ըսաւ Խանտուտ. ո՞հ
 Մուշեղ ահա՛ ան տրվաւ մեզի իր ան
 հատնում գանձին պարգևը: Մուշեղ
 կանգ առաւ մտածեց քիչ մը ու ետքը
 ըսաւ. ի՞նչ կըսես Խանտուտ. մենք ան
 ոսկիով պիտի երջանիկ ըլլանք. ասիկա մե՞րն
 է արդեօք, անշուշտ մէկ վաճառականի մըն
 է որ տօնավաճառէն ետ դառնալու տտենը
 ձգեր է: Մենք որ հիմակ կուրսխանանք,
 գուցէ ասոր տէրը յետին յուսահատուե՞-
 մէջ է: Ա՛հ Մուշեղ, ըսաւ Խանտուտ
 Ինքը զէնքին գալով, այդ ինչ զարհուրելի

Մամառուք է որ ըրիր • անտարակոյս կուլայ
 կողբայ հիմա ատոր տէրը • ուստի չենք
 կրճնար վայելէր ասիկա : Վու դիտուա-
 ծով ասիկա գտար , բայց պահելը գողու-
 թիւն է • ուրիշին փնասովը հարուստնալ
 չեմ ուզեր թէև անօթի մեռնիմ : Տար
 ասիկա առաջնորդին • անիկա շատ օգներ
 է մեզի • անիկա դրուալ դքեզ ագարակին
 մէջ և դու ալ անոր չի հարցուցած բան
 մը պիտի չընես :

Մուշեղ աօպրակը զարկաւ կրունակը
 գնաց առաջնորդին ու առջին դրաւ ու խոս-
 տովանեցաւ թէ առջի բերանը իբրև երկ-
 նային պարգև մը համարեր էր զանի • բայց
 չուզելով ուրիշին փնասովը հարուստնալ ,
 կաղաչէր որ գանէ տէրը ու տայ : Հոգևոր
 հովիւը մտիկ կրնէ ու երեսը կը նայի •
 միտքը կը բերէ անոր ողբալի վիճակը չը-
 քաւորութե • սիրտը կը գորովի այս գոր-
 ծէն , ու կարմընայ կը մնայ անոր ամբիծ
 առաքինութեը վր : Մուշեղ , ըսաւ • դու
 միշտ պահէ այս առաքինութիներդ • ան-
 կողորմի քեզի • ես կը ջանամ այս ստրկին
 տէրը գանել ու անիկակալ հարկաւ վար-
 ձահատոյց կըլլայ քու առաքինութեդ •
 բայց եթէ տէրը չի գանրվի , աղքատաց
 կիյնայ ասիկա վայելէլ , և որովհետև դու

ալ աղքատ ես , քեզի կիյնայ ամենն ալ :

Մ'ուշեղ ելաւ գնաց ուրախանալով որ ինքը իր պարտքը կատարեց , և լեցվեցաւ շատ յոյսերով որ առաջնորդը կուտար իրեն : Առաջնորդը բոլոր իր թեմին մէջ ծանուցում ընել տրվաւ կորսրված տօպրակին համար . շատ ագահ մարդիք եկան տէր կեցան ստրկին . բայց մէկը չի կրօցաւ ստրկին չափը ու տեսակը նաև տօպրակին ինչ նիւթ ըլլալը գիտնալ :

Արևու տարի մնաց աս տօպրակը ու տէրը չելաւ . առաջնորդը արժան չի դատեց ալ աւելի սպասելու . կանչեց Մ'ուշեղն ու Այանտուտը ու ըսաւ իրենց . Մ'րդիներս , վայելեցէ՛ք այս պարգևը անային նախախնամութե՛ , այս տաավերկու հազար դահեկանը առանց շահու մնացին մինչև հիմա . ամէկեց ետև դուք կրօնաբ զանի գործածէր . միայն այս կը պատու իրեմ որ եթէ դիպուածով տէրը գտնէք , իսկոյն իրեն տար :

Մ'ուշեղ աս խրատները մտիկ ընելէն ետև առաւ տօպրակը ելաւ գնաց կնկանը հետ . և որովհետև ան օրերը ագարակը , ուր որ ինքը կը բանէր , ծախու էին հաներ , տաավերկու հազար դահեկանովը գրնեց զանի . լոկ աղքատ մշակ ըլլալէն ,

եղաւ ագարակի տէր • ու ան ալ հաւնե-
լով այս առաքինի մարդուն անբիծ սրբ-
տին , բեղմնաւորեց իր արտերը ու հա-
րուսացուց որով մէկ քաղցր հանգստու-
թեան մը մէջ ապրեցաւ :

Քանի մը տարիէն ետե առաջնորդը
մեռաւ • Սուշեղ և Խանտուտ , որոնք
իբրև իրենց հայրը կը սիրէին զանի , շատ
լացին վերան մտածելով որ բոլոր իրենց
գառած յաջողութիւն անոր պարտական էին :
Քայց այս դիպուածը խորհել տրվաւ ի-
րենց վր • մենք ալ պիտի ասանկ մեռնինք ,
ըսին • մեր ագարակը պիտի մնայ մեր զաւ-
կըններուն • բայց անիկա մերը չէ , ու տէրն
ալ մշտնջենապէս զըրկըվի պիտի անկէց :
Մյս մտածութեբ չէին կըրնար դիմանար
ու օրուուր վր սկսեց իրենց խղճի խայ-
թերը էվէլնալ : Աստի Սուշեղ գնաց
նոր առաջնորդին յայտարարութի մը գը-
րեց ու անոր ձեռքը յանձնեց որուն մէջ
ստորագրել տրվաւ նաև գեղին երևելի-
ներուն : Մյս զգուշութիւն որ ինքը հար-
կաւոր կը դատէր ապահովցընելու համար
հատուցումը որուն պարտական կը համար-
էր իր զաւկընները , հանդարտեց զիրենք :

Հինգ տարի կար որ ասանկ շարունակ
առաքինութիւն և անկարօտ կապրէին • Սուշ

շէղ մէկ իրիկուն մը երբոր տուն կը դառնար . տեսաւ որ ճամբուն վր էրկու ձիաւոր ճամբորդ կերթային , որոնց մէկուն ձին հիւանդ ըլլալով բըռվեցաւ գետինը ու վըրայի հեծնողն ալ վար ինկաւ . վաղեց օգնելու , ու իր ձին տըվաւ ինկողին որ պայուսակը վըրան դնէ . նաև աղաչեց ճամբորդներուն որ այն իրիկունը գան իր տունը հանգչին : ՍՏ , ըսաւ անոնց մէկը , այս տեղը շատ աղէտալի է ինծի . ու չեմ կրնար հանդարտ սիրտով կենար : Այօթը տարի կայ որ երբոր Պատազիտու տօնավաճառէն ետ կը դառնայի , քովըս ունէի տասվերկու հազար դահեկան ոսկի ու ամմէնն ալ աս գեղին մէջ կորսընցուցի : Ինչո՞ւ , ըսաւ ՍՊ ու շէղ որ ուշադրուք մտիկ կրնէր , անհոգ կեցար չի փընտըռեցիր զանի : Բայդ անկարելի էր , ըսաւ անծանօթը . ես ան ատենը կարաւանով կերթայի Արևան . կարաւանը չէր կայնէր ինծի համար ու եթէ փընտըռելու կենայի , ետքը չէի կրնար ճամբաս շարունակէր գողերուն ձեռքէն . ու քաշած մնասս ալ աւելի մեծ կըլլար :

Բայ խօսքերը ուրախացուցին ՍՊ ու շէղը որ նորէն աղաչեց բռնադատեց սիրով երկու ճամբորդները որ ընդունին ապաստան :

տանտրանը որ ինքը իրենց կնճայէր : Իր
տունը պինտ մօտ և պինտ մաքուր բնակա-
րանն էր գեղին , ճամբորդները անձնա-
տուր եղան իր աղաչանքին , առջևնին ին-
կաւ ճամբա ցուցունելու , իսկոյն պատա-
հեցաւ կրնկանը , որ սովորութեանը պէս ,
առջևը կելլէր զինքը բարեւելու , պատուի-
րեց անոր որ երթայ շուտով կերակուր
պատրաստէ իր հիւրերուն : Աստե՛ննե-
րս խօսակցեցաւ Սուշեղ հետերնին ու
խօսքը բերաւ կորսընցուցած ոսկիներուն
վր , որոնց համար այն երկու ճամբորդին
մէկը այնչափ կսկիծ ցուցուցեր էր , ալ տա-
րակոյս չունեցաւ որ անորը եղած ըլլայ ոս-
կին որ ինքը պարտական էր հատուցանելու :

Կերակուրնին կուտեն , ճամբորդները
գոհ ըլլալով շէն գիտեր ինչպէս երախ-
տագէտ ըլլան ընդունելութիւր որ ըրաւ
իրենց Սուշեղ , կը զարմանան Սուշեղին
ու Խանտուտին բարեսրտութիւր , անկեղ-
ծութիւր ու համարձակութիւր վրայ , կը
շոյեն կը սիրեն մանր աղաքները : Սուշեղ
կը ցուցունէ անոնց իր տունը , պարտե-
զը , փարախները , ոչխարները , արտերը ու
անոնց բերքերը , ասոնց ամէնն ալ քուկդ-
են ըսաւ սասկը կորսընցընող ճամբորդին ,
երբոր քու կորսընցուցածդ էս գտայ ,

աեսնելով որ փրնտրուող չիկայ , ծախու-
առի այս ագարակը , միտքս դնելով որ
երբոր տերը գտնեմ՝ անոր յանձնեմ .
հիմակ ասոնք քուկդ է , և եթէ ես մեռած
ըլլայի քեզ չի գտած , առաջնորդին քովը
գրուած մը ունիմ որ կը հաստատէ քեզի
քու սեփական ինչքդ :


Ընծանօթը բերել կուտայ գրուածը
կը կարդայ , ու զարմանալով կը նայի Ս՝ ու-
շէղին խանտուտին ու աղոցը վըրան , վեր-
ջապէս կը պօռայ , ո՞ր էմ ես , աս ի՞նչ է
որ կը լսեմ , այս ի՞նչ առաքինութի ի՞նչ
ազնուութի է , բայց ի՞նչ վեճակի մէջ կը
գտնեմ զանոնք : Ըյս ագարակէն ՚ի զա-
ուրիշ ստացուածք մը ունիք , հարցուց
օտարականը : Զէ , պատասխանեց Ս՝ ու-
շէղ . բայց եթէ չես ծախեր անիկա , կա-
րօտ ես մէկ վարձուորի մը , և կը յուսամ
որ ամմէնէն աւելի զիս նախապատիւ կը
համարիս : Քուկին առաքինութիդ , ըսաւ
օտարականը , արժանի է վարձու , եօթը
տարի է որ ես կորսընցուցի քու գտած
ստակդ , անկէց ՚ի վեր Մ՝ օրհնեց իմ ա-
ռուտուորս , ու միշտ յաջողութիւն գտայ
վաստրկեցայ , հիմակ աս հատուցումը զիս
աւելի հարուստ մը չընէր . դու արժանա-
ւոր ես այս պըղտըտիկ բաղդին , անձային

Նախախնամութիւն պարգևերէ քեզն , և
 էթէ առնեմ քենէ՝ վշտացուցած կրլամ
 զանի , հիմակ բողբոջին քուկդ է անիկա
 ես չեմ ուզեր :

Իսկոյն աս խօսքերէն ետև թուղթը
 պատուեց որ դեռ ձեռքն էր : Ասանկ մէկ
 գեղեցիկ գործք մը , յարեց անիկա , ան-
 վարձ մնալու չէ , և թէպէտ հարկ չէ որ
 նորէն գրով յանձնեմ քեզն քուկին ու
 քու զաւկներուդ ապրանքը , այսու անիւ
 այս առաքինական գործոյդ յիշատակը յա-
 ւերժացնելու համար գրել պիտի տամ :

Մուշեղ և Խանառա ինկան օտարա-
 կանին ոտքը , անիկա զանոնք բռնեց վեր
 վերցուց , բայց Մուշեղ երախտագիտա-
 կան արցունքներ կը թափէր ու կըսէր ,
 աղաքըս համբուրեցէք ձեր բարերարին
 ձեռքը որ զձեզ աղէկ կը թուծի ընդ ու-
 նելու վիճակի մէջ դըրաւ : Խանառա ,
 այս ստացուածքները հիմա մերն եղան և
 մենք կըրնանք վայելեր սակէց ետև անխը-
 ուով և առանց խղճի խայթերու : Առա-
 տասիրտ օտարական , ըսաւ հիւրին , իմ ե-
 րախտագիտուիս ու քու առատասրտուիդ
 տեական ընելու համար՝ ոսկեզօծ գիրե-
 րով պիտի գրել տամ անունդ ագարակին
 դռանը վրայ :

Պ Ա Տ Մ Ո Ի Թ Ի Ի Ն . Ժ Դ .



ՍԵՐ ԵՒ ՊԱՐՏԻՔ

Հնդկաստանու վաճառական մը Տա-
հուր անուհով որ կը բնակէր Պանքա կըղ-
ղին , շատ հարստացեր էր առուտուրովը
որ շարունակ կրնէր զանազան վաճառքնե-
րով մօտաւոր շահաստան կղզիներուն բը-
նակչացը հետ : Բայր ճամբորդութիւները
էր միշտ Հնդկաստանու ծովը որ է Սու-
մադրաի , Ղիաւաի , Չէլէպէի և Պօռնէ-
օի մէջերը . և այս արշիպէղադուսը Հնդկաց
կը պըտըտէին բազմաթիւ ծովասպատակ-
ներ : Բաղդը խելմը ատեն յաջողեց աշ-
խատասէր Տահուրին գործքը որով օր ա-
ւուր վր կէվէնար իր հարստութիւնը : Բայց
ողորմելի է մարդկային սեռին վիճակը . . . :
Երբոր Տահուր զինքը իր բաղդին ծայ-
րագոյն յաջողութիւն մէջ կը կարծէր , չէր
գիտեր խեղճը որ թշուառութե անդուն-
դին եղերքն էր հասեր : ()ը մը երբոր մե-
ծագանձ հարստութիւն կը դառնար Սու-

մտադրատէն իր հայրենիքը երթալու , յարձակեցաւ վըրան ծովասպատակ մը Սալուստիոսի մօտ . հակուր սաստիկ քաջութիւն ծեծկըվէլէն ետեւ , բռնադատվեցաւ անձնատուր ըլլալ ծովասպատակին ձեռքը : Մտիկա էր անուանի () Ֆիսանը Վիսօր կղզիին ծովասպատակը որ ամմէն բանէ մերկացընելէն ետեւ հակուրը , տարաւ իր հայրենիքը Վիսօր :

Մէլի դիւրին է երեւակայել քանթէ ստորագրել , թէ ինչպէս եղաւ եղիւի ճակուրին յուսահատութիւն որ այնչափ հարստութիւն յանկարծ ինկաւ գերուէ մէջ առանց յուսոյ մէկմալ տեսնելու իր թըշուառ ընտանիքը , որ իր անսովոր ուշանալէն անշուշտ ծանր վիշտերու մէջ պիտի ըլլար :

Տակուր կարգըված էր և ունէր իրեք մանչ զաւակ որոնց պինտ մեծը դեռ տասը տարու չիկար , ուստի բնաւ անոնց մէկը ընտանեացը օգնելու վիճակին մէջ չէր ոչ խելքով և ոչ աշխատանքով :

Տակուրին կնիկը տեսնելով որ վեց տարեկան անցեր էր , երկընէն ամենեւին լուր մը չէր առեր , կորսըված համարեց զանի ու ամմէն օր կուլար անոր քաղցը յիշատակին վրայ : Մտտու իրիկուն առջին կրկանչէր

զաւկընէրը և կըսէր անոնց : "Վայեցէք
 ,, սիրելի զաւկընէրս , ձեր հայրը չի գաւ-
 ,, նար գար , ես կը վախնամ որ անիկա զոհ
 ,, եղած է նաւաբեկութե մը կամ ծովա-
 ,, պատակի մը աւարառութե : Վայց թէ
 ,, ասանկ թէ անանկ՝ անշուշտ կորսընցու-
 ,, յած ենք մենք զանի , և ասիկա մեզի
 ,, պինտ աղէտալին է թշուառութիւննե-
 ,, րուն մէջ : Վ. յ' սիրելի զաւկընէրս
 ,, թշուառ և ողորմելի ենք : Վստուած
 ,, ասանկ ուզեց , անիկա կը հրամայէ ամմէն
 ,, բանի և մենք ալ անոր յանձնըվելով հը-
 ,, նազանդինք պիտի իր կամացը : Վսանկ
 ,, վշտի մէջ ուրիշ բան չի մնար մեզի ընե-
 ,, լեք բայց միայն այ պաղատել եռանդա-
 ,, գին աղաչանքներով , որ դարձնէ մեզի
 ,, ձեր հայրը եթէ գերի է , կամ եթէ մե-
 ,, ռած է , շնորհէ անոր երկնային բնա-
 ,, կութեց մէջ այն հանգիստը և երջան-
 ,, կութիւնը յաւիտենական որ արժանավայ-
 ,, ել հատուցումն է արդարոց : Արբոր
 այս առաքինի ամուսինը և գորովագութ
 մայրը այսպէս կը խօսէր իր զաւկընէրուն ,
 արիւնէ արցունք կը թափէր , նոյնպէս կը-
 նէին իր զաւկընէրն ալ : Աերակուրնին ,
 ժուռ գալերնին , աշխատանքնին և ամմէն
 ուրիշ գործքերնին այս գժբարդ ընտան-

եացը , միշտ կը դառնանային իրենց ըրած
կորուստին ախուր յիշատակէն :

Մնգութ ()Ֆիսանը գոհ ըլլալով հա-
ւատարմութէն ու նախանձաւորութէն ա-
ռաքինի Տակուրին , իրէք տարի իբրև գե-
րի աշխատցընելէն ետև՝ վերահացու ըրաւ
զանի իր միւս գերիներուն , և երդումով
խոստացաւ անոր թէ այս պաշտօնով տասը
տարի ալ իրեն ծառայելէն ետև՝ ազատ
թող կուտար զինքը դառնալ իր երկիրը
իր ընտանեացը ծոցը :

Մռաքինի Տակուրը իր իշխանութիւնը
գէշի չէր բանեցընէր ամենևին . եթէ գե-
րիներէն մէկը հիւընդհար , ինքը կը հոգար
փութով դարման ընելու . եթէ սաստիկ
աշխատուէն հոգնելով տկարանային իրենց
գործոցը մէջ , ինքը անոնց տեղը կը բա-
նէր ու կը հանգչեցընէր զանոնք , որ և իցէ
բանի մը կարօտ ըլլային այն խեղճերը , շե-
տակ Տակուրին կը դիմէին որ ձեռքէն ե-
կածին չափ կօզնէր ու կը մխիթարէր և
յոյս կուտար անոնց իրենց յուսահատու-
թէր մէջ . վերջապէս գորովասիրտ հօր մը
պէս ամէնն ալ կը խնամէր :

Մ կերպով արդէն եօթը տարի անցեր
էր քանի որ Տակուր գերիներուն վերա-
կացու թէր պաշտօնը կը բանեցընէր , մէկմ

ալ () Ֆիսան գառնալով մէկ օր մը իր սա-
 պատակութէն , գերի բերաւ երիտասարդ
 վաճառական մը որ Տակուրին յանձնելով ,
 դաժան ձայնով մը ըսաւ : ” Ար հրամայեմ
 ” քեզի Տակուր որ աչքդ վերան ընես
 ” այս գերիին ու բոլոր ձեռքդ եկած
 ” խստութիւն վարվես հետը , վս զի զանի
 ” բռնելու համար իմ մարդոցս պինտ քա-
 ” ջերէն երկու հատ կորսընցուցի , բայց
 ” երդում կընեմ որ մեռնի պիտի անիկա
 ” տաժանելի գերութեան մը մէջ : Աւստի
 ” կապապրեմ քեզի տալ անոր միայն կէսը
 ” ուտելիքին որ սովորաբար կուտանք ու-
 ” ըիշ գերիներուն , և պինտ ծանր աշխա-
 ” տանքներով տառապեցընել :

Տակուր որ բնապէս գթած էր , մազե-
 ըր փուշ փուշ ըլլալով լսեց այս խիստ հը-
 րամանը , մանաւանդ որ չէր գիտեր յան-
 ցանք համարել երիտասարդ գերիին երկու
 ծովասպատակ սպաննելը , որոնք կը մեռցը-
 նեն անխնայաբար ով որ դէմ դնէ իրենց
 անյագ փափագանացը , ու կը յափշտակեն
 ուրիշին սպրանքը : Աւ ըստ որում որչափ
 որ արդարակորով և բարեբարոյ էր , նոյն-
 չափ ալ երկիւղած օրինապահ էր և պարտ-
 քը ճշդիւ կատարող , միտքը դրաւ օգնել
 երիտասարդ գերիին՝ բուն իր ուտելիքէն

անոր տալով, որպէս զի զանց ըրած չըլլայ
իր տիրոջը պատուիրանները :

II յղվան օրը նոյն խակ ()Ֆիւանը դրաւ
երիտասարդ գերին հորին անիւը դարձը-
նելու՝ պարտէզը ջրելու համար . արիւն
քրտնեցաւ խեղճը բոլոր առտուն ասանկ
դժուարակիր աշխատութենէ մը : Արբոր
հանգչելու ժամանակը եկաւ , հակուր
տարաւ անոր այն սակաւ ուտելիքը ինչ-
պէս ()Ֆիւանը հրամայեր էր . և անոր
յանձնելու ստենը՝ գրպանէն հանեց ու-
րիշ մէկ մամըն ալ իր ուտելիքէն ու ար-
վաւ անոր ըսելով : Միրելի երիտասարդս .
իմ ձեռքէս եկածը քեզի ընելու , այսչափ
է . առ կէր : — Այս շնորհակալուէն ՚ի զառ
ուրիշ բան մը չունիմ քեզի փոխարէնը
ընելիք , պատասխանեց երիտասարդը գառն
արցունք թափելով : — Մի վշտանար , ըսաւ
անոր հակուր քիչ մը սիրտը ելելով . ինչ
ընելու է որդեակ , պէտք է համբերել :
Այս ալ խել մը տարիէն ՚ի վեր է որ գերի
եմ քեզի պէս և զիս յանձներ եմ անային
կամացը : — Այց ես ինչպէս կըրնամ սիրտս
հանդարտեցընել , պատասխանեց երիտա-
սարդը , մտածելով որ իմ խեղճ մարիկս և
եղբայրներս երբոր տեսնեն որ ես առն
չեմ դառնար , սասափի վշտանան պիտի և

լան իմ կորստեանս վր՝, ինչպէս որ ամմէնս
մէկ տեղ տասը տարի առաջ լացինք հօրս
կորստեանը վր՝: — Ի՛նչ . տասը տարի է որ
հայրդ կորսընցուցիր . ի՛նչ կերպով պա-
տահէցաւ անիկա : — Ահ . մի՛ խօսիր ինձի
ատոր վր՝ կաղաչեմ . որովհետեւ քանի միտքս
իյնայ անոր յիշատակը , սիրտս կը կըտըր-
տի : — Ըստու ամիւ քու կարծածէդ ա-
ւելի կը փութամ լսելու . կաղաչեմ որ այս
խնդիրքըս կատարես . ի՛նչ էր հօրդ ար-
ուեստը : — Ա՛յ աճառական . և ըստ որում
առուտուրով հարստացեր էր , շատ տարի
յաջողութե՛ք շարունակեց իր ճամբորդու-
թի՛նէրը Հնդկաստանու զանազան կողինե-
րուն մէջ . բայց թշուառութե՛ք՝ իր վերջին
ճամբորդութե՛րը մէջ դէպ՛ի Սուամարա՛
կորսըվեցաւ , ու մէկ լուր մըն ալ չառինք
իրմէն : — Ի՛նչ կըսես . քու հայրդ վաճա-
ռական էր , ու իր Սուամարա՛ի վերջին
ճամբորդութեան մէջ կորսըվեցա՛ւ : Բ՛սե՛
ինձի ո՞ր տեղացի ես դու և ի՛նչ էր հօրդ
անուներ : — Ես Պանքացի եմ . ու հօրս ա-
նունն ալ Տակուր էր : — Ա՛յ տր իմ անձ .
ի՛նչ կըսես . Պանքացի Տակուրը քու հայրդ
է . դո՛ւնն ես արդեօք . . . ի՛նչ է անունդ : —
Սասու : — Սասու , լրման անիկա է չեմ
խաբվեր . . . Ս՛որդ անունը ի՛նչ է : —

Լ.բողեր: — Ը՛հ անանկ է նէ ալ տարակոյս չեկայ դու իմ տղաս ես, այն այն իմ տղաս ես: Իմ սիրելի՛ յասուս, եկոր ան գորովասիրտ հօրդ գերկը որ տասը տարվընէ ՚ի վեր իբրև կորսրված կուլաս վըրան: Ը՛յս խօսքերէն յասուն կը փաթարվի հօրը և հայրն ալ կիյնայ տղին վր՝ և հայր ու տղայ ասանկ պըլըրված ջերմ արցունքներով կը թըջեն մէկըղմէկ:

Ը՛ռաջին յուզմունքնին անցնելէն ետև յասուն տեղնիտեղը հասկըցուց հօրը իրենց ընտանեացը վիճակը, և խրատեց որ ոլորակ մը բանեցընելով խարէ ()Ֆխանը ու փախչին երթան իրենց հայրենիքը: — Չէ՛ տղաս, պատասխանեց Տահուր, հայրական սէրը թէպէտ կը խրատէ զեա փախչելու, բայց պարտիքը և ըրած երդումն կարգիլէն ինձի: Ը՛յսու անկա այնպէս ընելու է որ ()Ֆխանը չիմանայ քու հայրըդ ըլլալս, հապա թէ չէ՛ կարելի է որ նորէն փոխէ իմ վիճակս ու ընէ զեա պարզ գերի մը որ շատ աղէտալի կը լայ մեղի: — Ը՛այց հայր իմ, դու կը տարակուսիս ()Ֆխանին խօսքին հաստատութիւր վր՝, այսու անկա կուզես ամմէն կերպիւ հաւատարիմ մնալ անոր: — Ը՛ս ըսի թէ գաղտուկ պահէնք մեր գաղտնիքը որնց զե ուրիշ փոր-

ձանք մը չի պատահի • բայց ասով ըսած
 չեմ ըլլար որ ()Ֆիսան իր խօսքը ետ առ-
 նէ • և եթէ ընէ ալ, աւելի գէշէ իրեն՝
 ո՞ր առջևը սուտ խօսելով: Իսկ ես աղէկ
 գիտեմ որ չեմ կրնար խաբէր զանի • վս
 զի պարտիքը, պատիւը, ու մանաւանդ
 խղճմտանքս թող չեն իտար ինձի: Այն
 մարդը որ իր խաբվելուն վրէժը առնելու
 համար՝ զինքը խաբողը կը խաբէ, պահան-
 ջած կըլլայ անով արդար դատաստան ընե-
 լու • բայց չի գիտէր որ կը վնասէ իրեն, և
 անձային արդարութիւնը գէմ կը մեղանչէ:
 Մարդս ոչ երբէք դառնալու է իր ար-
 ված խօսքէն • և եթէ դիպուածով նեն-
 գութի տեսնէ մէկէն, պէտք է կարեկից
 ըլլայ և մեղքընայ նենգողը • բայց ոչ թէ
 նմանի անոր: Իրաւ է որ ()Ֆիսան ծո-
 վասպատակ մըն է բարբարոս մըն է, բայց
 Տակուր երգում ըրած է անոր տասը տա-
 րի ծառայելու • Տակուրը չի կրնար սուտ
 խօսիր: Աս կըրցածիս չափ .բաղցրացընեմ
 պիտի քուկին վիճակդ ուն զի աւելի դիւ-
 րաւ կարենաս տանիլ ասանկ դժնդակ գե-
 րութի մը ծանրակիր բեռը • և սպասէնք
 պիտի աստուծմէ մեր ազատութիւնը: — Ես
 սուն նորէն դարձաւ ըսաւ հօրը թէ ըն-
 տանիքնին շատ կարօտ էին իրենց • և թէ՛

մայրը կորսընցընելով իր մեծ տղան՝ առանց պաշտպանի ու առանց օգնութե կը մնար, և հետևաբար սաստիկ խեղճութե մէջ կիյնար. նաև ()Ֆիսանն ալ քանի որ ծովասպատակ մըն էր, արժանի էր խաբւելու: — Կտրէ՛ ձայնդ, պատասխանեց հայրը հրամայելով. մի՛ ջանար նմանելու ամենեւին մէկ բանով մը անոր, որ դու կը դատապարտես. և մեր ընտանեացը հոգն ալ նոյ յանձնէ: Բայ խօսքերը խորուկ թափանցեցին երիտասարդ յասուին սրտին մէջ. վասն որոյ ալ չի խօսեցաւ հօրը հետը ոչ փախստեան ոչ ալ նենգութեան վրայ, և հպատակեցաւ նոյ կամացը: Բայց ա՛ծ որ ամենեւին չի մոռնար զանոնք որ իրեն կապաւինին, շուտով յաջող առիթ մը տրվաւ քաջասիրտ յասուին իր վիճակը փոխելու:

Բարուսայիտ մէկ հատիկ աղջիկը անագորոյն ()Ֆիսանին օր մը զբօսանաց համար ժուռ գալով փոքրիկ լճի մը եզերքը որ պարտէղին մէջն էր, ոտքը սահեցաւ ինկաւ ջուրին մէջ, և անտարակոյս խրխտրւելէր պիտի եթէ յասուն, որ լճին քովընտիքը կը գանրվէր իր սովորականին պէս անիւր դարձընելու, իսկոյն չի նեավէր լճին մէջ աղատելու զանի: ()Ֆիսան, որ ինքն

ալ վազէր եկեր էր աղջիկը վաանգէն ա-
 զատելու, զարմացաւ մնաց Սասունին քա-
 ջարտութէն որ անանկ խորունկ ու յոր-
 ճանուա ջուրին մէջ նետովելով ազատեց իր
 աղջիկը, և ուղելով վարձատրել զանի՝
 պարգևեց քսակ մը ոսկիով լեցուն և մի-
 անգամայն ազատ հրատարակեց զանի :
 Բայց Մարտայիտ խելքը գլուխը գալուն
 պէս՝ դարձաւ իր հօրը ըսաւ այսպէս : —
 Սիրելի ծնողք իմ, դու հիմակ վարձատ-
 րելով Սասուն և ազատ ընելով զանի,
 քու հայրական պարտքդ հատուցիր, հի-
 մակ ալ ինծի կիշնայ իմ ազատիչիս ցուցու-
 նել իմ երախտագիտութիւնս ու մեծահո-
 գիութիւնս : Աստի կըխնդրեմ քենէ,
 հայր իմ, մանաւանդ երդում կը ձգեմ վը-
 րագ հրաման տալու ինծի որ Սասուն իմ
 այրս ըլլայ որո՞յ զի այս կերպով կարենամ
 ընդունել և համբուրել այն բարերար
 ձեռքը որ իմ կեանքս ազատեց : (Սէպէտ
) Ֆխան սովոր էր շնորհել իր աղջըկանը
 ամմէն ուղածները, բայց այս անգամ դէմ
 կեցաւ անոր փափագանացը : — Ինչպէս
 հրաման տամ աղջիկս ըսաւ, որ դու կար-
 գըվիս անանկ մարդու մը հետ որուն վրայ
 ուրիշ բան մը չեմ տեսներ բայց միայն մէկ
 եզակիան քաջութի մը : Վիտեմ որ վաճա-

առկան է անիկա , բայց չեմ գիտեր իր
 բարբը , ոչ ալ իր ընտանեացը հարստու-
 թիւնը : — Իր հարստութիւնը , պատասխանեց
 իսկոյն Միլոսայիտ , շատ երևելի պիտի
 ըլլայ . որովհետեւ իմ այրս ըլլալովը՝ աիլէ
 պիտի բոլոր մեր հարստութիւնը : — Բայց ես
 չեմ գիտեր անոր հայրենիքը ու ընտանի-
 քը : — Ինոր ընտանիքը , ըսաւ անդիէն
 Տահուր սաստիկ այլայլութիւն , Պանքայու-
 քաղքին մէջ պինտ համեսաներուն մէկն
 է : — Գու ինչէն կը ճանչնաս զանի , հար-
 ցուց ()Ֆիսան : — Ինչէն կը ճանչնամ . . .
 Ո՛հ Միլիկա իմ աղաս է . . . : Մաքինի
 Տահուրը այսպէս ըսելով՝ սիրտը թունա
 ելաւ և ուրախական արցունքներ կը թա-
 փէր : — Գու աղանդ է . . . ով անձ . սա
 ինչ կը ըսեմ . . . բայց դու ինչպէս կըր-
 ցար ինծի հաւատարիմ ըլլալ բոլոր այս-
 չափ ժամանակ , երբոր անոր հետ փախ-
 չելու ազատութիւն ունէիր : — Գեզի ու-
 նեցած պարտաւորութիւնս , պատասխանեց
 Տահուր , և տրված խօսքս՝ բռնադատե-
 ցին զիս հաւատարիմ ըլլալ քեզի , և հայ-
 րական սէրը կը թեթևցընէր ազիս դառն
 գերութիւնը ծանրութիւնը , որուն դու դա-
 տապարտեցիր , բայց առանց կոխելու քու
 հրամաններդ : — Ինանկ է նէ , կրկնեց

() Ֆիսան արմենալով Տակուրին այնչափ առարկինութիւն վրայ , ասկէց ետև Ապուսայիա քու աղջիկդ պիտի ըլլայ , և քու աղադ յասուենալ իմ աղաս պիտի համարիմ : Ասանկ ըսելով գորովանօք գրկէց այն երիտասարդը որ մինչև այն կէտը անշարժ կէցեր էր և գրեթէ խելքը գլխէն գացած էր որ չէր կրնար իմանար թէ անմի և նոյն վայրկենին մէջ կը շնորհէր իրեն հայր , աղատութիւն , և ամուսին :

Հետևեալ օրը հարսնիք ըրին բոլոր այն մեծածախ հանդէսով որ արժանի էին () Ֆիսանին անհասնում հարստութեանը : Այս ծովասպատակը խրատվելով Տակուրէն և յասուէն որ իր արուեստը պինտ յանցաւոր և պինտ չարն է արուեստներուն մէջ , գարշեցաւ իր ըրած վշաքաղելու չարագործութիւններէն , գաղարեցաւ ծովասպատակութիւնէն , աղատեց բոլոր իր գերիները , որոնց արվաւ նաև հարկաւոր օգնութիւններ իրենց հայրենիքը երթալու . բաժնեց աղքատաց իր ապրանքին մէկ մասը , և տարաւ մնացածը Պանքա , ուր իսկոյն հասաւ աղջիկանը յասուին և Տակուրին հետ մէկ տեղ , անցրնելու համար անոնց հետ իր մնացած օրերը . և սասնկով ձգեց Վիսօրը իր հայ-

ըենիքը ուր ապրէր էր այնչափ բարբարոսութիւն . և այս կերպով հեռացուց աչիւններէն , որովհետև անհնար է հեռացընել խղճմտանքէն , աղէտալի առարկայները իր պինտ դժնդակ խղճի խայթերուն :

Ինչպէս եղաւ ուրախութիւնը և մխիթարութիւնը որ զգացին Տակուրին խեղճընտանիքը երբոր տեսան Տակուրին ու Սասուրին դառնալը , կըթողում գառելու դիւրագորով անձանց , որոնց ոգին միշտ պատրաստ՝ զգալու տինտ քաղցր զգացմունքներ , աւելի կարող է բացատրել բոլոր գորովանքը ասանկ սրտաշարժ կատարածի մը , քան բովանդակ ջանքը իմ անվարժ գրիչիս :

Ա Ն Ր Տ



ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆ ԲԱՌԵՐՈՒ

Ագարակ • չիֆթլիկ :

աղգարարու թիւն • հասկեր :

աղգեցու թիւն • թէհսիր :

ալէք • տալիա :

ականատես • աչքով տեսնող :

ակնկալու թիւն • ումուտ :

ամբաստանել • չարախօսել • շիքայէթ ընել :

ամէհի • զապթսըզ • սերթ :

ամուսին • երկիր կամ կնիկը • էհլ :

այլանդակ • ցուցանքաւոր • պէթ :

անագորոյն • անգութ • անողորմ • մերհամէթսիզ :

անաչառ • կտրուկ • խաթըր կէօնիւլ չի նայող :

անգղիա • ինկիլդէռուա :

անգղիացի • ինկիլիզ :

անասպատ • իզսիզ :

անիւ • թէքէռլէկ • գուեու տօլապը • չարգ :

անծանօթ • պէլլիսիզ • թանըլմազ :

անզուգական • էշի պուլունմազ :

անգորրու թիւն • հանդարտութիւն • ռահամթլըք :

անկեղծ • ուղիւղ • սատըք :

անկողին • եաթագ :

անճնատուր ըլլալ • թէսլիմ օլմաք :

անմատոյց • եանաշըլմազ :

աննենգութիւն • սատըգլըք :

անշուշտ • շիւտսկէսիղ • սահիհ :

անողորբելի • խիստ • որ կակուղնալ չի գիտեր :

անտառ • օռման :

անտարբեր • այրը սէչի էթմէյէրէք • թէքլիֆիսիղ :

աշտարակ • խուլէ :

աղէտ • կսկիծ • փորձանք :

աղագայ • կէլէճէք • օլաճաք :

աղահոյճընէլ • էմին էթմէք :

աղաստանարան • սըղնաճաք էէր :

աղերախտութիւն • նալքէօռլիէք :

ասրացոյց • խսրաթ :

առաջօք երևոյթ կամ տեսիլ • միայն լոկ աչքի երևցող :

առաջագրութիւն • դիտաւորութիւն • նիէէթ :

առարկայ • մատտէ • շէյ • նէսնէ :

առիւծ • ասլան :

առհաւատչեայ • փէյ • չէչնի :

առիթ • ֆըրսանա :

աստատակութիւն • գուրսանալք :

աստիճան • տէրէճէ :

ասրճանակ • փիշոտով :

արգէլք • էնկէլ • մանի :

արգիլէլ • թող չի տալ :

արդիւնք • բէքք • մահսուլ :

արհաւիքք • սոսկում • գօղգու :

արմատ • քէօք :

արշիպէղագոս • ատաներու արայի ծով :

արուեստակից • էսնաֆ :

արտաբերել, գուրս բերել, գուրցել

արտագրել, գուրս տալ, ծնանել

աւազ, խում:

աւարառութիւն, եազմա:

Բազմաթիւ, շատ:

բազուկ, թիւ, գօլ, պիլէկ:

բանակ, օռտու:

բանտ, հաիրս:

բանտարգէտ, մահապուս եղած:

բաշ, կենդանիներուն փերէնք:

բարեբաստիկ, ուղուռու, պախթաւ:

բարեգուշակ, ուղուռու:

բարք, գապիթ:

բացադարձութիւն, ճարտասանական ձև մըն է:

բեղմնաւորել, մահառու կամ բարեբեր ընել:

բլուր, լեռնակ, թէփէ:

բնական, զադը:

բնական ազդեցութիւն, ներքին շարժութիւն, թա-

պիտադըն հասկեր վերափոխ:

բոյն, եուվա:

բուռն կիրք, խրշմ:

Գագաթ, ծայր, թէփէ:

գազանաւորութիւն, գազաններու հետ կռիւ:

գահ, թախտ:

գահալէժ, ուջուրում:

գաղթական ժողովուրդ, հայրենի գաւառէն օտար

երկիր գացող բնակող:

գաղղիա, Ֆրանսա:

գաղղիայի • Ֆրանսիայի
 գաղանիք • սրբ • էսրար •
 գարշիլ • գանիլ • խրեհնեք •
 գերդաստան • ընտանիք • էվ • սխարդ • այալ •
 գիշախանձ • լէշուտող •
 գլուխ գործոց • ուսթա իշի •
 գոնէ • սլարէ • հիշտէյիլ իսէ •
 գործածել • գուլանմար •
 գորով • մուհապպէթ • մերհամէթ •
 գուցէ • պէլքի •
 գրգռել • ազարրմար • գըղորրմար •
 գրպան • ճէպ •
 Դագաղ • ճաղ •
 գահեկան • ղուռուշ •
 դայեակ • տատա •
 դաշտ • օլա •
 դարան գործել • տուղագ գուռմար •
 դարանք • որոգայթ • տուղագ •
 դարման • սլիտոյք • ուտելիք • թմար •
 դաւագրութիւն • տուղագ • Ֆէհտ •
 դափնի • թէֆնէ •
 դիմակաւոր • էրեւր սուրաթ անցուցած •
 դիմել • վազել • յարձակիլ •
 դիպուած • տիւշիւշ • ռաստ •
 դիպուկութիւն • տիւշիւշ • Քասանտ •
 դիտել • տիխաթով նայիլ •
 դիտմամբ • մագսուս •
 դիւրութիւն • գօլայլք •

Կըղտու՛մ • կիւռիւլթիւ • շամաթա •
 Կուզնաքեոյ • քիչ • պըղտիկ •
 Եզր • քէնար •
 Եկամուտ • կէլիւր • իրատ •
 Եղեռնագործութիւն • շարագործութիւն •
 Եղեռնաւոր • չար •
 Եռանդագին • աթէշլի • հէրարէթիւ •
 Երակ • տամար •
 Երևակայել • խէյալ էթմէք •
 Երևակայութիւն • խէյալ •
 Զբօսանք • էյլէնճէ •
 Դբօսացընել • էյլէնտիրմիշ ընել •
 Դգամ • իմանամ •
 Դգեստ • ռուսա •
 Դեղխութիւն • անառակութիւն • սէֆիհէք •
 Դէնք • սիլահ •
 Դինուոր • ասկէր • սօլտադ •
 Դոհ • գուռսան •
 Դոհել • գուռսան էթմէք •
 Դոսարտութիւն • իֆթիրա •
 Էգ • տիշի •
 Ըմբոստ • գըւլս քաշող •
 Ընկճել • տակը առնել • սըմքեցընել •
 Ընչասէր • արծաթասէր • ագահ •
 Ընտանիք • տանը մարդէքը •
 Թափանցել • թէէէսիր էթմէք •
 Թև • խանատ •
 Թիավար • քիւրէկ քաշող •

Թիւնաւոր • զէ հիրլի :

Ժայռ • գայա :

Ի դճ • արդու :

Իջեվանիլ • գօնադ էթմէք :

Լիճ • կէօլ :

լուծ • պօեռնտուրուդ :

լուէլեայն • սուս փուս • կիզլիճէ :

Խաժամուժ ժողովուրդ • պանաղը հալդ :

խանգարիլ • աւրիլ :

խոկալ • մումաալ :

խոռոչ • փոս • գօվուդ :

խորասոյղ ըլլալ • պաթմաք :

խումք • սիւրիլ :

խրճիթ • գուլիպէ :

Ճածկարան • եօռկան :

ժխաշունչ • գոլորշախառն • Թիւթիւնիւ կամ պու-
ղուսու չըգար :

ժովակալութիւն • գափուտան փաշալք :

ժովասպատակ • ծովու վրայ պըտըտող գող • գուռ-
սանտ :

ժպտեալ • այլակերպ • Թէպաիլ :

Ղալուած • մալիքեանէ • միւլք :

կայմ • կէմիի աիրէկ :

կապիկ • մայմուն :

կառք • առապա • գօջու :

կասկած • շիւպհէ :

կարեկից ըլլալ • խղճալ • մեղքընալ :

կեզէքէլ • քեղըրթեւ • փառալամաք :

կենցաղ • մարդուն կեանքը • վարմունքը •
 կթուցեալ • տկար • հոգնած • լինկած •
 կիրք • քաշածը • տէրտ • աշխ •
 կղզի • ատա •
 կրթութիւն • թերպիլի •
 կրկէս • մէյտան • աթ մէյտանը •
 Հազիւ • կլուճ իւլէ •
 հազուադիւտ • նատրը պուլունուր •
 հակամիտութիւն • մէյիլ •
 հանդէս • ալայ • ղիննէթ •
 համբաւ • նամ • շաւ •
 հանդիսական • սէյիրճի •
 հանդուրժել • տաեանմաք • սատր էթմէք •
 հասակակից • եաշտաշ •
 հատընտիր • զատած • սէջմէ •
 հատուցում • մուդապէլէ •
 հեղեղ • սէլ •
 հիւր • միսաֆիր •
 հիւրընկալու • միսաֆիր դապուլ էտէն •
 հիւրընկալութիւն • օտարասիրութիւն • միսաֆիր
 ընդունելը •
 հմայական • կախարդական •
 հնարք • ճար • ուսուլ • ֆէնտ •
 հոգաբարձու • միւպաշիր •
 հպատակ • բայա • միւթիւ •
 հսկայ • տղման • իրի •
 հրատարակել • պէեան էթմէք • շալ էթմէք •
 հրացան • թիւֆէնկ •

հրաւիրել • մեծարել • տալեթ էթմէք •

հրէշ • ցուցանիքաւոր կենդանի •

հօտ • սիւրիւ •

Չոր • տէրէ •

Ճաղատ • տաղ •

Ճիգ • ջանք •

Ճիրան • փէնչէ •

Մակերևոյթ • ամեն բանին վերին երեսը • ելուզ •

մակոյկ • սանտալ •

մանկամարդ • կէնձ •

մարդագետին • չայիր չիմէն •

մեծաշուք զարդարանք • աղնիւ փառաւոր զարդարանք • սալթանաթ •

մեծածախ • թափրալը • խարճը չօք •

մեծեղեռն • չարագոյն • խիտ շար •

մեղմացընէլ • կակուղցընէլ • քիչցընէլ •

միապետ • ինքնակալ • թագաւոր •

միջերկրական ծով • ագ տէնիլ •

միրգ • մէյլէ •

միանունք • սինյիրլի էթլէր •

մոլութիւն • պէտ խույ •

մրրիկ • Ֆլրթընա • դայ •

մրցիլ • կռուիլ • եարըշ բռնէլ •

Յայտարարութիւն • ծանուցում • ստորագրութիւն •

յամառիլ • ինստ ընէլ •

յատակ • տիպ •

յարգալից անկողին • սամանով լէցուցած կաթախ •

յորձանք • ագընդը •

յորձանուտ • ագլնիթ ըլլ • կիրտապլլ :
 յուղմուէք • շարժմուէք • խոռովուծիւն :
 յուղարկաւորուծիւն • թաղման հանդէս :
 Նաւաբեկուծիւն • կէմի փառալանմասը :
 նաւակ • խաւքիս :
 նաւաստի • կէմիճի :
 նախասպառիւ • աւելի սլատուով • սլիտուական :
 նենդաւոր • հիլէսպազ :
 նենդուծիւն • հիլէս :
 նախազգածուծիւն • յառաջատեսուծիւն • առաջուց
 իմանալլ :
 նկատել • նայիլ • տիխաթ ընել :
 նպատակ • նիյէթ • մերամ :
 Շղթայ • ղինճիլ :
 շղթայազերծ • ղինճիլէն փրթած :
 շսղոքործել • միւրայի կամ խօշամէտի սէօյլէմէք :
 շթուէք • տուտագ • քէնար :
 Ոսկէհանք • ալթուն մատէնի :
 օտնացաւուծիւն • նիգրիզ :
 օրկոր • սօղազ :
 օրուական • ցնորք • մեռելնէրուն երկցած ոգին :
 օրովայն • փօր :
 օրս • ավ :
 օրովհետե • չիւնքի :
 Չարագուշակ • ուղուրսուղ :
 Պալատ • սառայ :
 պայուսակ • քէսէ • տաղարճըք :
 պանդոկ • լօքանտա • լօստատիա • դօնագ :

պաշար • զահրէ :
 պաշտոյան • տէր կէցող • գօռուճու :
 պաշտօն • մանսուս • խղձ :
 պաշտօնակալ • գործակալ • խղձքէար :
 պատառարոյժ • տալ գալուգ :
 պատգամաւոր • էլլի :
 պատերազմ • ճէնկ :
 պատրողական • խարէական • սուտ :
 պատրուակ • մահանայ :
 պարգևել • պագշիշ վէրմէք :
 պարտեղ • պահճէ :
 Ռուսիա • մուկուլստան :
 Սահման • սինօն :
 սանդուղք • մերախվէն :
 սեռ • սոյ • ճինս :
 սկիզբ • իւք • պաշտանկըճ :
 սնոտիսպաշտութիւն • պարսպ բաներ պաշտել •
 կռապաշտութիւն :
 սնունդ • նաֆադա • էէէճէք իշէճէք :
 սնուցանել • պէսլէմէք :
 սով • գըթըգ :
 սովալըուկ • սովամահ • խիստ շտտ սնօթեցած :
 սովացեալ • սնօթի :
 սովորական • առէթա :
 սուլէլ • ըսլըի չալէլ :
 սպասել • պէքլէմէք :
 ստացուածք • մալ • էմլագ :
 ստորագրել • իմզալամաք • վասֆ էթմէք :

ստոււեր • ցնորք • քէօրկէ •
 Վագր • գափլան • փէլէնկ •
 վահան • դալգան •
 վաճառական • պաղիբկեան •
 վաճառք • մալ • մաթաս •
 վայրագ • կոպիտ • անգութ •
 վայրենի • բարբարոս • եապանի •
 վայրկեան • ակնթարթ • աչք գոցել բանալու չափ •
 վաստակեալ • հոգնած •
 վարձուոր • քիրաճը •
 վաւերական • սահիւհ • էմին •
 վառարան • օճախ •
 վէրք • խոց • եարա •
 վիճակ • հալ •
 վճիռ • սիճիլ •
 վնաս • զարար • քէտեր •
 վտանգ • թէհլիքէ •
 վրանաբնակ • չատըռի տակ բնակող •
 վրէժ • էօճ •
 վրիժառու • էօճ առնող •
 Տարածամբ դիպուած • վագրթսրղ վագա • դաղա •
 տախտակամած • տէօշէմէ թահտասը • կիււլերթէ •
 տատամսութիւն • հոգ • վարանք • տընտընալը •
 տարաշխարհիկ գերութի • օտար երկիր գերի երթալ •
 տարբեր • պաշգա • Քարգիլ •
 տեղակալ • վէքիլ • գայլմագամ •
 տեսակ • ճինս •
 տխուրս • անուն պատուոյ • մականուն • նամ • շան •

տրամադրութիւն • յարմարութիւն • յօժարութիւն •
 տօնավաճառ • բանայիր •
 Բոպէ • տաղիգէ •
 Յոփութիւն • անառակութիւն •
 Փակարան • փառմագլըք •
 փայփայել • օգշամք •
 փարախ • աղլլ • մանտուա •
 փարսախ • իրէք միլ •
 փետրալից անկողին • գուշ թիւյիւ եսթագ •
 փոխանակ բդեշխի • բդեշխի կամ փաշայի վէքիլ •
 փոխարինել • փոխարէնը տալ • մուգասպէլէսինի
 վէրմէք •
 փոխարքայութիւն • վէզիրութիւն •
 փոկ • գայիշ •
 փող • փարա •
 փողոց • սօխախ •
 փրփրալից • քէօփիւկլիւ •
 Քայլ • սալմ •
 քարանձաւ • մաղառա •
 քնքուշ • նազիք •
 քսակ • քէսէ •
 Օգոստոսփառ • վէհափառ • աղամթիւ •
 օժիտ • ճէհէղ •
 օձախոխ • օձերը մէկըմէկու հետ փաթարված •
 օրինատղա • օրէնքը պահող • օրէնքին հնազանդող •





